

3204
3205
3206
3207


Minsky

106-108

Minsky

105

2010



4-5 w74


ԱՀԱՍ ՄԱՍԻԳՈՒՅՈՒՆ

Թ-Բ- 36

891.39

ԽՈՍՇՈՎ

Արեհս Խաղնարանը



ՀՅ

Ա. ՊՈԼԻՍ

Տպագր. ԵՇԱՆ-ՊԱՊԻԿԵԱՆ

1910

1133

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ



Կ. 108

108-2015

11436-Բ

Ինձի համար լաւագոյն ռազ-
մերգն այն է որ պատերազմի
դաւադի վրայ կը գրուի, եւ ո՞չ
թէ լոկ անոր վրայով :

ԽՈՍԹՈՎ,

1910

Մ Տ Ք Ի Ա Յ Ա Ր Ա Ն Ե Կ Ն

Ե Ր Պ Պ Ե Ր

Ա.

ՈՂԲԱՑԵԱԼ ՄՈՒՍ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Սառոյցէ կապայ հաղցուցիր ինծի ,
ու տանջեցիր զիս , սիրելի՛ս . սառոյցին
փուշերը , սո՛ւր սո՛ւր , մարմինս ատղն-
տեցին , արիւնդուայ չարչքիեցին :

Երեք տարի կայ , սիրակա՞նս , ինծի
հաղցուցիր կրակէ պատմուձան . ատիկա
սէրդ էր . ու անմաշելի եղած էի ես .
քեզմով հոլ'արտ էի , քեզմով կոյր էի :

Եւ վառուեցայ տարիներով , մեղք
որ չայրեցայ , մոխիր չդարձայ : Հողմը
զիս ուր չէր տաներ :

Սառոյցէ կապայ հաղցուցիր ու կը
տանջես զիս :

Ու ինչպէս կրակը զիս չայրեց , անանկ
ալ սառը չի պաղեցներ :

Կրակը չարչարեց զիս, խանձեց զիս,
տանջեց զիս. սառուցն ալ կը չարչարէ,
կը տանջէ զիս. խորունկ սիրաս սակայն
նոյնը կը մնայ միշտ. հագուստո միայն
փոխեցիր, սիրելի՛ս:

Ու գոնէ ուրախ եմ, այսպէս ինձմով
կը զբաղիս: Վաղն ալ, թերեւս, հողէ
կապայ հազցնես ինծի, սիրելի՛ս:

Բ.

Կարմրած նետերու պէս էին հայ-
ուածքներդ. սիրաս խոցեցիր:

Տարիներով խչխչաց սիրաս, երբ շէի
նայուածքդ գամուեցաւ հան. հրմակ կ'ու-
ղես գուրս քաշել ու նորէն կը խչխչա-
ցնես:

Արիւնս քամեցիր, ջղջիկ եղար: Վէրքը
որ բացիր, չզգացի, թեւովդ ալ մէկ կու-
մանէ կը հովանքէիր:

Ու անքուն ջղջիկի մը պէս, ննջա-
րանիս մութին մէջ թռչտեցար. միշտ
երազուն պահեցիր զիս:

Կէս քուն, կէս արթուն, ամիսներ

անցուցի. բարձիս վրայ կը թառէիր մըդ-
ձաւանջի մը պէս, սիրակա՞նս:

Գ.

Ծաբաթ իրիկուն էր: Մեռելոցի խունկը
ծխուած էր մեր տանի ամէն յարկերուն
մէջ:

Մենք բարձրացանք լևոներուն վրայ
և ուրուականներու պէս սկսանք մընչա-
զին թափառիլ, սիրակա՞նս, մոռցա՞ր:

Հոն ալ յիշատակներու հոգեկան
խունկը պիտի ծխէինք. բացիր ինկածուխ
բերանդ ու ամբողջ լեռը միալ սկսաւ:
Մինայի վրայ էինք. ետքը Քորեբ գա-
ցինք, ուր ես վառեցայ երբ համբուրեցիր
զիս: Ու կը թոթովէին մեր լեզուները:

Դ.

Հնչեցին ախուր կոչնակները և քա-
րերը աղաղակեցին, բովանդակ երկիրը
գերեզման մը եղաւ, ուր թաղեցի հանչ-
զիսսոս:

Ա՛լ այսուհետեւ տաեցի ամէն բան .
կեանքը չարիք մը եղաւ ինծի , և մաս-
ծութներս պատուհասեցին զիս :

Քեզի , ո՞վ տէր , քեզի դարձուցի
աչքերս . և հեռո՛ւ էիր ինձմէ : Ե՛ս քեզ
ստեղծեցի , և դուն ինչ երես դարձու-
ցիր . . . :

Միս մինակ գտայ ինքզինքս . . . մտքի
անձայր պարապի մը մէջ . սարսափահար
հալածուեցայ ստուերէս . դժոխքը մէջս
փակուած էր ու կը վառէր ըոցածաւալ .
դիւտափաղանգներ ժուռ կուգային կուրծ-
քիս մէկ անկիւնէն միւսը : Ա՛լ փրկու-
թիւն չկար ինծի ու մխիթարութիւն ալ
չկար ,

Հիմա , կեանքը նպատակ մը չունի
ինծի համար , գերեզմանը յոյս չի տար .
փառք ու գովասանք դատապարտութիւն
են լոկ . Խալուա՛ծ եմ եղեր :

Մարդը իր ամբողջովին մերկ վիճա-
կովը տեսայ . աղուոր գաղան մըն է :
Գանկը բացի նայեցայ . . . խենթ մըն է
մարդը :

Ինքզինքը բացատրելու անկարող :
Ոչինչ սուրբ կայ անոր մէջ :

Ե .

Մարդոց տառապանքին վրայ նայե-
լով կը հրճուի իմ Սատուածո . . . Սիրա-
կանիս արցունքին շոգին ինկարուը կը
լուսի , կը բարձրանայ անոր առջեւ : Ու
մեր աչքերը կրակով լեցուած ինկածուի-
ներ եղան , անդադրում կակիծ միսացաղ :

Ես շուշան մը ունիմ , հովտի շուշա-
նէն գեղեցիկ . արցունքովս ոռոգուեցաւ-
ան , սիրովս մնաւ , ու այնքան փափուկ՝
որ կ'երերայ ամէն հովէ . . . :

Զ .

Դառն է , չե՞ս հասկնար արդեօք ,
քեզի՛ կ'ըսեմ , դառն է , Տէ՛ր , կորուսար
բարեկամին՝ որուն համար միայն ապրիլ
մէտքը կը դնես :

Հոգիս միսիթարութենէ զուրկ է , աչ-
քերս քուն չունին , մարմինս չի հանգչիր ,
միաքս կը տանջուի զիշերները ու սիրան
կը ճանկուառի :

Կը յիշե՞ս, Երբայեցիք երբոր զաւակդ խաչեցին, երկինք գետին իրար անցուցիր, չդիմացար. և դուն Աստուած մըն էիր. ևս ի՞նչպէս տոկամ:

Եւ եթէ անմատ: Ճռայցիր, հետը պիտի մեռնէիր:

Ամուլ է այս երկիրը և անգութ. նոր աշխարհ մը ստեղծէ՛, և ինձի ու սիրականիս պարգեւէ:

Մեծ աշխարհ մը չեմ ուզեր. անոր սրախն չափ միայն մեծ, և այդ արդէն շա՛տ է:

Զատկեր է երկիրը, պառակե՛ր. արիւն քրախնք կը թափէ շիպիտակ քալիւլու, կանգուն՝ տռոյդ երիտասարդի մը պէս: Ու չի յաջողիր:

Ես կ'ուզեմ աշխարհնք մը, նոր աշխարհ մը ստեղծել, ու պառաւ երկիրն թիկունքը դնել. խոփած ջասաւիլին կուզկը դո՛ւրս գայ:

Եւ իմ նոր աշխարհքս պէտք է ըլլայ

Բարձրեալ - Թագաւորին ստքերուն նոր պատուանդան մը:

Աստուած մը կ'ուզեմ ըլլալ, և Սրարա՛տ մը ստեղծել:

Է.

Վառուեցան թոքերս կարօսո վե իր բնակած տանը որ աւերակ է հիմաւու մըրը կեցաւ կուրծքս ծարաւովը սիրականիս:

Լուս է բովանդակ երկիրը. խժլդուկ մը կը լսեմ, ցուրտ և անբարյական հեղնութիւն մըն է ատ, կուշտ փորէն դէպ ի թշուառ թափառականը:

Հոս երկինք չկա՛յ... յո՛յո՛շկայ:

Հոս երկինքը զլխուս կը փլի. մթնուլորաը ապականուած է հոս՝ քաղաքաւ կրթութեան մուխով մը ու ծուխովը...:

Է.

Այս երկրին մէջ ամէն գիշեր երազ կը տեսնեմ... Անցեալ օր տեսայ որ կը մեռնէի, Ո՛չ այդ ժամուն քովս էիր դուն, սիրականս, և ո՛չ ալ երբ արթնցայ: Ա՛խ, ինչո՞ւ իրաւ չէր, ինչո՞ւ չմեռայ: — Որովհետեւ արդէն մեռած հմ:

Ես ո՞չ բանաստեղծ եմ և ո՞չ գիտական, ո՞չ մեռած եմ, ո՞չ կենդանի:

Բանաստեղծ եմ, գիտական ալ եմ. և մեռած եմ և կենդանի:

Բանաստեղծները երդ պիտի գրեն վրաս, երբոր աշխարհ ծիծաղի: Բժիշկները գիւտ մը պիտի ընեն իմ մէջս, իմ վրաս, ինձմով, նոր տեսակ ցաւ մը: Ու ոչ ոքի պիտի յաջողուի դարման մը գրանել:

Անուն չունիմ: Բարեկամ չունիմ: Տուն չունիմ:

Անունն Հառաջանք է, Տենչ է, Կարոտ է անունս: Աստուած մը ըլլալ կ'ուզեմ ես:

Բարեկամս սէրն է. Տիեզերքն է բնակարանս. տունս կ'որմափակուի Անհունին պարիսպներովը:

Թ.

Տարը տարի կայ: Զիս ամէն առտու կը զրկէին ամբարը, գարնան աղուոր օրեւ-

րուն: Գիղացիները կը թափէին հոն, իշրենց սայլերը կը ցրցքնէին դաշտին լայնարձակ տարածութեանը վրայ:

Իրենք ալ ամբարը կուգային, ու անդադար հայհոյելով, սոսչտայով ցորենը կը չափէին. բիւրաւոր գրիւներ կը համրուէին:

Աղան, ամէն վայրկեան հրաման մը կը զրկէր որ ուշագիր ըլլամ, ամբարէն դուրս չելեմ, չափուները խարդախութիւն չընեն . . .

Աղան, ինքը, բարի մարդ էր . . . ամէն առտու եկեղեցի կ'երթար . . .

Մայիսի աղուոր առտուները, ես, անօթի փորանց, փոշիի թանձր մառախուղը կը կլէի . . .

Ժ.

Հայրս աղքատ էր. մենք շատուոր ընտանիք մըն էինք: Երբեմն ուտելիք չէինք ունենար: Ու հատիկ մը իսկ չէին տար ինծի լեռնակուտակ ցորենէն . . .

Կիրակի օրերը քաղաքին մէջէն չէի-

անցներ, աղային աչքէն խոյս ապրու համար: Այդ ատենէն ի վեր է որ դաշտ ու անտառ կը սիրեմ ես:

Հովք ինծի հառաջել սորվեցաց, փոթորկիւր՝ որտասալ, ուսնա՛լ: Սասալերն ինծի լալ սորվեցուցին, թռչունները՝ սիրել: Եղեւինը լոիկ կոծել, մաշիլ սորվեցուց ինծի, ու եղնիկը՝ արտասուել: Սուուակը խորհրդակոծել սորվեցաց ինծի, չքաւուրութիւնը կուուիլ սորվեցուց ինծի. իսկ մարդոց կեղծաւորութիւնը՝ աղաղակել բարձրաձայն:

Տժգոյն և անօթի տղաքներ կը վազվրուեին փոշելից ու աղտոտ քաղաքի մը մը փողոցներուն երկայնքը, մօտեցայ անոնց. ու չեի կրնար խօսիլ, կտոր մը հաց տուի:

Քաղցատանջ ու անբարբառ չուներու պէս՝ կարմիր աչքերնին արտայայտող ապութեամբ մը դարձուցին ինծի, հացի կտորը. մէջերնին բաժնեցին, և սկսան կրծել:

Կուշտ փորով գամփու մը վրաս յարձակեցաւ, զիս պիտի փարատէր: «Ես ատանց համար դագաղ եմ սպարաստեր, ըստու, մե՛զք հացին, մե՛զք դագաղներուս . . . :»

Սիրականս, որմէ պաշտպանութիւն ու գուրգուրանիք կը սպասէի, «Փառասէր մըն ես դուն»: ըստ ինծի:

Ես միայն ցաւեցայ անոր համար որ չէր հասկցած զիս տակաւին, — ինչ էր իմ փառքս, և ես զինքը կը սիրէի միայն...:

ԺԱ.

Երակներուս մէջ թոյն էր վազեր, աչքերս ապակի են դարձեր. Սատուած ի՞նչ ցաւ է աս:

Աղջամուղջը ծածկեց խիտ ու լայն անտառը, — ուխտատեղիս. տիեզերքը բոլոր խաւարով ծածկուեցաւ ու տրամութիւնը ծածկեց հոգիս:

Ե՞րբ պիտի տեսնես արդեօք, եհովայց. տես, կա՞յ ուրիշ մէկն ալ, որ տառապի ինծի չափ: Սասանեցաւ հոգիս:

Սպառեցաւ ոյժը բազուկներուս ու
ջղերս հալեցան : ԺԲ.

Օր մը օձիքէն բռնեցի ու բռնի սեն-
եակս տարի զինքը . հոն պաղատեցայ .
«Աստուած, կամ մեռի՛ր, անդամ մըն
ալ, կամ մնուցն ւր զիս, հուսա՛, հիմա .
ա՛լ չեմ դիմանար :

«Նայէ՛, նայէ՛ անդամ մը տառա-
պամքիս, կը քաշուի՞ աս . երբեմն միտ-
քէս կ'անցընեմ թէ, մելայ, գիտութիւնդ
արդեօք կը բաւէ՛ զիս սփոփելու և վե-
րըստին ապրեցնելու . . . ։»

Երբ հառաչեցի, սրտիս լեռ մը փրթաւ
իր հիմերովը, ու հոն ծով մը կազմուե-
ցաւ արիւնի ու արցունքի :

ԺԴ.

Մութ ամպերուն մէջէն ծալեց առ-
տուան լոյսը աշքերուս, յոյսս ծովէն ելաւ:

Եւ ես հրճուեցայ յաջորդ առաւօսը
այն սեւ իրիկուան ուր արցունքով խոռ-
ված գլուխս բարձին դրեր էի :

Տէրնէ իմ օգնականս, ու ամէն մարդ
թող այսպէս ըսէ . ես չպիտի բլլամ ամօ-
թապարտ :

Ո՞վ է որ բարձունքէն կը դիտէ մար-
դոց որդիները, անոնց վաղը ՞վ կը պատ-
րաստէ :

Հրճուեցուց զիս մանուկի մը պէս իմ
ցաւի առաւօսիս, ու մահճէս, իբրեւ գե-
րեզմանի մը կուշտէն, վարդի պէս ծաղ-
կեցուց կորովս ջլատուած :

ԺՊ.

Սյն ատենը ծանր հիւանդ էիր դուն :
Սրտիդ վերքին համար գացի ամէն աեղ
փնտուեցի ամենաբոյժ սպեղանին :

Ժամագործի մը խանութը մտայ : Հո-
գեվարքի մէջ էիր դուն այդ օրը : Հար-
ցուցի թէ ժամանակ կը ծախե՞ն . . .

Ենթ կարծեցին զիս ու վռնտեցին :

Սյդ օրէն ի վեր, կը միշեմ, հարիւ-
րաւոր ժամացոյցներ թիք-թաք կ'աշխա-
տէն : Ազգ միերուցի նայեցայ, ոչ մէկ
ժամացոյց կը ցուցներ միւսին պէս . ա-

մէնքն ալ օրուան տարբեր տարբեր ժամանակները կը ցուցնէին . ո՞րը ճիշդ էր , առ չեմ գիտեր :

Այդպէս ալ է ամբոխը , ամէն մարդ բան մը կը խօսի , ու մէկին խօսածը միւս ոին հաւացացածին պէս չէ . ինչո՞ւ պէտք է ականջ կախես խուժանին որ հազար բերան ունի և սակայն ո՛չ մէկ աչք , սիրելի՛ս :

Դուն զիս չե՞ս ճանչնար . իմ ժամանցյցիս հաւասա դուն : . . . Դեռ պէտք չէ լքանենք զիրար . սիրելու ժամանակ ունինք . . . :

ԺԵ .

Նիզակաւո՞ր ունեաածիդ , որ պատերազմէն կը դառնաք , դեռ մի՛ վար դնե՞ք ձեր զէնքնը , նշան առէք հոգիս ու սպաննեցէք զանիկա :

Պատերազմի գաշտին վրայ , շատ անմեղ արիւն թափեցիք . կը քաւուին ձեր բոլոր մեղքերը եթէ նե սահարէք հոգիս և որտիս առք հանգիստը գերեզմանին

Լեռներէն ինկայ , ու թէպէտ ջարդութիւնը գլուխուեցայ անգունդ , և սակայն տակաւին մողէսի մը յօշուատած մարմնոյն կտորուանքներուն պէս են իմ ջախչախուած մարմնոյս մասունքն ալ ու չե՛ն մնանիր :

ԺԶ .

Միտքս ատենօք վճիտ էր , ջինջ ու պայծառ , հիմա ամպու է ան ու պլտոր :

Ու խոյս տուփ ինքպինքէս :

Նախ ծովէն փախայ , ու ծովին ջուրերը երեսիս կը թքնէին . որոտագոչ կոհակներ «վա՛տ» կ'ազալակէին ետեւէս . ու ես սարսափահար կայմերուն կը փաթշթուեի :

Եւ երբ ցամաքի ճամբան բռնեցի , ճանապարհին փուշերը վիրաւորեցին զիս . արիւնլուայ կիսամեռ թողուցին զիս ճամբռուն վրայ :

Ո՛վ Սամարուհի , եկո՛ւր կապէ՛ վէրքերս ու զիս սենեակդ տար : Թերեւս կ'աղեկնամ և կը կանգնիմ վերստին :

Եղուկ, կանգնումս յիշել պիտի տայ
սակայն թէ անկում մը տեղի ունեցած է :
Եւ անկումն է սոսկալի :

Ինկայ, ու կոտրեցան ծունկերս, ըն-
թացքս կասեցաւ և ես կորսուեցաւ :

Աստուած, թերի հաւատքովս իսկ
քեզի դիմեցի և աւաղակեցի զիշերները :

— «Ի զ՛ւր կը պոռաս, ըսին ինծի,
որո՞ւ կը խօսիս» :

— «Աստուած մը կար հին, բարի,
ուր է Ան հիմա» :

— «Զենք գիտեր», ըսին :

— «Ես հատ մը ինծի համար յատ-
կապէս ստեղծեր եմ, պատաժանեցի ի-
րենց, անպատճառ պէտք ունիմ մէկ հատի» :

Եւ աչքերնին ու բերաննին լայն լայն
բացած ինծի կը նայէին . . .

Ժէ.

Ղօղանջը զանգակներուն, և փողե-
րուն զոինչը դատաստանը յարուցին :

Ու զօղանջեցին զանգակները, փո-
ղերը հնչուեցան և լէգէոններ թափեցան

դուրս սանդարամէտէն :

Եւ հուր ցանեցին երկրին երեսը . . .
մահը հեղեղուեցաւ արիւնի գոյնով :

Սրիւնի ճապաղիքը հալեցուց սառած
գեափինը աշնանավերջի :

Ես ծովն ինկայ, ալիքները քշեցին
տարին զիս ու քարերուն զարկին. պաղ
ջուրերու հըպումէն ընդուսա արթնցայ :

Ա՛լ իմ տաւնս չէի գանուեր, օտար
աշխարհ: մը փոխադրուեր չէի, ուր՝ նոր
նոր մարդոց հետ շփումս քարերուն զար-
նուելու պէս էր.

Երազ չէր աս, — տեսի՛լք մը զար-
հուրելի . . .

Ճէ.

Երբ քեզի կ'աղաղակէի ճայնամբարձ,
ձեռնամբարձ, և աղաներուն ձեռքէն ար-
ցունք կը թափէի, ով իմ Աստուածս, զիս
հայր ըրիք զաւակներու :

Ու ատիկա իմ միսիթարութիւնս ե-
ղաւ, ու զաւակներովս օրհնեցիր զիս:

Օրհնէ զանոնք, Տէր, ու թող մէկտեղ
բնակին յաւիտեան:

Յայտնէ՛ անոնց որ, իրենք օրհնուած

են քեզմով, ու գիտեն իրնց պարագականութիւնը դէպ ի քեզ և դէպ ի իրենց ընկերը, ատոր համար ալ երջանիկ թող ըլլան :

Մարիսմ - Յակովային պէս չպիտի խնդրեմ, Տէ՛ր, որ երբ գտն թագաւորութիւնովդ, անոնք նստին աջ ու ձախ կողմէրդ :

Այլ պիտի ազօթեմ որ ազգերու հայր ըլլան, Յովսէփի և Բենիամին, Մովաշ և Յուդայ :

Եւ այնքան իմաստուն ըլլան որքան բարի, և այնքան չնորհալի ըլլան որքան պարտաճանաչ, և այնքան զարգանան որ իրենց չարչարուած Հայրենիքին միմիթարանք ըլլան, և այնքան ազնիւ ըլլան որ պատկեն արիւնոտ ճակարը իրենց մօր :

Ինչու ախուր եմ շատ անգամ ուսեւ պատկերներ կ'ահաբեկեն զիս :

Դուն ինձի մեծ մեծ խստաւմներ ըրիր, երբ քեզ ահսայ առաջին անգամ, ով իսանդավառութեանո Աստուած վանքի

ահմերուն վրայ, կէս զիշերուան լուսնին կարծիր շաղերուն տակ, երբար պա՛զ շըրթունքս կը քսէի, զուն չըսի՞ր որ չյունահատիլ :

Եւ հիմա, ահա ընկղմելու մօտ եմ, երկնցո՛ւր ձեռքդ ու սրտապնդէ՛ սիրելիներս, ևս անոնցմով պիտի զօրանամ :

Զաւակներս թող գիտնան որ իմ հետա ես, ահա ատոր համար զիրենք ինծծի պարզեցիր :

Եւ եթէ իմ հետս ես, անո՞նց ալ հետ ես, և իրենք կ'ապրին ինձի՛ համար ինչ պէս ևս կ'ապրիմ քեզի համար :

Եւ դուն ու ես, անոնք ու դուն, և ես ու անոնք, ամէնքնիս կ'ապրինք մեր մօրը, մեր Հայրենիքին համար :

Ծովը երբար մոնչեց, ևս ծովափիր կը թափառէի, մո՛ւթ, մո՛ւթ զիշեր մըն էր ձմրան, ու երբ ծովը մոնչեց, հովերը ունացին, վժացին, բաի. «Աւքնին մօտ է գալուստով», ու սասկացի :

Եւ իսկոյն մտածել սկսայ, ահսայ որ

ինչպէս ես՝ նոյնպէս ալ գուն կը գոռաս ,
կը մոնչես ու անվճռական կը մնաս գու-
թի և պատիժի մէջտեղը :

Կ'ուզես որ մարդիկ ապրին ու երջաւ-
նիկ ըլլան , և երբ տեսար որ կորուսափ
ճամբան կ'ընթանաց ապուշ մարդկութիւ-
նը , երկար ու երկար դարեր անվճռական
շուարած կը մնաս :

Պատմե՞լ , կը մեղքնաս . խրատե՞ս ,
անսաստ են . թողուս որ ապրի՞ն , կո-
րուսափ ճամբան կ'երթան . և յուսահատ
կուլաս :

Այս , երանի թէ օգնէիր ինձի , զօ-
րացնէիր զիս , և ես ալ օգնէի քեզի ,
պատրաստելով Հայոց սրտերը և սիրելով
զիրենք :

Կ'ուզեմ քեզի պէս ըլլալ . Աստ-
ուա՛ծ մը :

Փողեր գուացին և զանգակներ հըն-
չուեցան , այն ատեն բացուեցան դժոխքի
դուռները , և գարշահոս գոլորշիքի խոյ-
ժին հետ դուրս պոռթկաց ամբոխը ծոյլ
ու արիւնածարաւ գաղաններուն :

Մերկ սուրեր չողացին տիսուր օրուան
մը արեւին լոյսով , աշտարակներու բար-
ձաւնքին ալա լակներ լսուեցան . «Անէ ծք
Քրիստոսին» :

«Հատցուցէ՛ք , ջնջեցէ՛ք այդ խոր-
հսրւաւոր ժողովուբդը . փա՛ռք մարդա-
րին» .

Դուն այդ պահուն հիւրանոցդ էիր .
իսկոյն , դիւանսարահղումտար , արձանա-
գրեցիր եղածներն ու ըլլալիքները , և ո-
րոշեցիր , ո գիտե՛մ , ով իմ Աստուածս ,
որոշեցի՛ր դուն . «Այս ժողովուբդը ար-
ժանի է փրկութեան» :

Ու երկրագունդը «ամբէ՞ն» աղակակեց :

1898



ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա.

... Զիս բեմ հանեցին ու ըստին ինձի .
 «Պատմէ մեզի հոգիիդ բոլոր տառապանքը , օ՛ն , պատմէ մեզի ինչ որ գիտես :
 Ու բանալով Հառաջողի յիշաառկարան սկսայ կարդալ այսպէս .

«Սազմոս , շարական , ալելու . ազօթք , արցունք ու կոծ ստակ մը չեն արժեր ...» , «Ո՛չ միայն հացիւ » ըստեցաւ , ես կը հարցնեմ , «Հապա ինչո՞վ կ'ապի մարդ » . սուրբ՝ կոկորդիդ , բռունցքը բերնիդ , ծունկեր՝ փորիդ կը ծանրանան . կը գոլարիս , կը ճուաս , կը

դիս . մէկը չի գիտար . ան , սասնօրէն իր զոհը կը մատուցանէ իր պաշտած կուրքին , մնապա՛շտ , մոլեռանդ , կատաղի : «Մանուկները կը ճրւան հեղձամդանուկ լացով , կոյսեր կը հեկեկան , կը թալկանան կը մարին : Հայրն իր զաւակներուն մորթուիլը տեսաւ , մայրն իր աղջկան աւեւանգումին՝ աչքովն հանդիսաանս եղաւ , արցունքն աչքին մէջ չորցաւ , պապանց ձեցաւ . և զաւակը տեսաւ իր ծնողքին անխնայ յօշոսուիլը , և սակայն մէկը չեղաւ որ սպամէր , աշխատէր , փրկէր :

«Մազմը սրովայնէն հանեցին , հարսն իր փեսային ծոցէն քաշեցին , անջատեցին , մորթեցին փեսան և արիւնավը լուացին հարսին արցունքը , օրոցքին երիւսան սուրբին ծայրը անցուցին , օդին մէջ բարձրացուցին :

«Ինչքերը , հարստութիւն , մինչեւ տաշտին հացը կողովաեցին տարին , արտերու հունձքերն այրեցին , տուները կրակի տուին , վասեցին , մոխիր գարձուցին , ետքը տոխին իրենց թմբուկները , սրինդ-

ները, գափերը և գեւերու հարսնիք մը
սարքեցին:

«Ասդին, շտեմարաններու մէջ թաք-
չելով ապրող քանի մը մարդոց սաղմոսը,
շարականը, ալէլուն, տղօթքը, արցունքն
ու կոծը օգնւտ մը չունին:»

Աս ըսի ու ինկայ աթոռի մը վրայ,
դլուխս թեւերուս մէջ ծածկելով:

Ու հազար հոգի մեծածայն միածայն
ունացին. «Փա՛ռք քեզ, Աստուած, փառք
քեզ, յաղաքս ամենայնի փա՛ռք քեզ,
Տէ՛ր:»

Ես կուլայի յուսահատ կատաղու-
թեամբ:

Բ.

Ո՛վ իմ սիրականս, արցունքը գե-
ղադէտի բիւրեղն է որուն մէջէն զուար-
ծալի պատկերներ կը տեսնենք, երբ մա-
նաւանդ քովերնիս աստուածաբան նկա-
րիչ մը կայ որ՝ խոշոր գիրք մը ձեռքը՝
անդադար կը բացատրէ մեզի գեղադէտի
տուրեւոյթ պատկերները:

Սյապէս ըրաւ քովիս մարդը բևմին

վրայ: Ես սկսայ մահուկի մը պէս խըն-
դալ՝ արցունքն աչքերուս մէջ. ու այդ-
մէկ ժամը երկու տարիի չափ երկար էր:
Նորէն յաջողեցան համոզելիզիս որ... համ-
բերեմ:

Գ.

Եւ ըսին ինձի. «Եկէ՛ք աղօթենք:»
Ու սկսայ աղօթել այսպէս.

«Դուն Քեզ իբրեւ ամենակարող ճանչ-
ցուցիր, և, որքան ատեն որ սիրելի ժո-
ղովուրդդ Քեզմէ հեռացաւ, Դուն ետե-
լէն գացիր: Սպառնալիք ըրիր, համոզե-
ցիր, շոյեցիր և սրտին ուղածը կատարե-
ցիր. ուղեցիր անոր հաճելի ըլլալ. և ան-
մինչդեռ լնդհակառակը թողուց, լքեց
Քեզ և օտար աստուածներու փարեցաւ,
նախանձեցար, բարկացար ու յետոյ նո-
րէն անոր ետեւէն գացիր, երբոր անզգայ,
անտարբեր մնաց ան Քեզի նկատմամբ և
չսիրեց Քեզ:

Դուն անէծք ալ առւիր ժողովուր-
դիդ, իբեն սիրելի բաները նզովեցիր և

ջանացիր անոր սիրար Քեզի դարձնել .
շատ անգամ ալ կամքը կատարեցիր , երբ
համոզուեցար թէ ժողովուրդդ չփացած
տղայ մըն էր դարձած ա'լ , կամ սիրուհի
մը որ ինքզինքը սուշ կը ծախէ . և Դուն
անոր սիրահարը եղար ու ամէն բան զու-
հեցիր անոր համար : »

«Ես ալ ըրի այդ ամէնը իմ սիրակա-
նիս , և անոր հաճելի չեղայ : Թուն որ
գիտես թէ ինչ դժուար է սիրել ու չսիր-
ուիլ , սիրականիս սիրաը ինձի դարձուր .
վասն զի կ'ըսես թէ «Ես կը քննեմ սիր-
աերը և երկիամունքներու խորհուրդը կը
ճանչնամ . գետերը ցամաք կ'ընեմ՝ կ'ըսես ,
երկինքը աթուող կ'ընես . երկիրն ալ ուռ-
քերուդ պատուանդան : Այս՝ գետերը կը
ցամքին Քու անունովդ , բայց իմ ար-
ցունքներս կը վաղեն յաւիտենապէս . լսէ՛ ,
չը պիտի ուղես այդ ահագին կարսու-
թենէդ մաս Տը գործածել որպէս զի սի-
րականիս ինձի դառնայ :

«Դուն կ'ուզես որ ամէն մարդ եր-

ջանիկ ըլլայ . արդ՝ ես անով երջանիկ
սիտի ըլլամ , իսկ ա՛յիկայ ալ ինձմով
թշուառ չփափի ըլլայ , երբ սիրէ զիս ու-
ինձի հաւատարիմ մնայ : Դարձուր , Տէ՛ր ,
սիրականիս սիրան ինձի , թող իր շըր-
թունքներովն համբուրէ զիս , ու իր շուն-
չովը խնկաւէտէ դարտակ սենեակս . իր
այտերը թող չրթներուս դնէ և աչքերը
թող ինձի նային . կուրծքը կուրծքիս վրայ
թող բարանէ և ձեռքերը թող սեղմնն
ձեռքերս . թող իր ծիծաղն ու արցունքիս
խառնէ իմ ծիծաղիս ու արցունքիս : Բայց
երբ ան ինձի դառնայ , երբէ՛ք չպիտի
պատահի որ լամ ես , վասն զի մինակ ի-
րեն համար կուլամ և աչքերս կը ախրին
իր բացակայութեամբը : »

«Եւ ահագին , անվերջ ու անհատ-
նում կոփւներ ունեցար ժողովուրդիդ հետ ,
ու դարեր աեւեց ձեր կոփւը . մերժ իրար
չհասկցաք , մերթ ալ՝ երբոր հասկցաք ,
անհամակերպութիւն ծագեցաւ ձեր միջնէ :
Եւ այդ կոփւներուն մէջ սիրուհիդ յաղ-

թական ելաւ . այնպէս որ գահէդ վար
իջեցուց Քեզ , իրեն հաւասար ըրաւ երկրի
վրայ , հասկցնելու համար թէ ո՞րքան
թշուառ է ինք բանաւորներու ձեռքը և
պառկելու տեղ մը անդամ չունի . և Դուն
մօտէն , անձամբ շօշափեցիր իր վէրքերը .
Դուն ալ նոյն տառապանքները կրեցիր ,
և օր եղաւ որ քաշածներուդ չդիմանա-
լով լացիր : Առւա եմ , ըսէ' . հիմա չպիտի
ուզես որ երկրի թաւաւորներն ալ իջնեն
իրենց գահերէն վար և երենց դրած լու-
ծին ծանրութիւնը զգան իրենք ալ :
Շարժէ' , Տէ՛ր , և որսատա' , փառքովդ թող
երկիրը դպրդի , և ամբարտաւանները խո-
նարհին , վասն զի նոր ժողովուրդդ չար-
չարեցին , և սուրին ըերանը սուբին ան-
մեղներն ու երեխանները . ժամանակն է
ըսելու թէ սուրէ զարնուածներու թիւը
քաղցէ մեռնողներու թիւէն աւելի է , և
սովատանջներն անհամար են :

«Թող անոնց պալատներուն մէջ դա-
տարկութիւն տիրէ , անոնց տանիքներուն
վրայ բուերը երգեն , բուժճակները վայել
հո՞ն թող սորդին , վայրի գագաններով
թող լեցուին անոնց զմօսատեղիքը և ա-
նոնց ցարենի արտերուն մէջ մարախները
ձարակին , ծագկազարդ պարտէցներն ու
մրգաշատ այգիները փուշ ու տատասկ
բեւեն . բազմաբիւր ծառերու անտառները
թող գոսանան և մօխիր դառնոն , վասն
զի սիրականդ չարչարեցին :

«Որքան ալ որ սիրականդ — Նոր
իսրայէլը — հեռանայ , թողու Քեզ և որ-
քան որ դուն սրտմտիս , սակայն և այն-
պէս նորէն դուք իրարսւ հարազատներ
էք , մինչդեռ օտարն օտար է միշտ . ար-
դեօք պիտի թողուս որ Հին Իսրայէլի վի-
ճակին ենթարկուի :»

Ու աեսալ որ կարմիր ամպ մը կը
դողդղար դիմաց , և անոր մէջն Եհո-
վային ձայնը ինձի կը հասնէր , և անոր
Խօսքերը ասոնք էին : —

սգաւորները պիտի միտթարեմ. լքուածներու սիրականներն ալ իրենց պիտի դարձնեմ...»

Ե.

Երկաթէ խուրձ մը գրին ուսիս ու ըսին. «Ասիկա տա՛ր...» ու ես հնազանդեցայ. բայց այնքան ապուշ էի որ չը հարցուցի թէ ո՞ւր տանելու էի:

Ու երկաթէ այդ ծանր խուրձը ուսիս սկսայ քալել ու քալել:

Երկար ու վտանգալից ճամբաներէ անցայ, կիրճերէ, լեռներէ ու անդունդներէ ալ անցայ,

Ճամբանն երկայնքն ի վար, ու երկայնքն ի վեր ճամբուն, պատահեցայ անդունդներու և վիճերու, օձեր ու բոցեր տեսայ:

Ու ճամբուն վրայ փոթորիկներ պայմանեցան, փոթորիկներ անցան կեսնքիս երկինքն, ու գլխուս ձիւն մաղուեցաւ:

Այսպէս ճերմմեցան մազերս:

«Գնո՞ւ ըսէ սիրականիս, այսպէս կ'ըսէ Տէր Ենուան, դուն ինծի չկանչեցիր ու քու աղօթքդ ինծի չհասաւ, դուն խըստացուցիր քու սիրոտ և օտար աստուածաներու փարեցար, մարդոց որդիներուն յուսացիր և փրկութեանդ յոյար երկրի իշխաններուն վրայ դրիր, չխորհեցար որ ես քու նախանձուս սիրահարդ եմ ու երկայնամիտ Ենուան, որ Հին Խորացէլը Եգիպտասէն հանեցի, և Յակոբին որդիները անցուցի ծովէն... իսկ քեզի համար շատ բաներ պիտի ընեմ...»

«Ես տեսաւ մարդոց անիրաւութիւնները, ու թագաւորներու անօրէնութիւնը չափեցի. անոնք ուզեցին իրենց աթուաները իմրնիս հաւասարեցնել ու զիս մոռնացան: Հիմա, իրենց մեղքին չափովը հատուցում պիտի ընեմ իրենց, վասն զի համեցայ զոհիդ արիւնին, և ողջակէզիդ ձենձերին հոտը ոնդունքներուս հասաւ...»

— Եւ դուն, որդի՝ մարդոց, լսէ իմ խօսքերս, լոյսի մէջ պիտի բնակեցնեմ անոնք որ գիշերանց կը կարդան ինծի. ու

Յոգնեցան սրուշնգներո ու աչքերուս
զլոնքը թուղացան միայնակ ու վաստա
կարեկ՝ դարձուցի աչքերս շուրջանակի ու
մարդ մը տեսայ :

Մօտեցայ ազդ մարդուն որ տեսայ,
խոնջած էր ան ինծի պէս, թէպէտ բեռ-
նաւորուած չէր ինծի պէս :

«Օքնէ՛ ինծի, նուազ վաստակաւորդ
թափառակւն, օքնէ՛ ինծի» :

Մարդ մը բանեց ձեռքէս ու տարաւ
զիս ապաստանարան մը :

«Կ'աղաչեմ, ըսի, վար առէք ուսէս
այս բեռլ ծանր երկաթի, հանգչիլ կ ու-
զե՞ ու փորձ մը կատարել հոս :

Ամէնքն ալ ապուշ հնազանդութեամբ
մը երկաթի խուրձը վար առին ուսէս, և
ես կը հանգչիլ. լայն շունչ մը քաշեցի և
ապա մօտենալով խնդիրք մըն ալ ըրի :

Գլխաւորնին դանակն առած եկաւ
ու խնդրանքիս համաձայն ամէն տեսակ
կենդանիներու բիբերը հանեց ու շարեց
կարգու :

Աս ըրաւ, և ես սկսայ մէկիկ մէկիկ
ոչքիս դնել տառնք և տառնց մէջէն նա-
յիլ երկաթի խուրձին :

Վարպետը՝ օսմած հարցուց. «Ի՞նչ
կ'ընես», ըսի, «Ես գիտնակա՞ն մըն եմ և
փորձ կը կատարեմ» :

Աս ըսի ու նայեցայ ոչխարի բիբէն
ու գտուի բիբէն. այծի և ուղարի բիբե-
րէն. եղնիկի բիբէն ու եղիւրիբէն, շան ու
գայլի բիբէն, արծուի բիբէն ու առխծի
բիբէն, կատուի ու մուկի բիբերէն :

Ու ամէն անգամ որ դիտակս կը փո-
խէի, նոր տեսակ նոր օրինակ կը տեսնէի
երկաթէ խուրձը :

Շարունակելով գործողութիւնը ապ-
շած ամբոխին առջեւ, նայեցայ կոկորդի-
լսոի բիբէն ու աղուէսի բիբէն. բորենիի և
վազրի բիբերէն, թռչունի բիբէն ու օձի
բիբէն, ծիու և իշու բիբերէն, հուսկ ու-
րեմն մարդու բիբերէն. . .

Մարդ ալ մորթած էին :

Աս ըրի ու առքի ելայ դալկահար,
գողասարսու. լիմար նայուածք մը դար-

ձուցի շուրջանակի , և շարունակեցի ճամբաս :

Ճամբան հանդիպեցայ քանի մը մեծամիտ ու մեծալրա ու մեծաղլուխ կալրօչներու :

Լուսնազարդ գիշերուան մը կէօը մօտէր , պատանի լուսինը ա՛յնքան ճամբայ քալած էր որ գնաց ովառկելու : Ճրագը մարեց ու պառկեցաւ : Աստղերն սկսան ծաղկիլ : Մէնք կախեցինք մեր լապաերը ծառի մը խիտ սստերուն մէջ , ու ճամբայ ելանք . մարած էինք մեր լապաելն ալ :

Առ ըրինք ու գետափն իջանք : Ու ըսի ընկերներուն . «Եկէք քար'ը ժաղվենք» , ու գետեղերքէն քարեր ժաղվեցինք . — գետեղերքէն՝ ուր կենդանի ջուրին անընդհատ բաղխումով քարեր կը շինուին ու քարեր կը մաշին ու մեր ժաղված քարերով լեցուցինք մեր գրադանները :

Առ ըրինք ու սկսանք քարել վերըստին . երբ հասանք անծայր դաշտին ճայր . շէնք մը տեսանք :

Ու ըսի . «Եկէք քարեր նետենք սաշէնքին պատուհաններուն» :

Ու քարեր նետեցինք , կոտրեցինք ապակիները պատուհաններուն :

Սարիկա էր մեր բողոքք :

Ու քարերուն վրայ գրած էինք այսպէս : «Մորթուածներու լիշտառկին» :

Քարերէն սմանք պատուհաններէն ներս ինկան :

Միւս կողմէն ալ պատուհանի ապակիները պատուհանու ոլէս գլխնուս կը թաշիէին . կը պատժուէինք . . . : Սրբապղծութիւնն էր բրածնիս . . . :

Առ ըրինք , ու ընկերներս ըսին ինծի . «Երգ մը երգէ՛ մտիկ ընենք , զէ՛ն , երգ մը երգէ մեզի» :

Ու սկսայ երգել .

«Փոքրի՛ էի ես , նիհար ու տկար . հայրս փայտի կոճղ մը առաւ ու շերտերու վերածեց :

«Հայրս շերտ մը ընարեց տասնց մէշէն ու սկսաւ տաշել :

«Ամբողջ գիշեր մը աշխատեցաւ ու
աղեղ մը շինեց , ու նետեր ալ շինեց , և
ըսաւ , «Ա՛ռ , որդեակ , ու վաղը , դաշտը
գնա՛ վարժութեան» :

«Երկչու էի ես և անուժ :

«Առի նետս ու աղեղնափայտը ու կա-
պարճն ալ տոխ . բայց անտառը չգացի , ու
դաշտ ալ չելայ . քաշուեցայ մեր մեծ
տան մէկ անկիւնը , հոն անոր հետ իւա-
ղացի քիչ մը ատեն :

«Ետքը գրիչ մը առի , ու թուղթեր ալ
տոխ , և սկսայ գրել , ու գրածս ես չէի
հասկնար . սակայն կ'ուղէի գրել , գրել ,
գրել :»

«Օր մըն ալ զբօսանք ընել ուղեցի .
երբ ա՛լ տակաւ ներսն ու ներսի կեանքը
լինծի ձանձրալի թուեցան :

«Կապարճս ու նետս տոխ և որսացի
ագուաւ մը . այդ չարագուշակ թուշունը
կուգար յաճախ մեր տոն բակի պատերուն
կը թառէր և անախորժ կրկուացով կը դու-

ժէր տիրածերմակ ձմեռը — ճերմակ գե-
տին ու սեւ երկինք . . .

«Լուծեցի վրէժս , զարկի սպաննեցի
անիկա ու տուն բերի :

«Կարեցի ագռաւին թեւերը , ու կշռե-
ցի անոր թեւերը իր մարմնոյն հետ դէմ
դիմաց , ու ինքզինքս ալ կշռեցի :

«Ու սկսայ ինծի համար թեւեր չի-
նել , թռչելու և հեռանալ գաղարելու ա-
նապատին մէջ . . .

«Բացի , տարածեցի թեւերս կապոյտ
օդին մէջ , թռայ հեռացայ երկրէ երկիր
և ծավեղերքի քաղաք մը հասնելով թա-
ռեցայ սարի մը կատարը :

«Անփէց դիտեցի անհունութիւնը ծո-
վին , երկինքին անհունութիւնը :

«Ու ցանկացայ . . .

«Ուզեցի որ անհուն մըն ալ ես ըլլամ :

Երկու անհուններուն մէջ բնակողն
անհուն :

Ու չյաջողեցայ : Այն աաեն աղօթեցի

որ ինծի ծով ծով մելան տան , ու թերթ-
թերթ երկինք ասն , առանց վրայ գրելու :
Անատակ որտիս խորքերէն փրփրացող լու-
էտենական յուզմունքը կուզէի գրել :
«Բարձանքս կատարուած էր : «ԱՌ
քեզի մելան , ծով-ծով մելան » , ըստն ին-
ծի , ու ծովին ջուրերը կարսիր մելանի
վերածեցին . . . :

«Վայրկեան մը յանկարծակնուրու և
կած սարսափահար մարեցայ , և երբ սթա-
փեցայ առաջին խօսքս եղաւ սա երդը .

ԾՈՎԻՆ

Ամէն զիւեր երբ զայկանար յուսինը ,
Սյու չունեցող կնոջ մը պէս սպաւոր
Ա'երայ պահուիլ սեւ ամպերու ետին ,
Փրփրէ' , սաւնասիւր ծով , փրփրէ' :

Մի' լոեր երբ մրութեան մէջ
Չարդիլ , դատապարտեալներ ոլբայած

Եւրեն ու նետեն ծողդ .

Այն ատեն անլունդէդ վեր բողոքէ' ,
Ու փրփրէ' , անզայ ծով , փրփրէ' :

Քանիներ զիտեմ ես , եւ դուն չերա յիւեր ,
Քանիներ Եզերէն վար ...
Եւ դուն անյազ անդունդիդ մէջ
Կլեցիր զանոնի լոփի մնջիկ .
Փրփրէ' , անկուտ ծով , փրփրէ' :

Գուն ել աշխարհին պատմելու

Զար մարդկութեան մը հրէային արարիք :

Արինիզզակ իշխանիդ դէմ բնրուսացիր ,
Եւ բաէ որ չես կարող գրուիդ մըլլալ իրեն .
Ան չպիտի կանենայ լոեցնել ենզ կամ պատմէլ .
Փրփրէ' դուն , բմրած ծով , փրփրէ' :

Ուր մնացին այն հրաչի դաւերը ,

Երբ եղրդ համբայ տուա տանցուած ժողովուրի մը .

Հիմա ալ դուն սիրտի բաց ու բիչ մը զբով .

Օգնէ' հալածուող ազգի մը .

Գէ՞ն , փրփրէ' , սիրական ծով , փրփրէ' :

Մենի մեզի համար ծնանի .

Ապրեցանք ուրիշին համար ,
Որու համար կը մեռնինք իրմա ,
Խօսէ՛ , ու փրփրէ՛ , խոհատանջ ծով , փրփրէ՛ :

Հսէ՛ , ի՞նչ եղան այն հոգիները
Ու անմեղ էին ։

Եւ ի՞նչ եղան նահատակները
Առնց գերեզման լլալ խոստացաւ
Բանաւորին՝ զալտնաբար .

Օր մը զանոնք մեզի պիտի դարձնե՞ս ,
Հսէ՛ ու փրփրէ՛ , վատասիրս ծով , փրփրէ՛ :

Սիրս միայն ձեզի բացի ,
Այրած սիրս ենզմո՞վ միայն պիտի զովնայ ,
Երէ իիշ մը շարժի զուրդ .

Ե՛լ , զոռա՞ , ու փրփուրներ ցայտեցնե՞ր
Հոգիին կրակին , որ կը մրկէ կեանիք .

Արի՛ , փրփրէ՛ , անուշիկ ծով , փրփրէ՛ :

Թող Արեւմուտքէն հով մը փչէ ,
Ուժգին հով մը Արեւմուտքէն ,
Եւ յուզէ ենզ խարեւեկի .
Կոհակներ թող բաւալին
Ու կատաղին կուրծիդ վրայ :

Եւ թող ամսպեր տեղան իրենց անձնեւը ,
Վերէ՞ն , տեղատրափը թող ծածկէ մարմինդ լուսնիս .
Ճերմակ արիսն թող հովի գուրս ,
Ու մարմինդ ներմակ փրփուրներով ծածկուի .
Ե՛լ , փրփրէ՛ , հինաւուց ծով , փրփրէ՛ :

Գուն որ չես սառիր ու կը մրմռաս միշէ ,
Խնչու կը վախնոս բարձրաձայն ապաղովիէ .
Անարդարութեան դէմ բողոքէլէ ինչո՞ւ կը լաւուիս ;
Երէ կը լրես ,
Ապա ուրեմն ինձի ալ եղիր գերեզման .
Սիմ ատեն բնացի՛ր յաւիտենական հունի ,
Վասն զի ալ մէկը չախի խոռվէ հանգիստ
Եւ բսէ . «Փրփրէ՛ ծով , գերեզման դարերու , փրփրէ՛ » :

Աս ըսի . բացի թեւերս ու թեւարախ
թռայ , և սկսայ գրել երկինքին անծալ
ու անծայր , կապոյա և արիւնով թաւոր
թերթերուն վրայ այսպէս .—
«Թող իր ճամբուն մէջ մոլորի , ու իր
ծրագիրներուն մէջ վարանի , տասամսի ,

ձեռնարկներուն մէջ անյաջող թող ելլէ ,
ջրակունքը թող փակուին իր սոջեւ :

«Եոլոր աղբիւրները աղջուր թող հոմին , և որքան խմէ թող ծարաւի ան :

«Գարունը թող վերնայ իր երկրէն ,
ձմբան ցուրտէն թող կիսասառի , ոմառ-
ուան տաքը թող խորովէ զինքը , գեղեց-
կութիւնը թող անցնի օրուան մը պէս և
գիշերահանգոյն թող սեւնայ երեսը :

Դեռ մէկ օրուան լուսնակերպ յօնքե-
րը լուսնի պէս թող աճին , թող կլորնան
ու ծածկեն իր աչքերը տասնըհինդ օր-
ուան մ.ջ , և աչքերը ամպին տակ մնացած
կարմիր լուսնին պէս թող ըլլան :

«Եւ մթնած աչքերով թող խարիսափի
ան , ու խորխորատ մը գահավիմի . ծովին
բացերը թող իյնայ , չխեղդուի սակայն ,
ու խեղդուելու սարսափն ալ թող իր
սրտէն չալակի :

«Օգնութիւն աղաղակէ թող ան , ու
երկնքի թռչունները փակեն իրենց լսե-
լիքը . և ծովին թղթատարը թող չմօտե-
նալ իրեն , ծովին ուղտերը թող հեռու-

ներէն անցնին . այսպէս մէկը չգտնուի որ
աղատէ զինքն իր տագնապներէն :

«Երկիրը թող չորսայ , հովիտները
մրկին , դաշտերը բանջար չբուցնեն իրեն
համար :

«Անոր վրայ պալարներ թող վիստան ,
ու վէրքեր պղպջան . բժիշկները տանէն
չպակսին , ու բժիշկներու գեղն օշնողը
ըլլայ , պաղլեղով թող ծածկեն ծեփեն
իր բորբոքած վէրքերուն ծորանները :

«Ցաւէն թող ճիչ արձակէ ո կոծ ,
մինչեւ արեւուն մանելը , և մինչեւ արիւ-
սեակին երեւնալը թող հեծէ :

«Այն տաեն զիս կանչէ քովն ու պա-
ղատի . «Օրհնէ զիս ու անէծքներդ ետ
առ . հրախառն ծծումբի պէս վրաս թա-
փեցան անոնք , ու մարմնոյս վրայ առողջ
տեղ մը չմնաց . մահը կը կանչեմ , և ան
իսկ խայս կաւտայ ինծմէ :»

«Իրիկունն անօթի թող մանէ անկո-
ղին , և առառուն կանուխ արթնայ . քաղ-
ցը տանջէ թող զինքը մինչեւ լոյս , ու
ցորեկին ալ ուտելու բան չգտնէ :

«Անոր տռանը կրակի թող տան իր թըշ-նամիները , և այն օրը բոլոր գետերը ցամ-դին թող . ուժգին հով մը թող օգնէ հըր-ծիգներուն :

«Թող նստի տն մօխրի վրոյ , ու ամ-սերն ըլլան տանիքն իր գիւտուն , քուձ հողնելու յանձնառու ըլլայ և ա՞ն ալ չդանէ :

«Սիրալ պազեցնելու համար լալ թող ուղէ և չյաջողի , արցունքին ակունքը թող գոցուին , և մկանունքն արցունքին թող քարանան :

«Վասն զի անգութե եղու ան ինծի , ու իմ սրտիս տուած վէրքերուն ծանրութիւնը չըմբունեց :

«Ջիս խաթելուն մէջ գտաւ իրեն հաւ-ճոյքը . երբ տես ու արցունքս հրձուեցաւ , ծափահարեց երբ հոտաչեցի :

«Տեսաւ արեան հոսումը բերնէս և տրախ եղաւ . իմ ողբերս իր սիրտը բերկ-րութեամբ րացուցին ։»

«Ճարչ մայ այսու յու միջնոց

Ե .
«Բոլոր ազգերը միացան ու մեզի մե-ծամիծ յոյսեր առւին . «Ահա եկած ենք , ըսին , մեր բանակներովը , և մեր մարդոց-մով ձեզ սիսի դարձնենք գերութենէ :»

«Երկրս բոլոր թագաւորները ժո-ղովքի գումարուեցան և նոր իսրայէլիդ համար գաւաճանութիւն բրին բոլոր իշ-խանները :

«Տե՛ս , Տէ՛ր , անսնք հոյակապ պա-լատաներու մէջ կը բնակին և մենք իրձիթ մը չունինք , անսնք բենեղ կը հագնին ու ծիրաննեօք կը զարդարուին . մենք գլու-եակէ զրկուած ենք :

«Փառաւոր եկեղեցիներ կը կանգնեն այդ իշխանական տւազակները , և հոն իբր հո ւթիւն ցոյցի կը դնեն իրենց հաւատքը պատուած :

«Կեղծաւորութիւնն անչափ է . քեզ չըթունքով կը պաշտեն լոկ , ու բառերով կը խոստովանին մեծութիւնդ :

«Տուն տան կը կցեն ու կը կցեն ա-գարակներն իրարու : Իրենց պալատնե-

բուն ճակաաը «Աստուած սէր է» կը գրեն,
Կը քանդակեն ալ՝ ամսնք որ աւելի՝
կերծաւոր են, և անոնց ներսի պատերը
արիւնով ներկուած են:

«Ազգերը մեզ հալածեցին, Տէ՛ր, ու
զրկեցին մեզ մեր ժառանգութենէն: «Գա-
ցէ՛ք գործեցէք երկիրը ու ազրեցէք» ըսիր.
ուր է մեր բաժինը:

«Մեր հողերը գրաւեցին ու մեր սպան-
նուածները թագելու տեղ իսկ չտաին.
մեր մեռելները ծով նեռեցին և ատար
համար հարկ անգամ պահանջեցին:

«Ու մէկին թաղումին համար ուրիշ
մըն ալ մեռցուցին իրբեւ գին գերեզմանի:

«Իսկ դուն, ո՛վ վրէժխնդիր Աստ-
ուած, աս ամէնը տեսար և լուռ մնա-
ցեր, չենք գիտեր, գեռ ո՞ր օրուան կը
սպասես:

«Երկիրն իր ամբողջութեամբ քուկդ
է ու երկինքը ձեռքիդ մէջն ունիս, ի՞նչ
շահ ուրեմն քեզի մեր մեռելներէն, և մեր

օրուան չոր հացը քեզի ի՞նչ օգուտ ունի:

«Արեւմուտքէն որոտում թող լոէ
ուղտին հեծեալը, և արեւելքէն ողնիները
փրան թող խուժեն. ու երբ աչքը հիւսիս
գարձնէ, կայծակ ու փայլակ թող սպառ-
նան իրեն: Հարաւն ալ խորշակ չնչէ, ա-
նապատ գարձնէ երկիրը:

«Թող ձերմակ Արջը սուտ մնուուկ
ձեւանայ և յանկարծ վրան յարձակի ու
բզկտէ անիկա: Ծովերու իշխանը իր ան-
դընդային բերանը բացած կլէ թող զի՞ն-
քը: Ովկիանը վրան թող խուժէ, ու ծո-
վնը թաւալին իր քա աքներուն վրայ:

«Իր Մեծ Քաղաքը երկրաշարժով թող
կարծանի, և բոլոր շնչքերը աւերակ դառ-
նան, աշտարակները կարծանին, ոչ մէկ
պարիսպ կանգուն թող չմնայ: Խյանայ թող
Բաբելոնը:»

Է.

«Օհ, յոդնած եմ, յոդնած եմ:
«Կառքեր զրկէ ինծի, ո՞վ իմ Աստ-
ուածս, հրեղէն կառքեր զրկէ ինծի, գամ
ու Քեզի պատմեմ երկրի վրայ անցածը,

կուզեմ այս մարմինովս վեր ԿԱՅԵԼ, ու
վէրքերս ցուցնել Քեզի :

«Այս ժամանակներուն, երբ զաւակ-
ները քսան տարուան (*), կ'ըլլան, հայ-
րերը կ'ըսեն. «Գնա՛ զաւակս, ա՛լ քու-
գլխուդ ճարը նայէ, գնա ըրէ ինչ որ կու-
զես»»

«Դուն ալ հիմա ծերացած, երբ տեսար
թէ մարդկութիւնը . . . գիտնական է եղեր,
ձգեր ես ազատ, անոնք ալ անդասդար . . .
իրարու միս կ'ուռուն և դուն ձայն չես
հաներ :

«Իրարու արիւնով բաժակաճառեր
կ'արտասանեն իրենց Ծերունի Հօր կե-
նաց . . .

«Եւ կը փափաքին ալ որ իրենց Հայ-
րը մեռնի և իրենք ժառանդեն Անոր յա-
փանական թագաւորութիւնը, տիեզե-
րակալ աշխարհակալութենէ չը յագենա-
լով . . .»

(*) Ի . ՊԵ դարուն կ'ակնարկուի :

Լոին էր մանկութիւնս, ու տիսուր ալ
էր, սրափս վէրքերը դեռ ինծի ալ անծա-
նօթ, արդէն սկսած էին անհանգիստ ը-
նել հոգիս :

Թռուցիկ մը շինեցի ու բարձրացայ
լերան մը վրայ :

ի՞նչ ահաւոր է յեռը, ի՞նչ վսիմ իսոր-
հարդ մը կ'ապրի լերան մէջ, լերան վրայ,
ուր երբեմն Աստուած իջաւ :

ի՞նչ ահագին մտածումներ կը խոկան
անոր ուռած կուրծքներուն մէջ և ամպա-
հուալ ալեւոր գագաթներուն մէջ. ահա կը
պայմին, կը բորբոքին :

Ելայ բարձրացայ լերան կատարը ու
անկլց արձակեցի թռուցիկս, թռչունս ան-
շունչ : Դէպի երկինք ելաւ, գնա՛ց, գնաց,
գնա՛ց, ու կապոյտ եթերին մէջ կորաւ :

Ատիկա իմ թղթասարս էր ճարտար
և հաւատարիմ և յանդաւգն, որ յաջողե-
ցաւ խօսք բերել երկինքէն՝ «Ե՛լ քրքրե-
լու կրտկդ մոխրաթաղ, ու բոցը պիտի
արծարծեմ ես :

Եղա՛ւ, ու հիմա կը վասիմ . . .»

Թ.

... Եւ օր մըն ալ տաճարը մտիր,
սիրականս, ու այն մոմը որ հետդ վա-
ռեցինք Աստուածամօր պատկերին առջև՝
ուխտաւոր սրաերով, ե՛տ առ, այդ մոմը.
ու թող չվառի, չսպասի այլ եւս։ Պէտք
է իւղանմ ատով քնարիս լաւերը ու նո-
րոգ կեանք մը տամ անոր։

Դուն որ չէլիք հասկնար ու չես հաս-
կընար ինչե՛ր կը գտնուին սրաին մէջ մար-
դուն, հիմա արդեօք կարողացա՞ր գըտ-
նել գոզմնիքը ինչո՞ւ և ի՞նչպէս կը
բարախին սրտերը, ի՞նչ կը զգան, ի՞նչ կը
խորին, ինչո՞ւ կուլան կամ կը խնդան։

Ի՞նչպէս են կերպաւորուած մկանուն-
քը պատ այտերուն, և ի՞նչպէս կը գոր-
ծեն այդ բիբերը որ արցունք թափել սո-
վոր են։

Բաէ ինծի, քար սիրտ որ կ'ըսեն, ի՞նչ
ձեւ ունի ան, ի՞նչ երեւոյթ՝ լալկան գը-
լուխները։

Ո՛ւր կը հանգչի կամքը մարդուն...

Փ.

Երբ փակեմ աչքերս ու չտեսնեմ լոյս
աշխարհքը, աչքերս կը տեսնեն ներսի
կողմս աշխարհք մը մութ, խորվիրապ։
Հան ովկիան մը կայ ալեծուփ, և ո՛ր-
քան յիմար եմ ես որ կը ջանամ գրչի մը
նուրբ ծորակէն հսուցնել այդ ջուրերը
շեղակոյտ։

Եւ այդ ջրերուն վրայ կը շիջի Աս-
տուծոյ հոգին, սուեղծագործելով՝ անպատ-
րաստ ու անկազմ ջուրերէն, երգերու աշ-
խարհ մը քնարիս համար։

Եւ ահա Բանը յորդառատ կը հոսի
կուրծքէս, և տագնապներուս ջերմութեամ-
բը կը գոլորշիանայ եթերին մէջ կը ծա-
ւալի։

Եւ չկայ ականջ մը հողեղէն ունկըն-
դիր...

Անամիս 1899



ՏԵՍԻԼՔՆԵՐ

ՍՏՈՐԵՐԿԵՎՈՅՑ ԹՈՎԱ

Հողին տակը մը կարելի գոյնով,
Անսահման աղջամուղջով մը պատած.

Տառապող հոգիները
Ու կեանին լոգնածները

Նաւարկելու դրկեցին
Այդ ծովուն վրայէն,

Երկու բժիշկներ,
Որոնց մէկը խունկ ունէր, միւսը՝ զմուռ:

Ճակեցին երկագունդին կողը
Ու նաւամատոյց մը կառուցին.

Եւ կեանին ձանձրացները,
Ցողնածներն ու տառապածները,

Նաւակներով ծով իշեցուցին:

Ու ծովը կազմուած էր արցունիներով, յուսանաւան մի չիւ անդին արցունիներովը և չառապու մաս միւսան

Եւ անու մօրն ու սիրականին արցունիներովը և ուս մ

Ու ծովի ջուրերուն խառնուած էր ախոր ունու ոքընը ժողովուրդներու արէւնը կարմիր

Որ կը գոլորշիանար, կը գոլորշիանար :

Հիւանդին բերանէն մասրա զի վճիգնը և
Եւ ոճունիներէն

Թանձր ձուխի պէս միւսանդին մասրա զի վճիր ու սամ

Հառաջանիր կը ժայրէր, մասրա զի վճիր ու թիւն ու մ

Եւ կը խառնուէր արիսնի գոլորշիին մասրա զի վճիր ու մ

Եւ կը խանար աղջամուղջը
Որ պատէր ծովը գարելի գոյնով . . .

Փուշ ու տասասկ, անէծք ու նախատին մասր մասուն
Իրար խառնեցին

Եւ ինծի մահին պատասեցին . . . մասր մասր ու մ

Փուչի ու տասասկի
Անէծքի ու նախատինի վրայ պառկած . . .

Կը չարչարուիմ . . . մասր մասր ու մ

Առէ՛ք, առէ՛ք զիս

Աւ նաւամատոյցը տարել .
Նաւակս հոն պատրաս է ...
Մոր ոսկորներովն է շինուած ,
Խնչպէս անոր ոռովայիր
Դազպս էր եղած ու խաճարուրել :

Եւ մայրս ու սիրականս
Հոն ինձի կը սպասեն .
Թիակներն իրենց կմախք ձեռքերուն մէջ :
Ահաւոր ժափիր կը տրամի
Անոնց անմարդին երեսներուն վրայ :
Եւ աչենք ունին եւ չեն տեսներ :

Մենի պիտի թիավարենք
Պիտի թիավարենք , սեւ ծովուն վրայ , մուրին մէջ
Առանց զիրար տեսնելու .
Եւ ա'լ բանի մը չպիտի փափաթինք ,
Ու ա'լ բանի մը չպիտի նախանձինք:
Ու տառապանք պիտի յոգին հոն . . .

Լայնան բերանեներ նեխած վէրերուս ,
Զոր մատուքներով փորեցի .
Ճանահոն մարմինս պիտի բունսոր:

Օղը զոր դում կը ժնչէլ .
Հեռացէլ , մեկուսացէլ ինձմէ ,
Զեր խունկը չի օգներ ինձի
Ու ձեր զմուռու անօրուս է :

Պարձուցէլ , դարձուցէլ ինձմէ ձեր աչերը
Եւ առտուան քարմ լոյին մէջ լուացէլ զանոնին ,
Ու քարմ լոյսը որ երկինքն կուզայ
Թող կենազորձէ ձեւ բոգին ,
Թունաւոր ինձի նպելին :

Գիշերուան խաւորին մէջ վառող
Մումին պէտ եկայ , —
Հալեցայ , հաւայ ,
Լոյս արձակելու վառասիւութեամբ :
Եւ ես իմ սպասում մոխ լոյս արձակեցի
Տիրոջը սելանին վրայ :

Տիրոջը սեղանն է սեղանը զօրութեանց ,
Եւ այս որ բեւերուս տակ կը տրամի
Սեղանն է խորհուրդներու :
Խորհուրդներու սեղանին տակը ,
Կատուս իր լճքրիր կ'ապահովէ . . .

Երբ բանասեղծութիւնը աշխես փակէ . . .
Գիտութիւնը զիսուս վերեւ աղմկիւով կր հառագայք:

Եւ յանկարծ ,

Դարձնա զառնորդն ու

Դաշնակլ կր սկսի նուալ , մրմռալ .

Այն ատեն խորհուրդներու սեղանը
Կ'աւանիէ հոգին անօռուկ , էինարա :

Գիտութիւնը կր սպառի յամրաբար .

Ժամացոյին երգը որ խղճիս ձայնն է ,

Դաշնակլն լացերուն կր խառնուի

Եւ ես դագաղ կր դրուիմ :

Թաղման հանդէսի ժամն է .

Հին ալերուկաները կր մուտսան ,

Հնազոյները կր պարեն միմիքարութիւնը

Որ զանկիս մէջ կր նուալի . . .

Հին հառաջները կերոններու պէս

Վերսին կր սկսին պլալալ ըուրչս

Թանձր խաւար նրկիզելով :

Կոււսս , սեղանիս վրայ ,

Ուր խորհուրդը կր զալարի հիւծախտուոր ,

Զօրութիւնները կ'ամբամառուին անինայ'

Զիդերը կր նղաւորին անձկանօ ,

Անէծները կր բննուին անժոյժ , ո՞ւ զի , ունկառած զի

Խմասութիւնը կր զայրանայ անծուծկալ , ունիթուոս

Հանոյքը կ'արհամարհուի նախանձով ,

Շունակալութիւնը կր ցնցուի զայրացած ,

Լոյսը կր տարբաղադրուի յուսահաս ,

Խաւարը կր հալածուի ,

Դազաղը կր զոյափոխի ,

Գերեզմանը կ'աւերուի ,

Մրբութիւնը կր բննուի փայրապար ,

Տանշանը կր զարհութի ,

Խիդնը կր կորուկանի ,

Սէրը կր հեզնուի եղծուած ,

Երազները կր մարին ,

Յայսերը կ'այլազունին ,

Սնցեալը ես կր դառնայ անողոն ,

Սպազան կր պարէ յարաւարժ ,

Ներկան կր սծզունի յանցապարտ

Ու սարսափահար խոյս կուտայ ,

Մտերմութիւնը կր բնալուծուի ,

Խիսանութիւնը կր նզոլուի ,

Հոգին կր սնդիկանայ ,

Հոն՝ կոււսս սեղանիս լրայ

Ցաւիէննական նակատագրական իրականութիւնը

միայն կր զոնչէ ,

Դասնակոծ , անմիիբար , անճարակ :

Կր նաւարկեն , կր նաւարկեն հողմենք
Սուրերկեայ ծովուն սեւ ջուրերուն վրայէն :
Ասդին ու անդին .
Համբարուները՝
Որ մուրին մէջ կր տեսնեն ,
Երենց զրուլուները ջուրէն դուրս նանելով որ գուռու
Ճիշեր կ'արձակեն ,
Երգեր , օրինուրիւն ու անորու խօսեր :

Նաւակները դէպի ձայները կ'ուղղուին ,
Ու միշտ կր դառնան ,
Ես ու առաջ , առաջ ու ես ,
Ու նորէն առաջ ,
Յարաւած , աննպատակ , կոյր ու լուռ ,
Սուրերկեայ ծովին սեւ ջուրերուն վրայէն :

Անոհիս 1900

— ♪ —

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ՄԸ

... Սայլը կը գլորի իր ամիւներուն
վրայ , և մենք տակտւ կը հեռանանք քա-
ղաքին աղմուկէն : Տուները ետ ետ կը նո-
թանան ու պարտէղներ կը յաջորդեն ա-
նոնց : Պարտէղներու շարքը կը սկսի չ
Զմեան ալ ունի իր հրապոյրը , ինչպէս վիշ-
տերը կ'աստեղաղարդեն կեանքը մարդուն :

Զմեան տեղին պայծառ չե՞ն շոգար աստ-
ղերը : Աստոնք երբեմն Քրիստոս մը կ'ա-
ւետեն :

Միացող կանանչութիւնն մը ծառերը կը
գունաւորէ , իսկ տերեւաթափ ոստերուն
վրայ պառուզ չի տեսնուիք . անձրեւի դա-
դար առած կաթիւները համաչափ հեռաւու-
րութիւններով ոստերը կը շարակինեն : Ա-
մէն թուփի ձիւնեղէն շրջանակի մը մէջ առ-

նուած է . և ճերմակ բիւրեղէ արախչիներ տեղ տեղ թուփերու կատարները կը հովանաւորեն : Տախտակէ նստարաններու վրայ չեն երեւեր երիտասարդն ու հոմանուհին . անոնց տեղ ձիւնն է որ կը հանգչի հիմայիր երկար ու անաէր նիստով ու կը խոկայ անստուգութիւնն իր ապագային : Տեղ տեղ ձիւնը հալած է և կանանչ խոտը կը ցուցնէ իր գլուխը յուսատու աճումով :

Սայլը կը շարունակէ գլորիլ իր անիւներուն վրայ , ու մենք տակաւ կը հեռանանք պարտէզներէն ալ և սարեր կը յաջորդեն անոնց , բլուրներու շարքը կը սկսի : Երեխայ ժայռեր իրենց մօրէ-մերկ կողը ցցած են և մացաներ սիրուն ըմբռաստացումով մը վեր տնկած են իրենց գլուխը . . . ձիւնի թանձը խաւերուն տակէն :

Անդին ջրվիժակ մը վար կը կախուի ձորակի մը ուսէն և խոխոչելով կը թաւալի ինք իր վրայ , քիչ մը հեռուն աներեւոյթ կ'ըլլայ ձիւնի հաստ վերմակի մը տակ . ես կը մտածեմ այդ նորածին ա-

ոռուին որ հեծկլտալով կորուստի ճամբան կ'երթայ : Դեռ չապրած պիտի մեռնի ան : Հոս ալ անտքեկումը կը պաշարէ զիս գերեզմանի մտածումով , գերեզմանի խորհուրդովը դողդովնուն :

Սայլը կը գլորի իր անիւներուն վրայ և մենք տակաւ կը յառաջանանք գիւղին ճամբան և սայլապանին «Զօօ' , հօօ'»ն կ'արձագանդեն լայն հորիզոնին ճառագայթներ շինելով : Հողմալօրիքները կ'երեւեին հիմա հեռուէն , առագաստները վար տոնուած են և կմախք թեւերը ցուրտ օդին բացն են մնացած : Թեւերէն ոմանք վեր երկնցած են , ուրիշներ վար կախուած : Վեր անկուտղները գեռ արիութիւն ցոյց կուտան տոկալու ցուրտին ու բուքին . վար կախուածները յոգնած կ'երեւին և ընկճուած հովչին ու փոթորիկէն : Վերինները խրսխան են , վարինները՝ նկուն , իշխան են վերինները , վարինները՝ իշխանակալ . պարտութիւն և յոյս թեւ թեւի կը մնան հոն : Զօրաւոր ձեռք մը պէտք է ,

ուժգին հովլ մը որ շարժումի մէջ դնէ զանոնք. կտաւ պէտք է իրենց — շապիկ, և ոչ պատահնք :

Քիչ մը անդին, ժայռի մը կողէն աղբիւր մը կը կողկողէ : Երկրագործ մը իր գոմիները հոն կը վարէր ջուր խմբնելու անկէց : Մեր սայլին մօտեցան անսատունները, և մեր լծկաններուն հետ դունչերնին իրարու քսեցին, հոտուաեցին, և հասակցող ակնարիներ փոխանակելէ ետքը ֆշացին . հաստ ու կոշտ ձայնով մը «մօ՛օ՛» պոռչացին : Եւ ես աեսայ անոնց խօսակցիլը . լծուածը աղատին նախանձեցաւ . աղատը պատասխանեց . «համբերէ, կը վայիլս, կիսանքի բաժինը տաժանքն ու յոյն հն» վարդապետեց : Ետքը գլխով իրարու խոնարհութիւն ըրին ու բաժնուեցան :

Կըսեն թէ տարին անգամ մը անսատունները լեզու կելին իրարու սուտ մը խօսելու համար . . .

Սայլը դեռ կը գլորի իր անիւներուն վրայ, և ա՛լ մօտն հնք գիւղին : Հետուէն

թուիս մթնոլորտին մէջ կ'երեւի սեւ կտպածը անտառին : Եւ սիրտս կը սկսի բարախէլ . կրկնակ յիշատակներ կ'արթնեալին հոն . անտառոր յիշատակներու սափորն էր, ու սիրտս Պանդորի տուփը : (Տասը տարի ետք դեռ կը շարունակէին ։ Կոչել զիս — Աղէտաւոր մարդը) : Ու կը միսար անտառը, շոգի ու ծուխ իր կատարը — աւազքի մը պէս — կը կատէին՝ ամպերուն հետ, ու տղմագոյն ամպերը՝ լալ կը սկըսէին իրենց անհամնում արցունքը : Անթիւ մտածումներու ծանրութեան տակ ու զեզո կը քրանէր, և արցունքը, որ քըլլափին է ուղեղին, գէպի սիրտս կը թափէր : Ու աեսայ որ կ'արթնեար ցաւս որ քնացած էր կուրծքիս տակ . արթնցաւ, վասն զի արցունքի կաթիւ մը անոր երեսին ինկած էր :

Գիւղ հասանք, ուր, օ՛հ, կարելի չեղաւ գանել հին օրերու հրապոյրը . հորիզոնին վրայ մարմող, յողնած, շիկնոտ վերջալոյսը որ զգեստներն հանած անկու-

զին կը մտնէր — երեւակայել միայն կաշ-
րելի էր իմ սարսռացող անհամբերութիւնն .
— ճպուախն երգը , ու թռչունին դայլայլը .
արօտէն դարձող գառներու և ուշերու
մայունը և կայտիուր . ալ մորենի չկար .
ոչ ալ որթատունկ , որ վար կը կախէին
իրենց մեղրածոր լեցուն ստինքները , և ո-
րոնց կամիթ տալու կ'երթար «նէ» , ծծե-
լու , անուշնելու համար իր շրթունքները
որ ետքը համբոյրներէս պիտի քամուէին :

Ներս նայեցայ սենեակէն ուր իր տ-
ռատ պագիկներով երջանիկ ըրած էր զիս ,
և ուր իր գեղեցիկ արտեւանունքը եր-
կայն՝ Քնարիս թելերն էին թրթացուցած .
և միւս սենեակը նայեցայ ուր թուղթ խա-
ղացած էր հետո , իրարու աչքի մէջ նա-
յած էինք երկար ու անքթիթ . և սրտէ
սիրտ լուռ խօսած իրարու մեր անբացատ-
րելի տրոփումները , խօսքը , երգը : Համ-
բուրեցի այն առարկաները որոնց նպած էին
իր մատուրները , և ծունդ դրի անոր պառ-
կած մահիծին քովիկը , երկար տակն իս-
կալով յիշատակի տանջանքները :

Անտառը մտայ , ու չափեցի այն ճամ-
բաները ուր ընկերացած էր ինծի , և այն

թաւուտները մտայ , որոնց խիւ տերեւ-
նիրուն ետև համբուրած էր զիս . արցուն-
քը իմինիս խառնած էր և ծիծաղիս կցած
էր ժպիտը՝ որ լուանի ծնունդ մըն էր , աղ-
ուոր օրուան արշալոյս մը , ծիրկաթին մը՝
ամառ գիշերուան :

Երկինք մը վայելումներուս փոխարէն՝
դժոխք մը տանջանք կը գանէի հիմա , և
ովկէան մը սրտազեղութներուս տեղ՝ ան-
դունդ մը հառաչ կը փրթէր սրտէս :

Բնութիւնը ձմրան տակ կը հեծէ , և
սիրակորյոս մինակ կեանքս ալ կ'ապրի
հիմա իր ձմեռը . պիտի ապրի՞ վերստին իր
գարունը զոր բնութիւնը կը խոստանայ
անտառին ու սարին , հովիտին ու թրո-
չունին :

Երկար թափառումներէ ետքը խոնջաւ-
սեկ տուն դարձայ , վիշտը ձաշելու ա-
խորժակ չէր թողուցած վրաս , ուստի հա-
զիւ թէ անկողին մտած էի երբ սկսայ կի-
սարթուն երազներով չարչարուիլ , մերթ
երկինքն ու աստղերը դիտելով , մերթ ալ

ոսրտիս յատակը առաջապելով . յիշտակ-
ներ հառաջել տուին ինձի . ու երադներ
տանջիցին և հոգիս և մարմինս . օդին մէջ
կախուած էակ մըն էի չգիտնալով ինչ ընել
կամ ինչ ըլլալ :

Զմրան դիշերները վերջ չունին . կը
սպասէի որ աքաղաղը լոյն աւետէր , ա՞ն-
ր ատենօք արշալոյսը գուժած էր :

1893

• Հ Յ Ա Յ Թ Յ Շ Յ Վ Ե Ր Ա Յ Ի Ւ Յ Ե Ր Ա Յ Ի Ւ Յ Ե Ր •

ՈՍԿԻ ԿԸՏԻԿԻՆ (*) ՎՐԵԺԸ

ՖՐԵՆԴԻՑԱՆ ՏՕՆ ՄՔ

Մ Ա Մ Ո Ւ Ս Հ Ա Կ Ա Տ Ք Բ

Պապոս պապուն ճամանակը
Արեւելքն իրեմ մոզ
Ճամբայ կ'ելլեն խոնեկ ու մամալ .
Գեղ մը կ'երթան արտոնօֆ:
Ճամբան առղ մը կը հանդիպի ,
Բարեւ կուտայ կը ժպտի .
Մեր մոգերը իրենց վախէն
Երեսնին խաչ կը հանեն :
Հազարներով կ'անցնին ծառ , բուփ,
Հարուր զետէ կը ցարկեն ,
Աչկերը խուփ , բերնիկը խուփ (**),
Մանկան մըսուրք կը վազեն :

(*) Կըտիկ զատնուկ , Ուկի-Կըտիկ Ա . Հաղոր-
դութիւն , մաշտկ :

(**) Խուփ փակ , զոց զիրքը աչքը խփել) :

Աս իրեն երբ կէս զիւերուն (*),
Յոզնած-դադրած (**), կը հասնին,
Էրկրնուցը մոմով, զանով
Հրեսրկներ վար կը քափին:
Հրեսակ, ասուն ու անտուն
Քուր ու աղօօ պէս կ'ըլլան,
Ոմենիր մէկ միաբերան
Կը կարդան «Փառք ի Բարձում».
«Փառք ի Բարձում, Էրկինուո՞ւ».
Փա՛ռք Քեզ, Քրիստոս միամօռ»:
Պէսէկ-ևսի համար Մոզերն
Ոսկի ու խունկ կը բերեն
Հարութեռով գեղեր կ'անցնին
Չոր ու սարեր կը կրյուն (***)
Միկէ հունա իրէք ոսք է
Սորւն զես չէ անցնելիքնիդ
Զէօֆ ամինար, շելլէօֆ հագուիք,
Հեղ մը բացէք աշուրիդ.
Կոչնրկները կը զարնուին:

(*) Գիշերուն, ուն մասնիկով կը շինուի սեռա-
կան հոլովը սովորաբար. գիշերուն, ձնուն, բբուն
տարուն կամ տարուան, ցրտուն, կոչնակ զարկուն
(զարկին) զարնելուն:

(**) Յոզնած-դադրած. այս երկու բառերը միա-
տեղ կը զործածուին յաճախէ:

(***) Կըլրեն կտրեն:

Ճունկու լ-ճունկու զամբանան (*),
Ժամկոչ Տէրտէր ու Տիրացուն
Ճիմս ժամբ կէս կ'ըլլան
Ցըղամ, հերիմ բայրլկեցաք,
Կըյրինի (** պէս ցատկեցէք
Սուրպ Էրէսով
Թէրեւ սրտով
Կրնոր-կրնոր ժամ զացէք:
Օխոր օրու ան պէտէք էիք
Երբ պորտենիդ կրյուցին,
Ես իմ ձեռօք առի տարի,
Ժամուն բակը նետեցի (***):
Պաս մ'ունէիք սուլանի պէս
Կոչնակ զարկուն կը ցաթկէր
Աւորանէն կը մոռնար մէս,
Ես նիւպպէն ծուռ կը հազնէր:
Օր մը ասանկ Ս. Ծնունդ էր,

(*) Գամբանա եկեղեցւոյ զանզակը:

(**) Կըյրին կտրիճ.

(***) Սովորո. Թիւն է որ երբ նորածին մասնկուն
փորին վրայ կախուած պորտին կտորը իյնայ, կը տա-
նին կամ եկեղեցիի և կամ դպրոցի մը ըմբակը կը նե-
տեն, որպէս զի եկեղեցասէր կամ դպրոցասէր ըլլայ:
Երբ պատանի մը Յափառաշրջիկ է «պորտը սոխախն
են նետեր» կ'ըսեն:

Դուրպանն ըլլամ իր զօրաց –
Յատկեց էլաւ պառկած տեղէն,
Ուս մընալուն իիչ մընաց,
Աչի ու գրոխ չի ճայիլէն
Վարժիկն անցուց գրոխք:
Թեւերն ըստն նրաներն(*) անցուց
Շապիկ՝ զիցառ (**) հազածք.
Դուք ան պապուն նըրուները չե՞մ,
Խօսքս անօր նորելուկ,
Աչ (ոչ) ժամ ունիք ոչ պատարագ
Ամէն բան մեռդ ու կարագ:

— Հայտն քոսուն

Մուքն ու լուսուն,
Խաչ հանելով Հայր մեր մ'րսէք,
Չար սատանան ճարեցուցէք:
Գառնուկ իշեր էրկրնուցը
Յիսուս-մանուկ յամաղջու,
Էլէք սրբակ երրացէք,
Փառք ու պատիւ Սասրծու:
— Մէյմէկ կըտոր ինուինա (**) քե՛ր,
Հա՛րս, բոռներուս ծոցը դիր,

(*) Ճուռ ճըռներ սրունք:

(**) Գիտնալ, զիտնալ կը զործածուի նաև եւ
զրեթէ առ հասարակ և կարծելով բառին տեղ:

(***) Քուլինա տեսակ մը հաց, զոր կրնանք փռան
բաղարչ կոչել:

Երբոր Առէք կերէք ըսեն
Մէյ մէկ փրցար (*) քող ուտեն:
Ծում բերանով
Մում-կերօնով
Տրղախ ելեր ժամ կ'երբան:
... Խունկ ծրխելով
Ծունկ չոմելով
Կրնքր կրնքր ժամ մըտան:
Երէք աղբար, էրկուք ալ հուր
Հետ հարիլիխն հետ մարիլիխն
Մուրն ու լուսուն, ձուն ու բրուն
Ժամ վազեցին Խաչին-առտուն (**):

Առած մոմով

Խնկածուխով
Ժամ վազեցին Խաչին-առտուն:
Էրկերկու ծունկ աղօքք ըրին
Եսք առին Մըրութին.
Ու իրէք օր իրէք զիւեր,
Գետինը քուք չի բըթին:
Զիշկրացին դրզաները.
Մըրբութինը մընաց սուրբ,
Կոթիկէն (***): Չուր չի վարեցին

(*) Փցար, կտոր, պատառ, շերտու

(**) Ծննդեան և Զատկի առտուն խաշ (փաշա)
ուտել սովորութին է, ուրկէ այս անունը:

(***) Կոթիկ, չուր խմելու պղնձէ ամսն:

Բերնէ բերամի հատուցին:
 Երեք օրը որ լմնցաւ
 Ճաշակին նէօմն ալ անցաւ,
 Մայրը նորէն բերան բացաւ
 Յիզոց, անէծք տեղացոց:
 Տարիներ եսք, Տօնի օր մը
 Նուները զը՞րը կ'ընէին,
 Այլազգները զըռ կ'ըսէին,
 Երբ Քրիստոնէք անցնէին,
 Ղըռ կրկնեցին տարեր բոլոր.
 Հայեր լրին կոտոր կոտոր,
 Ես մասմւս հետ մքայ ամպար,
 Հոն խսիսաց ականնս ի վար,
 — Հիմա թիւն՝ չըսէմ տրպաս,
 Սուրայ Ճաշակին լոնն է առ.
 Կրտակ էղաւ, բնկու Երկնուց,
 Տուն ու Տանար միխիր դարձուց:

1903

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՏԻԿԸ

«Երբ հին, բարի օրերը կ'ըսէնք, անցաւալը չէ որ կը փնտռենք, այլ մեր մանակութիւնը»
 (Նախակներէս)

Խաչի առառու է, ժամկոչները՝ կէս գիշերը քիչ մը անցած, մէջ մէկ ծունկ աղօթք կ'ընեն եկեղեցնայ դրան առջեւ, երեսնին կը խաչակնքեն, ու «Հայր մեր» մը ըսելով ճամբայ կ'ելլեն. ոմանք վարի դռնէն ուրիշներ վերի. ու մութին մէջ կը հեռանան :

Խաչի առառու է. գաւաղան մը ձեռքը և միւսով վայտէ մուրճ մը բռնած, տունէ տուն կ'անցնի, ու ամէն Հայ-քրիստոնէի դուռ կը զարնէ երեք անգամ. — «Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ» կամ «Հայրեորդիկառլը» :

Երբ փողոցներէն կ'անցնի ժամկոչը, շուներն անգամ տեղերնէն չեն շարժիր. անոնք ալ գիտեն որ՝ ժամկոչը՝ խաղաղութեան հրեշտակ, օրհներդութեան հրաւիրակ, և, ամէնուն սիրելի, ամէնուն բարեկամ, եղբայր ու հայր ժամկոչն է. հազվեւ թէ «ըլքր» մը կ'ընեն, ու նորէն քիթերնին ծրաբելով սարքերնուն մէջտեղ կը շնթակին:

Ժամկոչը մութին մէջ դռնէ դուռ լոյս սիրելով կը պտափ, և երեքական անգամ կը զարնէ դուռներուն, հաւատացեալները ժամ հրաւիրելով: Անոր՝ ո՞չ սատիկան և ոչ պահակ կը դպչի. դեւերը կը մեռնին, աչարերը կը խսփանին, չար սատանան կը հալածի» ամէն տեղ, ուսկից որ ան կ'անցնի: Արշալոյսի դուռները ան կը բանայ, երկնաւոր մանուկին ծնունդը ան կ'աւետէ, Անոր յարութեան լուրը ան կը բերէ, ինչպէս բերած էր մահուան դոյժք. ա՞ն կը բանայ արքայութեան դաները, դաները արքայութեան որ Հայ եկեղեցի կը կոչուի: «Քրիստոս յարեաւ, կ'երգէ, ի մեռելոց,

«Ուրախութիւն տրամեցելոց».

«Հոյ քրիստոնեաները ժամ հրամայեն»

Հայրս իսկոյն լուսամուտի ապակիին կը զարնէր, իմացնելու համար թէ արթուն էինք.

— «Խաչիկ աղբար, բարիլուս, Քրիստոս շատ տարբիներու հասցնէ:

Ու հայրս կ'ելլէր, մենք ալ ետեւէն, և մերկ ու բապիկ բակը կը թափէինք, բաժակ մը օզի կը հրամցնէր հայրս ժամանակոյն որ անշուշտ դիշերուան ցուրախն կոչին մսած ըլլալու էր. իսկ մենք, երեք եղբայրներս կը կուռէինք իրարու հետ «մէքէն» հրամցնելու. հայրիկս շուտով կը խազակէր վէճը, — «Զամիչը դուն հրամցուր, զազէր շնչը, Անձնական ալ Ռուբէնը թող առնէ. կ'ըսէր հայրիկս, Նազարէթն ալ թող երթայ ձիկարային կրակ բերէ»: Ի՞նչ օրեր:

— Պատարագւորը ո՞վ է:

— Սրբազնը:

Անձներանալի, անհնանալի, անմոռանալի սիրելի և պատկառելի տնուշ Հայրիկը բոլոր քաղաքացիին:

Օ՛հ, քանի՛ քաղցր է հայր մը ունենալ,
երկրի վրայ ըլլայ ան թէ երկնքում:

Օ՛, Զատիկը տառնապատիկ փառաւոր
պիտի անցնէր ուրեմն, «Հանդիսաւոր Պա-
տարաց»՝, ու ես ալ դասը պիտի անցնէի,
«Կարմիր աթլազ»է շապիկ հագնելու օրն
էր, սրովքէներուն քիչ մըն ալ աւելի նմա-
նելու ու պիտի երգէնչք.—

«Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա,
Յարեաւ Աստուած և ցրուեցան ամենայն
թշնամիք նորա:»

Սնդան պիտի ելէլինք այդ առառւն,
պիտի երգէնչք. «Այսօր յարեաւ ի մեռե-
լոց փեսայն անմահ»:

Մայր-Եկեղեցին, այդ և այդօրինակ
օրեր Արքայութիւն մըն էր, կամ երկինքի
մանրանկարը, ուր զուարթունք արթուն
զուարթուն կ'երգէին. «Սուրբ, սուրբ,
սուրբ Տէր զօրութեանց» որոնց ձայնը մեր
յուզուած հոգիներուն խորերը կ'երկարէր,
կը նրբանար, կը մարէր:

Գիշերուան աշխարհածառալ թանձր
մթութեան մէջ այդ վառարանը — Հայ Եւ-
կեղեցին — որ ելնէր, ելեր կը բորբոքի կը
վասի. կը նմանի մութին մէջ ծովին բա-
ցերը վառող խարսչի մը, կամ փարսչին
որ անցորդներուն և մոլորածներուն քա-
ջութիւն և յօյս կը ներդնչէ: Հո՞ն, այդ
պատկառելի և ահաւոր շէնքին մէջ, ուր
լոյս, օրհութիւն, սէր, յուզմունք, ա-
զօթք, երգ ու իանդովատանք, «մոմեր,
ջաներ և ծնծզայ իրար կը խօսնուին, յօ-
րինելով փղձկեցնող ներգաշնակութիւն մը,
հո՞ն քերովքը ու սերովքէք կաթողի-
կէին շուրջ-բոլորտիքը պարառեալ կը սա-
ւառնին: — Քրիստոսի յարութիւնը հին
պատմութիւն մը չէ հոն, այլ՝ այդ օրն իսկ
կատարուող իրողութիւն մը:

Հո՞ն վիշտ չկայ, նվաթի հոգը, հաշուա-
կան մտատանջութիւններ չկամ հոն. հայի
անարդ հաշիւը, քէն, երկպատկութիւն, հա-
տիսանձ, առելութիւն բարկութիւն, ար-
ծաթասիրութիւն ամէն բան տեղի տուած
փախած են մութին մէջ հալածական: Այդ

օրը ամէն մարդիկ, միմեանց եղբայր և
քոյր են, մէկը չկայ անծանօթ, ոչ ոք օ-
տար միւսին :

Յիսուսի քարոզած եղբայրսիրութեան
թերին կը լրացնէինք մենք : Իր մեղի սոր-
վեցուցածը ընդլայնած էինք :

Ո՞վ որ Հայու ժամ չէ գացեր, երկինքն
ինչ է, չէ ձանցցեր . ո՞վ Հայ ժամում չէ
աղօթեր, աղօթքն ինչ է չէ գիտցեր : Եւ
ո՞վ հոն չէ ընդուներ չնորհք, ան միշտ
անշնորհք մնացեր :

Հոն մարդիկ չար չեն . հոն իրենց ը-
րածին գիտակցութիւնը չունին, թերեւս
ատոր համար ալ միամիտ և միամիտ են,
հոն լուսոյ որդիները միայն կը բնակին, որ
նուազ խորամանկ, նուազ խմասուն և
նետեւաբար տւելի սուրբ և արդար :

Հոն երէկը մոռցուած է և վազուան
հոգը գոյսութիւն չունի, հոն մահուան վրայ
չեն խորհր, և նիւանդները կը բժշկուին
աղօթքով և բոյրով :

Հայ եկեղեցին համակ բանաստեղծու-
թիւնն է, գեղեցիկին, բարիին, վսեմին,
աստուածայինն : Հոգիին խանդավառու-
թեան հնոցը, սրախ մաքրութեան հալոցը,
Հոն սէր և անմահութիւն երազելու հա-
մար Հայ-Քրիստոնեաները կ'ուղեն փո-
խաղիքել իրենց մահիճը և հոն «յերծի (ե-
րազի) պառկիլ», վախը, երկիւղը սարսա-
փը փախած են, հոն «Անկում»ի վախը
չկայ, հոն կին չկայ, ո'չ ալ այր, այլ զուտ
չկայ, հոն կին չկայ, ո'չ ալ այր, կը պարեն,
կը թռչախն կը սաւառանին, կը սիրեն, կը
յուղուին, կը խայտան, ցաւ չեն զգար,
չեն մտածեր «ի՛նչ պիտի ուռաեն, կոմ ի՛նչ
չեն մտածեր հագնին» . չեն աղօթեր . կը փառա-
պիսի հագնին» . չեն աղօթեր . կը փառա-
պիսին, խանդրելու պակաս մը չունին, ա-
մէն բան ունին իխառամօքէն, զի իրենց
հոգիին մէջ կը զեղու չնորհքը . Աղաւ-
նին առաքեալ, բոյցաթեւ, սրբող, լիացը-
նող, աստուածայնող :

Հայ եկեղեցին այն սրբազան վայրն է,
ուրիէ մարդիկ վերստին ծնանելով կը ման
կանան, երջանիկ կ'ըլլան, հոն միսիթարու-

թիւնը թարմ կը մնայ միշտ, և սփոփանքը
կը բգիսի յորդառատ և կը բաղիսի ամենուն
անխարապէս :

Եմինէ հանրմն անդամ, էրկընէն դաղտ-
նի, հայու «պիւրիւլը» ով ծածկուած հոն
«ձաշակ» կ'առնէ, ու մարդ չի զիտեր,
բայց միայն մայրս, որ իր «սաւան»ը փոփ-
տուած էր: Եթէ էրիկը զիտնա՛ր, անչո՛ւշտ
կը մեռցնէր զանի, բայց Ս. Հաղորդու-
թիւնը անոր պահապանն ու տպաւէնն է,
վահան տմբութեան, քաւութիւն մեզաց,
պաշտպան ի վահանգի և աղատութիւն դե-
րելոց :

Մրգան Թաթիմէներ չպիտի տե՞չ չափա-
ռէն գրնէ անդամ մը Ս. Սեղանիս մօտե-
նալով հայ տէրտիրոջ ձեռքէն ճաշակ տո-
նելու, եթէ միայն իրենց վախը կամ հը-
պարտութիւնը չկապէր կաշկանդէր դի-
րենք:

«Աիս, Կէօլէլ-Ապլա. տէրտիս ամէնը
չեմ կրնար քեզի ըսել, մէկը զիտես, մէկը
չես զիտեր» Կ'ըսէր Փերուզա:

Ինչո՞ւ արդեօք ժամկոչը օր մըն ալ,

գոնէ սխալմամբ, ամսնց տան դուռը չեր-
գարներ. — Ահ, որովհեանեւ ան կը դար-
նէ միայն այն դուռները, որոնց վրայ ար-
իւնով խաչանիշ մը գծուած է:

Երգեցէք, մանկունք Սիօնի, երգ նոր
և յաղթական, գիտութիւնը աղուոր ու-
նայն մըն է Հայ Եկեղեցին մէջ, հոն, մո-
մերը մարդոց շինածները չեն, մեղուներն
են պատրաստեր անարուեատ. ու, հարո-
սետուն մըն է կարծես ուր, ամէն ոք կը
խօսի, կը խնդաց, կը հրճուի, կը խանդա-
վառի և զուարթանայ:

Թող գա՞ն, թող գան մեղ սպաննեն
հո՞ս, մեր վրայ թող թափեն այս կան-
թեղներուն ձէթը, ու վառեն, մենք չենք
տատամսիր երկինքը մեզի գերեզման ընտ-
րելէ, և առ այդ կը դիմենք արդէն երգ
ու օրհնութիւն բերաննիս, խունկ ու մոմ
ձեռքերնիս:

Հանած-վարածները հոն թող երթան,
յուսահամները հոն թող երթան, մեղա-
ւորներն ու հիւանդները հոն թող երթան,
հոն թող երթան քէն պահածները, աղ-
քատներն ու ծարուածները հոն թող եր-
թան, ագահներն ու կծծիները հոն թող
երթան, շայլներն ու անառակները թող
երթան հոն. ամենքը, ամենքն ալ պիտի
սրբուին, մաքրուին, իմաստնանան, աստ-
ուածնան, զտուին, ապաքինին, և ա-
նապակած հոգիներ դառնան, գունդ մը
հրեշտակներ միայն կազմելու համար:

Քարացած սրտեր, աղաստած հոգիներ,
մոլորած ոչիւարներ, կորսուած դրամներ,
սգաւոր մայրեր, անմիխթար այրիներ,
անպաշտպան որբեր, անառակ որդիներ,
կեղծաւոր փարիսեցիներ, մեղապարտ մաք-
սաւորներ, անդամալոյծ մեղաւորներ, յու-
սահատ յուղաներ, հոն, հոն վազեցէք
խուռներամ, ետ գարձէք ձեր ճամբանե-
րէն, բացէք աչքերնիդ կոյրեր, կաղեր,
գոսացածներ, խեւեր, լուսնոտներ, ապի-
կարներ, ապուշներ, մեծատուններ, բո-

րոտներ, դարձէք, դարձէք ձեր ճամբա-
ներէն, հոն վազեցէք գունդագունդ և
անյապաղպաղ, Պրոպատիկէ առազմնն է ան,
Սելովամի աղբիւրը, մանանայի դաշտը,
պղնձէ օձը, Սոլոմոնի սրահը զարդապա-
ճոց, հոն դիմեցէք անվրէպ, շուտափոյթ,
անդանդաղ և երագ երագ:

Ձեր ոսկիները շուներուն տուէք, պատ-
մուծաննիդ ոսկեհուու՝ թափեցէք, հոն ձե-
րի լոյս պիտի հագցնեն: Երջանկութեան
զի լոյս պիտի հագցնեն: Երջանկութեան
զիտակից մանուեներ պիտի դառնաք հոն:
Անզիւզներ, քարսիրաներ, վիրաւոր-
ներ, հալածողներ և հալածուածներ, հոն.
Դէպի հոն վազեցէք, հոն միայն պիտի
դէպի հոն վազեցէք, արցունքը ջերմ
արուի ձեզի ափսիանքի արցունքը ջերմ
որ պիտի լուայ ձեր աղտոտ հոգիները և
ոռոգէ ձաղիկը բարեպաշտութեան:

Երգերն անտաղտուկ են հոն, և շարա-
կանները չեն հինաւր, սրբութիւնը յաւէժ
կանները չեն հինաւր, սրբութիւնը յաւէժ
պատկանելի է հոն, և անձնիւր առարկայ
անմաշ հնութիւն, ստաշի և կինամոն կը
բուրի. անոնք մեզի կը բերեն հին դարե-
րուրէ. անոնք մեզի կը բերեն հին դարե-

երգն ու մրմունջը, մարտիրոսի մը արեան
շողին անուշահոտ, եռանդուն և երկիւզած
հայրապետներու հրաշագործ մաղթանքնե-
րը, հոն կենդանի են դեռ. մարդարէներն
ու առաքեալք կ'ապրին:


Ո՞չ դերեղման կայ հոն ոչ որովայն :

Ով որ Հայու ժամ չէ գացեր, երկինքն
ի՞նչ է չէ ճանչցեր. ո՞վ Հայ ժամում չէ
աղօթեր, աղօթքն ի՞նչ է, չէ հասկցեր. ով
հոն չէ ընդուներ չնորհք, մի՛շտ անշընորհք
մնացեր,

Ու ջերմեռանդ ապաշխարութեամբ եւ
հայրմամբ կ'աղօթեն հոն անոնք որ կը
յիշեն թէ այդ գիշերն խակ հայր եղան. և
կը ինդրեն Երկնաւորէն, որ իրենց կողա.
կիցը Սուրբ Հոգիով ալ յլանայ :

Եւ այս աղօթքը Հա՛յ ծնողքին սրտէն
միայն կը հունայ. Հա՛յ միտքը միայն կը
յլանայ այդքան վսեմ խորհուրդ մը սքան-
չելի :

ԱՆԵՐՍ ԱՌ ՄԱՅՐՆ ԻՄ



Հօրաքոյր մը կ'ատէ մերթ կինն իր եղբօր...
Ու կը պաշտէ յաճախ զաւկունքը անոր :
Մայր, դուն չեղար վըրէժինդիր իր մօրմէն
Եւ մահուանդդ անկողնիցը մեղմօրէն
Հօրիր. «քո՛ւրուկ, թաղեցէք զիս ոտքերուն
«Տակը, կեսրոջս սիրուն»»

Հայ, մանաւանդդ թուրք գրացիք մեր խաղաղ
կոչած էին կեսուրդ — հանին մեր — կիւզել.
Բնութեամն համար անոր ազնիւ ովլոյն թաղ
Զէր վարաներ գալ փոխ մը կամ խրատ ուղել:
«Հայու բաղարձ» Թուրքին համար հանին մեր
Հին թոնիրին մէջ կեփէր :

Մայրըդ վաղուց մեռած էր, մայր, որբ էիր,
Աւ կեսրոջ՝ հետ որբոց արցունք որբէիր.
Դուն ծընար մեզ, գուրգուրանքով ան
մեծցուց

Քեզ ալ աղջիկն իր անուանեց պղտիկուց:
Եւ երբ մեռաւ, կրկն անմայր մնացիր
Աւ ետեւէն փութացիր:

Կի՞նըդ սուրբի, Սրբուհի, մայր իմ աղնիւ-
Բարի. «այժ'աք է երթամ', ինչօվ եմ արժան
Ապրիլ էվէլ քան Քըրիստոս Տէր Արքան».
Եւ ապրեցար երսուներեք տմ հազիւ..
— Առիր անեղդ(*) , զըզոց, կկոց և թռար

Երանութեան վերաշխարհ . . . :

Այժմ երբ կապոյտ երկնից վըրայ
Տեսնեմ ամպոց ճերմակ քուլայ.

(*) Բամպակ զգելու աղեղնալար գործիք:
Աղեղ բառին աղաւաղումն ըլլալ կը կարծեմ:

Գիտեմ, մայր իմ, որ դուն այնտեղ,
Աջիդ՝ գըզոց, ձախիդ՝ անեղ
Կտաւ կը գործես որբին համար,
Հայ Որբիկն անպատճպար,
Որուն երկինք է լոկ տանիք,
Եւ այդ ամպերն՝ անհուն շապիկ.
Աւ ասուպներն որ կը սուրբան,
Կ'ըսեմ՝ կըկոցքդ են ժըրաջան.

Գընա՛, գտիր, մայր իմ, Մայրը Յիսուսի,
Թող ու չիւայ (Աթէ կուլայ) վասնզի,
Թէ որ ինք մի՛ միայն դաւակ կորմնցուց
Մայր Հայաստան ամէնը—այր և որդի:

Կեանքը իրենց առոյգ, սուղ,
Ուրիշներ՝ իրենցն անպլառուղ,
Զոհ տուխն. մէկն իր սիրոյն,
Այլք պատճառաւը Որդւոյն . . .

Դըտիր կոյսը , մայր , և իրեն ըսէ
Որ միամօքն իր անձնուեր եթէ
Աւսոյց ու մեռու զինքը լըքելով
Բիւրաւոր զաւկունք ահա կուգան նոր ,
Գգուէ և կարօնն առնէ թող այսօր .
Ու գիշերները երբ պաշտպանեալքն իր
Անկողին դընէ , իջնէ թող երկիր —
Երկիրը այցեաց , երկիրը սեւ հող —
Ու երազնուն մէջ ներում խնդրէ թող . . .
. .

Մայր , կ'ըսնն ինձի երազիս մէջ թէ
Նոր Հայաստան մը այդտեղ կազմուած է ,
Թէ՛ դուն անոր ես թագուհին արժան ,
Ու տուած են քեզ ոսկեղէն մական :

Զէ՛ , մայր իմ , նետէ՛ պատիւ գահ
ու թագ ,
Ասնդալաւատանքով գիրկըդ առ ու պագ
Մանկըտին հրկէզ . անաէրունջ Հայոց

Որ դեռ կաթ կ'ուղին , խաղաղ օրօրոց .
Մայրապիտ եղիր . քոյր մը գթութեան
Եւ մեծ ու պատիկ քեզ մօտ թող փութան .
Ծարուածին ջուր տուր . ու քաղցածին
հաց՝
Հերօքլու որբէ անոնց վերքը թաց .
Մեր մարտիրսաքը շատ աւելի են
Քան զոր կը յուսար Հայր Աստուած վե-
րէն . . .

Եւ երբ Ան դրանն Սրքայութեան սեմ
Զբաղած է նոր հրամմանելով հսկեր ,
Դուն թող զբաղիս աւելի՛ վսեմ
Գործովն սփոփման , մայր իմ մարդասէր :
Հսէ՛ անոնց որ ա՛լ չը սարսափին
Զի համիր մինչ հոն հրէշ թշնամին . . .
«Վրէժինդըութիւնն իմ է» ըստ Տէր ,
Անոր ալ . «Այսօր անթիւ տոքթներ ,
«Կը ներկայանան արդ» ըսէ «Հայր մեր . . .»
Ու պատասխան մը եթէ տալ համի ,
Սրբուհի՛ մայր , շուտ հաղորդէ ինձի . . .

Երեք եղբայր էինք մենք . մեր յատ-
կանչաններն էին — տարիքի կալ գաւ —
ոնսամնաբուծական մասնաւոր սէր մը . որ
կրնար հիանալի հովուերգութեան մը փոխ-
ուիլ . որովհեաւ ան չափազանց զգա-
յուն , չափէ վեր խորունկ ալ էր : Գրա-
ձարակո թիւն , որ գիրքի պէս բաց էր ու
ամէնքը կը կարդային զանի առանց միշտ
համկալու : Ծաղկեմշակութիւն , որ կրնար
Մշակալանքի մը ծնուդ տալ . ոյլ աւազ դ ,
շուտ հող մտաւ . իր խնամած ծաղիներուն
պէս զոր խորշակը կը զարնէ : Եւ ովկ
կրնայ համարձակիւ ըսելու թէ անոր յիշ-
շատա՛ք չպիտի վերընձրւղի անուշ բուր-
մամբ ամբոսական :

Սնամնաբոյնը իր խոկմանց մէջ ան-
հուն հոգերով կը տանջուի դեռ , թէ ինչ-
պէս արդեօք կարնլի է կրթել մեր ազգին
մէջ վխտացող անսասունները : Երկրորդը
դիրք կը գրէ , և յետոյ զաննաք կ'ուտէ .
իր ձագերը խզդող գազանի մը պէս :

Արտասուաթոր կը տեսնեմ դէմքըդ նիշար ,
Տիսուր աչքերդ են ահալից մայր թշուատ .
Որ կը մասնին սարսափը զոր կը զգաս դուն
Լա՛լ կուզես դուն ալ հետը մեր որբերուն ,
Ու չես կրնար , զի հոտ լացն է արգիլուած ...
Խօսք մէկ'րած են կարծես ալլան ու

Ասուատ

Գնա զգուել թեւատ քրսուէքդ ծազկատի
Վուզուններուն խառնէ օրօրքդ ու նամնի .
Ու գիշերը երի որ անոնք կը ննջեն
Հրեշտակները անոնց անարին թող հսկեն
(Հերիք ո'քամն ափա՛ռք , Ովսոննա» եր-
գեցին)

Ու դուն իջիր երկիր . ժողվէ արցունքի
Առուակը մեր՝ սըկիններու մէջ ոսկի ,
Տար ու լուա՛ անոնց վէրքը դեռ կարմիր . .
Մէնք մեզի պէտք է օդնենք , մայր
ուղտակիր . . .

բորդը աւազ' կ , երկիր ինկոծ ցորենաւ-
համան է արգեն , ինչպէս ըսկինք :

1901

Այնքան շատ կը սիրեմ երկրնքը ,
չատերուն անըմբոնելի , և անոր հաշ-
տութիւնը այնքան անհրաժեշտ է ինձի
որ սենեակիս ձեղունին վրայ ծիրանի-
գօտի մը գծել տուած եմ , որուն մէկ
անկիւնէն իմ արցունքներս կ'անձրեւեն ,
միւսէն՝ յոյսը կ'արեւէ :



ԽԵՇՆԱՅԻ

Ընկուզի կոճլ մը՝ քու գործասեղան
Կաշի , սեկ , ձեւիչ զբաղմոն քդ եղան .
Դըլուխդ կախած , ուշքըդ բարձրիվեր ,
Ա՛յս , ինչե՛ր , գիտեմ , չէիր մըտածեր :

Թրին մէկն ելար գառ մը գլնեցիր ,
Բերիր մըսուրքին առջեւ կապեցիր ,
Ու ափիդ մէջէն կերցուցիր գարի
Խընամեցիր զայն մէկ երկու տարի :

Եւ այդ գառնուկը — անոր միս կամ գին —
Փըլկութեան մատաղ ձեր լնտանիքին ...

Առտուան մէկն ալ հիւանդ ինկաւ ան
Շաբթուան մը մէջ մտաւ գերեզման .
Հայրեկդ աղքատ էր , վարպետդ էր կծծի —
Անողոք բաղդը զարկաւ աքացի ...
Լըռիկ , մտատանջեկար ու գացիր .
Բայց երազներըդ ձիդ քեզ պահեցիր :

Երազներդ տպա մըղ ձաւանջ եղան,
Ելար անօթի՝ ուր նստար սեղան,
Ու հեռացաք դուն գրախտ հայրենիքէդ ...

Առտու մը յանկարծ սենեակըդ մըտայ,
Սարսափ պատեց զիս երբ ըգքեղ տեսայ
Կը խօսէիր դոնւ, կ'ինքնախօսէիր
Զեռքովդ յարաժամ կուրծքըդ ծեծէիր.

Գլուխիդ ժաժելով, աչքդ կիսափակ
Կը տրտնչէիր գետին վայրահակ,
Կանիծէիր դուն, կը փրփարէիր ...
Եւ յետոյ պահ մը անշարժ լըռէիր ... :

Հղձանք ու զրկանք
Էր քու բոլոր կեանք ...
Հարազա՛տ զաւակ
Երկրիդ նահատակ :

1903

«Ահ, այդ ձեռնարկդ շատ դժուառին ու յուսահատեցնող գործ մըն է» —
«Թայց արդէն կատարեր, լմնցուցեր եմ»
Կը պատասխանեմ:



Ե Պ Բ Օ Ր Ս Մ Ա Հ Ը

⇒ ⌂ ⇐

Այլ իւ՝ պուշիդ, «skrslerու արևա»
Ցաւելուն վկրիւն սա զոյմեր առաս:

(Գասընկերի մը կատակը)

Լացի, և արցունքս առուականալով
Քշեց ծովլ տարաւ յայսերուս բեկորները,
և ծովլ յոյսի կտորու անքով լեցուեցաւ:

Ահա անսնք գորանբուրդերու պէս
Երանքիս կը փաթթուին, ու կը սրսփամ
իմ սեփական, իմ փայփայած նրազներուա
մեռելութենէն :

Ողբերու յօրինուածութիւնը հանապազօրեայ երգս եղաւ, ևս իմ դժոխքս
շնեցի:

Երբ ինձի ըսին որ երգեր գրեմ, —
և մի՛շա ըսին սպիկա, — գլուխս բարձին
դրի, տհսկրի պառկու սպիկի մը պէս: Ու
երազիս մէջ կը խօսէի, —

«Ու ամեն բան կը մեռնի. և
ամեն օր կը մեռնին, ու ամեն աեղ կը
մեռնին, կը մեռնի ժամանակը, որ ինք
իր դիակովը սոյնայն կը մնանի. յայսերը
կը մեռնին, յուսացողները կը մեռնին»:

— Պուն որ վայ-կոծերու հա Բար ես
ծներ, միխթարութեան անարժան ես դուն:
սփոփանքի փոխարէն հեգնութիւն և աւ-
նարգանք պիտի ըլլան բաժինդ: Ու պիտի
հեգնեն նոյն խալ արցունքդ, որ նուիրա-
կան կը կարծէիր և պէտք էր որ յարգուէր:
Աշխարհն յիմար է և թեթեւ սօլիկ, նա
անարժան է արցունքի վսեմութեան:

Տանջանարանիդ մէջ, զոր մենառ-
ասնդ կը կոչես, երբ գուն ու վշաերդ մի-
նակ էք, հոն պիտի գութեն քեզի ու բել-
ւոյդ մահը. վիշտերուդ հետ կուռի պիտի
բոնուիս, և յաղթուիս. կուժ կուժ ար-
ցունք պիտի թափես քանըչորս ժամ:

Հարցուկներ պիտի շարուին դիմացդ,
և արցունքիդ աւազանին մէջ կարգան
անոնց նշանակութիւնը և անոնց սարսա-
փելի ապագան:

Հա՛, կը զահանդիմ ոգիներու խուռ-
ներամ շփոթութեանն առջեւ. անողոք
անէծքներ ու չարամիտ դուշակութիւններ
կը մոլտան անոնք աւելի դժբաղդ օրերու:

Պիտի անցնի աշխարհը, պիտի անց-
նին «զգերը, երկիրը պիտի դառնայ հոն՝
ուրկէ ու եկաւ.

Օ՞ն ուրեմն ո՛վ մեռելներ ժուժկալ,
շասակեցէք թօթափել ձեր մոխիրները գե-
րեզմանային. ահո կը բացուրին դռները
ձեր մութ խոսաներուն, որանց մէջ մեզի
համար սրասապնդում կը թախէիք:

Եւ իրարանցում մըն է կը սկսի. կի-
ները հերտածակ կը ճշեն՝ իրեց զ զսպուած
մէկ երգն անիմասս և ասլա կը ճանկուան
հոգիները, գէր ու գանդաղ հոգիներն ա-
պականարար:

Անեղ ձայն մը անդէն կը գուայ ամ-
պերուն մէջէն հրամայօրէն. «Խաղաղու-
թիւն ձեր սակորներուն, գարձէք ձեր գե-
րեզմանները, ցամքած անկարգ սակոր-
ներ... լռութիւն, վակդոյլ մանկաի»:

Ապա դառնալով ամբոխին կը սպառ-
նայ որոտածայն. — «Ի՞նչ կ'ուղէք»:

Ու չի գտնուիր մէկը , որ յաջողի պատասխան մը ճարել :

Սարսափելի լռութիւն մը վերջ կը դնէ այն ատեն ամեն ջայլանքի և շփոթութեան . վերէն և վարէն դռները կը փակուին մնծաշառաչ դղրդմամբ . մեռելները տիսուր , գունատ , ձեռքերնին յուսահատօրէն ծոցերնին դրած , յուշիկ երկչոտ քայլերով գերեզման կը դառնան , հանգչնլու լրեց յաւիտենական սպասումը նեղ փոսերու մէջ յազթուած , յոդնած համակերպութեամբ մը : Հոն ին ու նոր իրարու կը խառնուին և կ'ըլլան մի :

Ինչու կ'ուշանայ այդ ժամը անսիրելի խաղաղութեան , ինչու մարդիկ չեն դտած տակաւին պատասխանը այդ սառեցնող , ուժասպառիչ հարցումին .

«Ի՞նչ կ'ուզէք» .

Լռութիւն :

Պողպատէ փուշեր սփոեցին և զիս

մերկացնելով անոնց վրայ թաւալեցուցին : Ի րբ վհի մը եղերքը հասանք հարցուցին .

— Ըստրէ . կ'ուզե՞ս մնալ այս փուշերուն վրայ , կամ թէ կ'ուզե՞ս որ քեզ անդունդ գլորենք» :

Մինչդեռ պատասխան կ'որսնէի , արդէն լոկած էր անդունդին մէջ , ուր կը ափրէր Ոչինչը :

Օ , չեն հարցներ . ու երբ հարցնեն՝ պատասխանի չեն սպասեր :

Սարսափելի և խառնաշփութ երազներու իրականութիւն մը եղաւ կեանքս :

Անծանօթ վիշտ մը չմնաց ինծի . և սրահս կարծրութիւնը եղաւ վէմը եղբօրս գերեզմանին :

Ա՛խ , անուշիկ եղբայրս , չեմ փափաքիր որ ես ալ մեռնիմ . ու չեմ զզջանար որ ես քու փոխանակ չմեռայ . կ'արժէ որ ապրիմ , պէտք է որ ապրիմ՝ տանջուելու համար մանուկ մղձաւանջներու հալածանքը անողոք որ կ'աղաղակեն անգթօրէն .

« Դուն մեռացիր զինքը , դուն ,
դուն , դուն » :

Երկիրը հերձաւ , բացուեցան ան-
դունդներ անհամար , և ցաւերը վլչաղ-
ներու պէս դուրս անկելով իրենց գլուխ-
ները , կը հալածէին զիս մանչելով . —

«Փառքիդ ապարանք կ'ուզես կանգ-
նել , և անկեան վէմ չունէիր , եղբայրդ
մեռացուցիր , և անոր գերեզմանին քարը
կ'ուզես ընել անկեան գլուխ» . և նետ
քաշուեցան վզմեկալով , ունալով , սպառ-
նալից . և իրարու հետ կը կռուէին իմ
ճակատագիրս :

Տո՞ղ մը չմնաց հին երգերէս , որ գու-
շակութիւն չըլլար , անոնցմէ ոմանք կա-
տարուեցան . . . :

Զիդերս մարմինիս մէջէն զատուեցան
և փաթթուելով երանքիս կը գանակուծեն
հանգիստս անհանգիստ :

Հսէ՛ , ըստ հայրս . — « Փա՛ռք քեզ
Աստուած » .

Եւ ըսի . — «Փա՛ռք քեզ , Աստուած» :
Ու ըստ հայրս . — « Հսէ՛ . դուն առիր ,
դուն առիր » .

Եւ ըսի . — « Դուն առիր , դուն առիր » .
Ու ըստ . — « Հսէ՛ , ո՛ո զիս ալ » .
Եւ կրկնեցի . — « Առ , զիս ալ առ » .
Ու չառաւ :

Կ'ամբառնան կազմակիները իրենց
լացող գլուխները աշնան աղջամուղջին
մէջ . անհնց սատերէն մէկիկ մէկիկ վար
կը թափին տերեւները դալուկ , աղացուն :

Ուստի հայրը կ'ըսէ . « Ես ալ թող
մեռնիմ » . ու կ'ըսէ եղբայրը . « Թող ես ալ
մեռնիմ » . և քոյրերը ձայն կռւատան .
« Մենք ալ թող մեռնինք , միթէ տերեւ-
ները որ կը թափին մէկի՞կ մէկիկ կը թա-
փին » :

Ա՛հ , վա՛հ . տիեզերքն է գերեզմանն
մը անըմբոննելի , ուր Խորհուրդն է թաղ-
ուած : Սիրալ՝ գերեզման յիշատակաց :
Ապագայն՝ յօյսերու գերեզման : Սէրն՝ ու-

բովայն և գերեզման տանջանքի : Փառաւ-
սիրութեան գերեզման՝ Անկումը : Երէկ-
ուան պատմութիւնը վազուան արիւնով
պիտի գրուի .ու ծարաւած մեռելներուն
կը զրկնաք մեր արցունքը իբր ըմպելի :

Ահ, վահ, ով արարչագործ Զօրու-
թիւն, գերեզմանն է մեծագոյն բարիքդ
մարդկութեան . մեր մեծագոյն սփո-
փանքը :

Գերեզմաննոցի նոճիներուն հովանիխն
տակ ծալապատիկ, խոսերաւն վրայ թաշ-
կինակներ փռելով բազմեցան նուագու-
ծուներ, որոնք իրենց նուագարաններուն
ժանեակները սեւի փոխած, և աշ ու ձախ
երերազով թրթռացնելով իրենց քնարին
լարերը, մեռելները կը զբացնէին :

Անոնք օղի կը խմէին, և իրենց վա-
ւաշոտ շրթունքները սեւածիք թաշկինակ-
ներով կը սրբէին .

« Լի՛ գ, ժպիտներու թշնամի, լի՛ գ մեր
բաժակները, և թող որ քիչ մըն ալ
զբացնենք եղբայրիկ » :

« Լի՛ գ, Տէրտերու Արմատ, լի՛ գ մեր
բաժակները և դուն ալ առ բաժակ մը
դառնութեան . և երգէ մեզի հետ վսեմ
երգը մահուան, սփոփարար երգը մահ-
ուան, որ կեանքը և յոյսերն և վախերը
կը պսակէ » :

— Ահ, անգութներ, կ'ուզէք որ ձեր
բաժակները մրշաւ ե՞ս լեցնեմ : « Երէկ էր
որ գինի կը կոնծէինք հօրդ հարսնետաննը
մէջ, և ճերմակներով զուարթացուցած
էինք մեր նուագարանները, իսկ վաղը
ուրիշներ պիտի անցնին մեր տեղը, այս
նոճիներուն տակ երգելու անփոյթ վսեմ
երգը մահուան, երգը մահուան սփոփա-
րար որ կեսնքը և յոյսերը և դողերը կը
պսակէ » :

Առառունէ ի վեր դագաղներ եկան
անցան իրարու ետեւէ, ոմանք խունկ ու
մոմով պաշտուած, ուրիշներ՝ աննշան ան-
շուք . այլք երգերով և արցունքով յա-
ւէրժացած » :

Օհ, հարսնիքէն ետք հոս կուգան :
Օհ, հարսնիքին մէջ գերեզմանին

նուէր կը պատրաստեն :

«Լից, խորունկ ու չհասկցուած վիրաւոր, տառապագին կոկիծ մարէ սաբաժակին մէջ, ու Իրդէ մեզի, մեր քնարներուն բարբառ յօրինելով, արցունքներովդ մարէ սրտիդ կրակը :

Ու, քարի մը վրայ ձեռքերս կուրծքիս խաչաձեւած, նստայ գլխիկոր և երգեցի . —

«Ուր են մեր հայրերը .

«Ուր են մեր զաւակները :

«Ուր գնացին մեր հայրերը .

«Ուսկի՞ց պիտի գան մեղի զաւակներ .

«Եւ ո՞վ ենք մենք :

— «Վի՞ն, վի՞ն, վի՞ն . . .

«Մանկական լացերս,

«Մօրս սիրալ շարժեցին,

«Այսօր մայրս ինծի հետ կուլայ,

«Ու մէկը չկայ որ միսիթարէ մեղ .

«Վասն զի ամենքն ալ կուլան .

— «Վի՞ն, վի՞ն, վի՞ն . . .

«Երէկ դուռնէ մը դուրս կ'ելլէր եղբայրս ,
«Այսօր ուրիշ դուռնէ մը ներս մտաւ ,
«Ու երէկէն իվեր, այդ երկու դռներուն
մէջտեղ

«Ահալից, հեւքոտ, հալոծական ,

«Տեսդոտ վա՛զք մը ապրեցաւ . . .

«Ինչ որ մենք իր կեանքը կը կոչենք այսօր ,

— «Վի՞ն, վի՞ն, վի՞ն . . .

«Եւ ես տեսայ անոր ելլելը ,

«Ու անոր մանելն ալ տեսայ .

— «Խաւարավ լեցուած անսահման պարապ մըն էր .

«Ու կըսէին թէ անկէ անդին աշխարհ մը
կայ լոյսերու . —

«Նախ ժպտեցայ, ուպար լացի

— «Վի՞ն, վի՞ն, վի՞ն . . . » :

Եւ նուագածուները անդադար կը
շարժէին իրենց հարբած գլուխները, աջ
ու ձախ, ետ ու առաջ, կը խմէին, կը
կանչէին, կը դողդոջէին, կը ժպտէին,

տիսուր ժպիտը գերեզմաննոցի, ոչի՞նչ,
ոչի՞նչ չէն մտածեր:

Եկած էին նուագելու, կը նուագէին
Ու ևս եկած եմ լալու, կուլամ.
Ո՛չ ոք ինծի չափ լացաւ, ոչ ոք պիտի
Լայ ինծի չափ:

Վասն զի,
Մեռնողները իրենց հետ բօթ կը տանին,
Նորածինները կը հասնին վախերով...

1901

❖ ❖ ❖

ԺԲՆԵՎԻ, 9 սետեմբեր 1901

Սիրելի Հ.

Պիտի մեռնին, պիտի մեռնին Հայ-
յերը, ամենքն ալ, ո՛չ մրայն քու հայրդ
կամ իմ եղբայրս, այլ ամենքն ալ պիտի
մեռնին, եթէ ոչ սուրպ սովով, եթէ ոչ
սով հուրով, եթէ ոչ ջուրով կեցած տե-
ղերնին, յանկարծ, տանց պատճառի
պիտի մեռնին: Ես աշխատութեան տուած
եմ ինքինքս չտեսնելու համար մահուան
մօտենալը որ կուգայ իրեկւ հայ ընտա-
նիքի մը: «Ընկերութիւնը» զոր Եւրոպան
կը հասկնամ, տպականարար տարրն է,
կարդա՛ Հնդկաստանի Հայոց պատմու-
թիւնը, համոզուելու համար էն բարե-
պաշտ անունով ծանօթ Անգլիացի աւա-
գակներուն սրիկայութեանց. դուն դեռ
քաջութիւն ցոյց կուտաս յանցաւոր փըն-
տոելու. ևս այդ տեղերէն անցայ, և

հիմա ամէն վայրկեան նոր աղէտներու կը սպաւեմ։ Գաւաթի մը կոտրիլը չարագուշակ նշան մը կը համարիմ և չեմ խաբուիր։ Զարաբասատիկ, աղէտաւոր մէկն եմ. ա՛լ սկսած եմ վախնալ ինքզինքէս իրեւ ողիէ մը։ Զինումաչինի մէջ, կըսեն թէ, ալբեր մը կայ որուն ջուրը վազած տեղը կը քարանայ։ Այդ տղբիւրն եմ ես . . . :

Բայց մի՛ վհատափր, կառւէ քանի որ ուժ ունիս. պիտի գայ սպասած «կարմիր օրդ», եթէ մենք չտեսնենք ալ, զան պատրաստողներէն կրնանք ըլլալ։ Այլ ի՞նչ օգուտ պիտի ունենայ այդ կարմիր օրը, գուն ա՛տ ըսէ ինծիր. այժմու սեւը՝ կարմիրի փոխուած պիտի ըլլայ, որէն՝ մածնացած արեւն պէս սեւի փոխելու համար, այսափի։ Ա՛ս ըսէ ինծիր թէ ճերմո՛կ օրը երբ պիտի գայ։

Բայց միթէ Հայերը մեռնելէ կը վախնան, ոչ, Հայերը, իմ չափազանց լոււատեսութեամբ որ միամտութեան կը մօտենայ, աւելի աղքասէր են յաճախ քան

անձնաւէր. չեն ուզեր մեռնիլ, միայն այն պատճառով որ կը փափաքին տեսնել փրկութեան օրը, այնքան հետաքրքիր անձկութեամբ և . . . առանց զոհողութեան սպասուած։ Գալով Ապագային, որո՞ւնն է ան, քանի որ եղբօրինս չեղաւ. — ոչ մէկունը — և ի՞նչ է Ապագան. այս օրը չէ երէկուան ապառնին զոր կը սպասէինք, և ի՞նչ եղաւ այդ սպասուած վաղը, երէկին կրկնութիւնը՝ կրկնապատկուած։ Եւ կրնա՞ս ըսել ի՞նչ պիտի ըլլայ ապագան, գերեզմանէն անդին, այսօրը գիտենք, անձրեւոտ, հողմակոծ ու տիսուր օր մըն է. ո՞վ պիտի ապահովէ վաղուան գեղեցկութիւնը. ի՞նչ կը ցուցնէ ժամանակի օդաչափը. ի՞նչ կը ցուցնէ մեր աղքին բազկերակը . . . սոսկալի է երեւակայել։

Զ Ա Յ Գ Ը

Օ

« Որում շատ տուաւ առաւել է ևս
պահանջեսցին ի նմանէ » .

ՄԵԾՆ ԲՐԻՄԱՆԻՄ ԵՒ ՄԵԾ-ՄԱՐԴԱՍՊԱՆ
ԶԱՂՎ ՄԸ ԸՆԿԵՐՆԵՐ ՄՊԼՎԻՄ Գ-ԱԼԵԱՏԱՆ .
ՄԷԿԸՊ- ՄԱՆՃԱԲՃԱԿ Գ-ԱՎԱՆ ԱՀԱԵԼԻ
ՄԻԱԸՊ- ԿԱՌԸՄԱՆՈՐ , ոչ նուազ գ-աժան :

ՆԵԽՎԱՄԻՌ ԱԼՎԻՌՆ , խաւնածիՌ ՀԸՋՈՐ ,
ԴԻԹՆ առիւծ վեհանճն , ո՛չ , ահեղ բորեմՌ
ԳԼՈՒԽՎ- ԵՐՔ կախած , ման գ-այիր սար , ձոր
ԱԿՆԻԵՆ յանկարծ ճանճ մԸ ամնըշան

ՏԱՂԱԼՊՎ ԵԿԱՎ ու դ-ունչըդ- խտղեց .
Ու երք հեռացաւ , ելաւ ողին մէջ ,
Քսիր « Ներեցի քեզ վեհանճութեամբ » .
Եւ յառաջ տարիր խորհուրդ- փառատենչ :

Ճանճն իջաւ նորէն մթնոլորտէն լվար
 Ուզեց փողձեւ ուժդ- ու առաքինութիւն
 Սուբաց քիթդ ի վեր , թեւօքն առաւ պար
 Եւ դ-ուն կատղելով մըտար ի գուապար :

Քեզ գետնէ գետին զարկաւ ճանճն անզօր ,
 Այդ չըքսոկ ճանճն ըրաւ ջարդ փըշուր
 Քու հին դարեւոր սին հպարտութիւնդ ,
 Վեր ու վայր յնցեց , աշխարհ հանեց թունդ :

Գլուեմ կը սոնքաս , այլ յենած ինչի՞ ,
 Ո՞ւր է քու յոյսըդ , շահամու պունիկ ,
 Ամէն բան կուտաս — պատիւ , արժանիք —
 Միայն թէ տան քեզ , հանք , երկիր , ոսկի :

Ծովերուն ալեաց կ'ըսես թէ կ'իշխես ,
 Բայց երք մըտածեմ խելք կ'երթայ գլուէս
 Խնչալէս խայտառակ հիմա կաս պարտուած
 Ցամաքի վրայ եւ դեռ անմիտ ես :

Ժողով գումարեն լըրտերդ- դժխեմ ,
 Այբովսը կատղած , յիմար կը գուայ ,
 « Յաղթութիւն » , յետոյ գ-ինետանց ի սեմ ,
 Գետնասարածեալ փուռի անըզգայ :

Ոսկի կը մըսինես անխլնայ առատ
Միթինկ գուռմարես միշտ ու մարդաշատ,
Այլ քու վրափուք, շեղջերդ սոսկի
Անզօր կը մընան. հոգիդ սողոսկի :

Փողոցի անգործ կընարած մանչեթ,
Ժողվելով սրիր վարձկան զինուորներ,
Եւ լացընելով որբերդ ու այրիք.
Թանըր տուրք առիր, սրիր, «Հայոենի՞ք,

«Մեր քա՞ղցր հայրենիք, ահա կամաւոր
«Ափոխէ կ'երթանք մեռնելու համար
«Մենք հաւատարիմ հայտակ բիւրաւոր
«Սիրով կը վազենք վայրենեաց աշխարհ» :

Ու ափ մը մշակ Պօէրք մօրուաւոր
Զեր դէմը ելան անվախ ահաւոր
Բ.զէել վարեցին, վախցուցին ետ ետ,
Իրենց ցուպերով հովուական այդ ձետ :

Կայսրութեանդ տակաւ հիմեր կը սարսին
Քու, որ պազարեամբ, ինչպէս մի «տպուկ»
Թոյլ տուիր զոյգիդ — Մեծ-Մարդասպանին
Խողխողել ազգ մը — ծեր կին եւ մանսւկ :

Ժամը է արդ հասած սուրբ վրէժինդըութեան
Նախախնամութիւնն ահա լուծէ զայն,
Գողա՞ն անօրէն, եւ վա՛ր դիր զէնքերդ,
Քարուքանդ կ'իջնան արդ հակայ շէնքերդ :

Եէնքերըդ վաւեքի, սակեճոյլ տուներ,
Ուր աղօթքով մը կը բանաս միթինկդ,
Եւ տակ Տէրոջ կը կարդաս հաւեէր
Գուլ աշակցիւ քեզ ջարդելու ցեղեր :

Միթէ Վարդանանց պատերածզմն էր ան
Բնդդէմ Զբաղաշտին մրլուած սրբազնն,
Բնդէր կրօնաւորքդ ոսկեմոլ անկրօնն,
«Արիւն» կը գոււան, կ'օրհնեն ձեր գուզոն :

Միթէ գուն կընած ունենալ այն նոյն
Սուրբ իրաւունքը թուրքին դէմ Հայուն
Եւ միթէ վեհանձն կրնած ըլլալ գուն
Ուլ այլասերած նիւթապաշտ Ալպիսն :

Հատ վարաւոններ երախայասպան
Ու շատ Ներովդէսք քեզմէ վար մընան.
Մոլսէս մը պլճաւ հին կոտորածէն
Ցիսուս մ'ալ երկրորդ մանկաջինջ սուրէն :

Ու չես խորհիր որ թերեւըս երբորդ-
Մեծ Փըրկիչ մըն ալ ծընի ի Թբանավալ,
— Դարձեալ յԱփսիկէ — որ տայ քեզի լուալ
Գոյութեանդ գնով, հեղած արիւնդ յորդ :

Ցիշէ եւ սուրըդ դարձուր ի պատեան
Սուր տանողն իյնայ սուրով ի տապան
Եւ համրըւած են արդէն, կարձատե՛ս,
Թրերըդ, Մանէ՛, Թէկէով ու Փարէս :

Հերիք էր արդէն որքան պատրեցիր
Ապած մարդկութիւն, կեղծաւորութեամբ,
Այօր քու ձեռքով քօղըդ պատռեցիր,
Գոյնըդ դուքս տուիր իր ողջ մերկութեամբ :

Եւ երբ կը ցաւին քեզի, կ'ատեն քեզ
Սուրբ ատելցւթեամբ ում արժան ես դուն,
«Կը նախանձին ինձ օտարք » կը ձըշես.
Ու դեռ կը խաքես զինքըդ եւ քու տուն :

Լաւ է, լս' ւ, որ ա՛լ պիծի մարդկութիւն
Քու ճիրաններուդ մէջ պինդ սեղմուած

Եւ Ճակատագիրն թերեւս օր մ'Հայուն
Փոխուի . ու ժպահ բաղդ լեաւն Արագած :

1902

Յ. Գ.—Լուր, Գոնդէսն յորդած գոռայ զայրագին
Պղտորի նեղոս անդէն իր կարգին . . .

Անդիսյ մէջ տաճկաստանցի մը կը
նեղուի, որովհնետեւ հոն՝ ազատութեան
չափազանցութենէն հազիւ թէ առիթ մը
կը գտնէ իր կուս ազան բնաւորութեանը
յագուրդ տալու :



ՎԱՂԸ

... Ահա Արմենուհին, ո՞ւր կ'երթայ այսպէս թափթփած մազերով, և արինոտ կուրծքով. անոր վերքը կարմիր, գեղեցիկ է իր ձիւնաթոյր չուշան կուրծքին վրայ, և կը նմանի առառաւան արեւակէզ բամպակէ ամպերուն։ Իսչույշուուած և ճզմուած են ստինքները և հնձանի մէջ կոխուած ողկոյզի նման են և կարմիր, ու կաթնախառն արիւնը ուրավայն վրայէն կը հոսի. փրկագործ բաժակին գինի՝ կը պատրաստէ։ Արմենուհին յդի էր, հարցուցէք ո՞ւր կ'երթայ, դայեակի՞ն, մօտ են ծնանելու օրերը։ Իրմէն իշխան մը պիտի ծնի որ պիտի հովուէ արեւելքը և պիտի կոչուի «Հազարներու գինը»։ անոր պիտի տրուի Եղեմի գրան բանալին։ Իր ծնարանը առիւծի մը քարանձաւը պիտի ըլլայ, և

առիւծները չպիտի վեասեն անոր և փաղաքշան բով ստքերուն պիտի քսուին։ Դիւցազանց մարմիններով հիւսուած շրթա, մը կայ, որուն մէկ ծայրը երկինքը կը գտնուի, մւար՝ Սրարատի վրայ. այդ շղթայով լար պիտի կախուի Եղեմի բանալին։

Ակնապիշ անհամբեր ժողովուրդը լեռան ատրոտը, արիւնափաթաթ ու կիսամերկ կ'աղաղակէ. «Աչքերնիս լեռները բարձրացնենք, ուրկէց որ մեղի օգնութիւն պիտի գայ»։ Վասն զի բազմամարդ ու թուլամեղկ քալաքներէն լեռներն են քաշուած Հայոց քաջերը։

Ահա ոսկեայ մական մը կը տրուի Արմենուհին ձեռքը և միւս ձեռքը կշիռ մը սակեխառն պղնձէ, անոր յոդնախուիւ և արձակ վարսերուն վրայէ փուշ-պսակը վերցուած է այդէն և շափիւղաեւու տպուրօչ մը կապուած, կոյսին սիրավառ և ակնախտիղ կերպարանքը ահա իմաստու-

թեամբ լցոյց առիւծենեաց հոգին և կ'աշ-
ղաղակեն. —

«Եկէք համբուրուինք ու ձեռք ձեռ-
քի սպասաւորենք այս նազելի և քաջա-
կորով՝ աղջկան. եզմէ ո՞վ կը համարձակի
ո՞վ արժանի է անոր փեսայ ըլլալու։ Ա-
մենքս անոր գերին, ամենքն անոր պաշտ-
պանը»։

Ու երկրին ամէն անկիւնները, Քա-
ղաքամայրէն սկսեալ մինչեւ հեռաւոր շէ-
ները կոյսին անուան տաճարներ կանգ-
նուեցան, և ամէն տարի, խաղողին հա-
սունցած ժամանակը, ու հասկերու կար-
մըրած եղանակին տօներ կը տօնուէին ու
խրախճանական հանդէսներ կը կատար-
ուէին. —

Հայաստանցին Գողթան գինիով զը-
ւարթայած և հարսերը շիկակարմիր թը-
շերով, իրենց մէջքը Սրտամէտու իննձոր
շարած, իրար տառօսելով կամ աչքի-
լոյսերով կը պարէին, կը ցատկէին ու
կ'երգէին. —

ՓՐԿՈՒԹԵԱՆ ՕՐԻՆ ԵՐԳԸ

Պարը. — Հալածեցան մեր թշնամիները,
Եւ գերութիւնը գերի տարուեցաւ.
Տգիտութիւնը փարատեցաւ,
Եւ խաւարը՝ անդունդներուն յատակը՝
Շղթայապիրկ կը հեծէ.

Կանայք. — Երբ մեր հայրերն ու եղբայր-
ները,

Ու մեր մըջաց զաւկըները
Իրարու գիրկ մեռան
Յ րենի թալլուած որտերուն մէջ,

Արք. — Կամ երբ Տիգրիսն ու Եփրատ
Քշեցին տուրին մեր գիւցազնուհեաց
ինկաբոյր մարմինները.

Կանայք. — Մենք լացինք ու կոծ ըրինք.
Անձայն հեծլլառուքով։

Պարը. — Զիւնը պատանք եղած էր
Մեր շթաղուած սիրելիներուն
Որ կոփւին մէջ գիւցազնօրէն ինկան

Արք . — Եյն ատենը մեր երեխաներն անմայր ,
Փողոցները նետուած ,
Սկսան այծեմանց ստինքներովը մնանիլ
Կամ ոնտուն ու փախստական նոխազ-
ներու ետեւէ ճշել .

Կանայք . — Երբ ամայի քաղաքները գա-
ղաններու բնակութիւն դարձած էին :

Արք . — Ու եղան ալ
Որ իրենց նահատակ քոյրերուն դիա-
կովը
Պարարտացած քածերու կաթը կը
ծծէին : (*)

Նորապասակ կոյս թագուհին կը մօ-
տենայ սեւածիր թաշկինտիով մը սրբելով
աչուըները յուզումնայրդ , և ձեռքովը
նշան կ'ընէ որ լուն մինչեւ որ սրախն փոթո-
րէին ո նցնի : Բազմութիւնը կը լուէ քանի
մը վայրկեան . Կոյսին սրատկեղեք հեծ-

(*) Տեսած եմ փողոցի շան ծիծ ուտող երե-
խաներ :

կըլտուքը կը լուի ու յետոյ Պարը կը
շարունակէ .

Ահա մեր օրիորդ թագուհին եկաւ ,
Եւ առազաստէն իւր կուսութեամբը
դուրս կ'ելլէ .
Ազօթքն ըրած է և լացէն աչքերը
կարմբած են .

Որ իր սրախն անձնդ ր ուխտը կը
մատնեն .
Անիկո բուրվառ ունի իր ձեռքը

Կանայք . — Եւ կը սրբէ կը խնկէ
Բոլոր պղծութիւնները մեր աշխարհին :

Արք . — Մեր մէջ որբ չմնաց ,
Ամէնքե ալ մայր ունին հիմա ,
Քոյր ու դասրիկ հրաշածին
Ամրոպներէ ծնուծ աղջիկը —
Ու , սրբերու վրայ ցանուած որբերէն ,
Վաղը , քաջորդիներ պիտի ծաղկին :

Փողովուրդը . — Ատելութիւնը մեռաւ ,
Շահապաշտութեան անիմաստ խազմն
ու ռազմը ,

իրենց ունայնութիւնը մատնեցին .
Եւ ամօթապարտ խոյս տուած են .
Երիտասարդ ու աղջիկ թեւ թեւէի
Կը վարեն ու կը ցանեն մեր յուռթի
հողերը ,

Եւ ամէն տարի
իրենց այգիներուն հեա իրենք ալ կը
բեղմնաւորին :

Պարք . — Ասկէ ետքը ո՛վ պիտի թուէ մեր
բիւրաւորները .

Կանայք . — Ո՛վ պիտի սիրտ ընէ մեր վրայ
յարձակելու :

Երէկուան կախաղանը , ուր մեր քաւ
ջերը բարձրացան ,
Այսօր ձողն է արդէն Աղասութեան
դրօշին դրօշակիր :

Այս երգերէն ու պարերէն ետքը ժու
զովուրգը կը ցրուէր , շինականն իր ար-
տերը կը գտնար , սերմնահասը հողին
վրայ ցանելով և իր երգերն օդին մէջ :
Դարբինը իր հնոցին վերեւ կը կռէր կը

կոփէր կարմրած երկաթը . հովիւն իր սը-
րինգով կը զբուցնէր իր հօտերը բազմա-
ծին , զորս հովիսներն ի վար ցանուցիր
կ'արածէր : Դարբոցականը գիրք ու գրիչ
ձեռք կ'առնէր : Մայրն իր նորածինը կը
դիեցնէր սիրավառ ակնարկներով ու համ-
րոյրներով ողողելով զանի , իր ծոցերէն
դուրս թափող հակայ ծիծերուն վրայ : Նէ-
շա օրօրքն էր երէկուան պատմութիւնը և
վաղուան պարտականութիւնը . Դէպքը և
Պարտքը : Քահանան բուրվառ ու նարեկ
ձեռք առած կը վերսկսէր իր ժամերգու-
թիւնները Աղամայ-մութէն առաջ , գիշե-
րական խաղաղ ժամուն : Իմաստուն ձին և
հեղ եզր մարգերուն մէջ ազատ և անվըր-
դով կ'արածէին , ու անոնց համար հան-
գատութեան օրեր որոշուեցան : Թռչուն-
ներն սկսան շինել իրենց քանդուած բոյ-
ները նորատունկ ծառերուն վրայ , կամ
սներիիւղ՝ մարդոց բնակարաններուն մօտ ,
լուսամուտներուն վերեւ , և Հայ աղջիկը ,
անոնց երգովն արթնցած ամէն առառու ,

լուացուելէ և երեսը խաչակնքելէ ետքը,
հազիւ թէ հագուած իր ափին մէջ անոնց
կեր կուտար :

Եւ մինչդեռ կիրակի առատուան կոչ-
նակները կը թնդային ամէն կողմէ, Հայ
կինը իր թոնիրը կը վառէր, խոշոր ա-
մաններով կաթը կը տաքցնէր, ու զիւղին
աղքատներուն, չքաւորներուն ու սգա-
ւորներուն սեղան կուտար եկեղեցիներու
մէջ «առէք-կերէք» լսուելէն անմիջապէս
ետքը :

1902

առաջացած զաք զի նկարութ ու ուժ
առաջաւածաւ պատճեն են նահանաւ ք. մ. թ. ն.
պատճենի չարքը պանձը մահապահ չա-
փառքամ ներան ունի պատճենագիր կա-
ռանուն պատճեն են նույն պատճենագիր
• * * * * *

• զաք այս պատճենայի գողով այս այն առ
պատճեն էն ունի ուժը ու նույնագութ ուժը

— առ 1896 ՕԳՈՍՏՈՒ 14
տաճ թիւր այս պատճենի գողովան
առ պատճեն ունի ուժը ու ուժը ուժը ուժը
առ առ պատճեն ունի ուժը ուժը ուժը ուժը
Սօրակէզ արեւն ելեր բարձրացեր
Զինքն ի Վասփորին կապօյ ջուրն նայէր.
Ուսանն նինաւուց ազգին Հոռոմաց
Լուռ էր գաղտնին մը կայր բեւատարած.

Մուր խորեւու մէջ տանց, պալատներու,
Մահաւունչ ցրնծայր գողով փրսիրսուկ,
Բաշիպօզուկը նոն, ասդին հայդուկ
Կամին իւենց ուժ չափել ահարկու:

Մի խոր լուրին զապուած նեւերու.
Կուրծի Հայերու նոն կ'ուռեցնէր,
Երգում ու համբոյր ափ մը բազերու
Քանդիման մահու լսուին անվեներ:

Հոյզուկին սիրը յոյսեռով լեցուն

Դէպ ի խուժանը վակմումէ խնդրոն.

Բարբառուն տնելին լինու ոռովայն

Նորոգուած ուժով առնուլ է աթաշա:

ավելու ուն Յնուն առահամեցով

Աւ կես օրն անցաւ, ձանն հնցեց երկու,

Խուլքն երկու տասնին, զրաւեց Պանեան.

«Հոս - վաշերն ըսին - ոսկի գոլնալու

«Եկեր են սոված գունդ մը հայկական:»

«Առ ամառ սովոր մասնաւոյն ան ան ան

«Առ ամառ մասնաւոյն ան ան ան

Հօէն, ջարաւան դիւնագիտեն

Գու ւնդ մը, թէ կամին Հայոց մը բանակ,

Երբ զաղսափառն է ու Հայն է զիներ:

Ա հարբակոններ ցնդած, անսա ակ:

«Առ ամառ մասնաւոյն ան ան ան

Անսա փակեցան դրուենք ըկերին,

Հուր տեղաց վերէն ամբոխին վրայ.

Ա սոյեզին խուժանն յուսադիր գէնիքն

«Կարէն խալնազո՞ «զարկէ՞» կը զո՞ս այ:

«Առ ամառ մասնաւոյն ան ան ան

Ու մեր օրեռու դիւցազուն Հայոց

Բունակալութեան դարձած պատմնան,

Ամօրալ ար նենամ նդիքամագրար դժ:

Ֆայտ խուկայ գուն նդի արբաչ

«Թողդ Արգարու թիւնն իբանայ իր դուն գոց,

«Զարու թիւնն առնիկ՝ կ'իրսէն, բողջիր դաս:

«Հայութ յաման խեց ճաւարշամ

«Արիւնածարաւ արեան ձեր անմիս

«Հեռուն, որշին մէջ բասոր-քրամիս

«Անչչի կը սոսկոյ, մենի հո՛ս բանակինք,

«Անչան Անկարող տակից սատակելու զին...»

«Այսմարա պիսա - նիս ֆաւայ - ուս»

«Անան Եկած աշխարհ, հիւսիս, արեւմուս,

«Միքի երեան է որ ա՛ կլենի սուս.

«Տեսանի երանիկ ազգեր անհամար,

«Գերու թեան կեսանքը մեզ ա՛ զէ յարմար:

«Անմիք է ծառ ու է մատիարաք գոյ

«Ու տեղափառակի մը գրնից նիշովն

«Պատուհաններէն իշաւ բարկանայր.

«Սինչ ները փարքէ լաց մը օ՛հ, Բարկէն

«Բարկէն, ովհիշոյց կետնիդ նառնագայք:»

«Բարդի նդիքամա նեմի բարձ լոյ

«Զայն ա՛ալ անցիէն աւ Գրենդա՞կիմ սորտիս,

«Կերիս, կը տանջուիմ, ըսպաննեցէ զիս,

«Գրնդակն այն պիտի խրէ աւետիս,

«Անմեռ նուրոյս խոր, փրկութեան ազգիս:

«Բարահ մարտութիւն ուսութ, ուն այ

«Բայց մի փակէն, դեռ իմ կարմիր աչէր,

«Չեր յաղթանակին կամիմ կալ յարին.

«Ու եր ու մեռնիմ հոգիս կ'առնաւ թիւ,
«Դեւս ազա Մասեաց ալիք կարւանեւ:

«Գեռ այս ամենը սկիզբն է երկանց,
«Պէտք է զարհութիւ, նեռն'ս դեռարյու,
«Դուցէ մեր մարմին կերակուր տան տանց,
«Այլ Ազատութեան ծագի արշալյու:»

Ասաց ու խաջը փակեց իր աչեր,
Հնկերացն յանձնեց իր կարմր գեներ,
Թեղաց Բիւզանդիոն, ցնօսւեց Եւրոպ
Ու կոտորածի թոլ տուաւ ապա...»

1897

ԳԻՇԵՐՈՒԽԱՆ ԽԱՆԻԱՐԻՒՆ ՄԵԶ

ԳԻՇԵՐՈՒԽԱՆ ԽԱՆԻԱՐԻՒՆ ՄԵԶ

Գիշերուան խաւարին մէջ, որ աւելի
կը թանձրանաց խիտ ու սեւ տմաքերովն
երկինքին, գիշերուան խաւարին մէջ կաթ-
կթող անձրեւին պէս, արցունքիս շիթերը
կը վիժվիթան բարձիս վրայ. ու մէկը չու-
նիմ որ սրբէ զանոնք :

Վէրքս կ'արիւնի գիշերուան խաւարին
մէջ և արիւնը կը հոսի յորդառատ, միտքս
կը տանջուի, զուր կը վիստուեմ մէկը՝ որ
արիւնս լուայ, և սպեզանի դնէ վէրքիս
վրայ :

Թշուառ Հալրենիքիս կարօտովն ու յի-
շատակովը թշուառ ծնողքիս, գիշերուան
խաւարին մէջ կ'ողբամ միայնակ. և կա-
րօսը քոյրերուս, եղբայրներուս, որ ու-
տելիք չունին, խմելիք չունին, պառկելիք
տեղ ալ չունին, կարօսը՝ հոգիս կը տան-
ջէ : Մահն ըսես ինքնակոչ ու աներես
հիւրի մը պէս գրեթէ ամէն շաբաթ հոն է :

Այս մտածումներուս մէջ մէ՛կը չունիմ որ
վայրիկ մը սփոփէ զիս գիշերուան խաւա-
րին մէջ :

Յորեկն ալ մութէ է սակայն սենեակս,
արեւին մտնելէն ևտքը չէ որ կը մնամ
գիշերուան խաւարին մէջ, ու մէ՛կը չու-
նիմ որ նայուածքովը լուսաւորէ խաւարը
սենեակիս :

Սենեակս ցուրտալէ, մանեւանդ
գիշերուան խաւարին մէջ, դողդոջ էակ
մըն եմ ես, չուսրած, անտէրունջ, մի-
նակ. չունիմ մէկը որ շունչովը տաքցնէ
ցուրտ խցիկս :

Արին արցունք կը վազեն մարմինիս
ամէն կողմնէն, մթին ու ցուրտ է մըթ-
նոլորտը իմ պղտիկ աշխարհքիս : Ուրեմն
դեռ կ'ապրիմ : Վասնզի կնանքը ինքնին
խաւարն է, գիշերուան մը չափ միայն
երկար, ու գիշերուան մը պէս խաւար .

Օ՞չ, անոելի է տիսուր քունը գիշեր-
ուան խաւարին մէջ :

1896 յանվերին ոմէ զի նույր նորման լաւ
արժեած ու արժապատաս դաւաման
արժեած ու արժապատաս դաւաման
արժեած ու արժապատաս դաւաման

դր նիմոց զի՞ն զին սոցուանական աշխ
աւասի մատուցչը ույր նիմուն զի թիւրայ
ու պատճեն հայքան չ ենու ու պահպան
նամն զի ոո ծէ զառա մէրկանուն մէրկան
շանց պիտի ապահովութիւն անուցչը
զգա առաջ չպատճեն առաջ առաջ դր նոյն
ու պահպան

Բ.Ա.ՐԵՐԱ.ՐՈՒ.ՀՆԿՀԻՆ
Մերկաթութիւն պահպան Ս
իամ նորութ քննազգաւայ մատուցչը
ունի քառակամա նազուու ու նո ոչի-
ւու... Ու ցոլացու բոսու Հայոց նորիքն
Սահմբուկեցան Մատամ, Լէյի, Սամազ,

Արեւմուտեցամակց, գուաց. «Մէծ ոնի՛ր,
ոնի՛ր, հասկ՛, տեսկ՛, անզոյզ այս նախնիր»
Ու բացուեցան բրակներ պիտեափիրկ.
«Օգենենի, բախ, անա մեն նին միմիանց գիրկ.
«Ասուած վրկոյ, չերաք մեր փողն ի կորուս.
«Անընւու օր մը պիտի բերէ ասի հարուս: »

Եեսոյ յանկարծ գիշում մը վեր ժայթեցաւ,
Բարեւար սարսափեցաւ. «Ե՛նչ սրիալ,
Կարոլիկ շեն Հայերն, չրզեն Փորս րլալ: »
Եւ մարդկային սիրտն իրենց մէջ սատկեցաւ:

Հայերն եկան ամէն դիայ թեռնաւոր
Պատմութեամբք արհաւիրցի միւսանու
— Թահնին առջեւ ըլքայակապ զոհը մերկ
Կամ չարդրւած երեխայ մը գիրկն իր մօր:

Այլ ո՞վ կամ թէ բանի՞ նողի ըստ ևմե՞նք։
Քանի՞ անկեղծ նողի գոչեց վրէ՛ժ ազնիւ.
Ահ, կը սոսկամ, բայց ըսին այդ միսերն ենդ,
Միսերն այդ զիրգ. «Արի՞ գահինմո՞ են անքիւ։»

Ու բրբրաց իւենց միսր վաւաւոն,
Սնկուց միսր բուրուն. «Ինչո՞ւ Հայն ըսին,
«Եւրէ՛ ըլլալ բուրին կին կամ ամուսին,
«Ինչո՞ւ շրատիլ Օսման, ինչո՞ւ միւս Աւոն։»

Իւենց սիրը բզգացումը կամ իրասկ
Ծուրակ մըր էր ուկու, սակայն յաւէս փակ,
Լոկ այն ատեն բացու էր նոր հասնէր լուր
Սրածութեան եւ տանջանաց աղէկտուր։

Օրն իրկուն կ'ըլլար, լուրերն հիննային.
Աւոյօք նորէն կ'առնէր պրճակն հիննային.
Եւ հաւուելով սրսկասլոնն յդքանին.
Օսմանի մը կ'երազէր նետ զգուանին։

«Յիմա՞ր կիներ Հայաստանի, այս ինչ՝ նիշ.
«Յաղբանդամ Քուրդն կոմ իր հարէմ անպատուիշ,
«Ինչո՞ւ զրտեմ. օ՛ս թէ ձեռ տեղն ըլլայի..
«Վայրազ չէ՛ Թուրք, լոկ ուն սուակ պատանի »

Ու Հայն անդին դեռ կը սպասէ ֆրկութեան
Երազայոս Հայը, մօռցած իր կրսկիծ,
Հոս բրբրաց միսր վաւաւ Եւրոպեան
Օսմանի մը գոգ ըգդալով պազին կիծ։

Ուղիւրուն կոմ կուրուն կոմ կոմ կոմ
Կոմ կոմ կոմ կոմ կոմ կոմ կոմ կոմ
Ուղիւրուն կոմ կուրուն կոմ կոմ կոմ
Կոմ կոմ կոմ կոմ կոմ կոմ կոմ կոմ
Է լոկ տեղին վրկութեան,
Ճողովլրէց Գողջորան։

1902

Եւ աստղերուն ընթացքը կը դիտէին,
Եւ աստղերուն մէջ անցուդարձը կը դի-
տէին :

Ճ Ա Շ Մ Տ Ո Ր Ճ Տ Ա Տ Ա Յ Ա Յ Ա Յ

ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ

յար լուսաւում օտարու յաման
. թարգման բայ զի դժվար
պատ մինա դարսում զի ցործ մի զալ
որուն Աղօթէ՛, բայց նախ խորհէ ցործմ
կը տրանջէն Քրիստոնեաները,
Ու տառապող ժողովուրդները կը ճշկունան Յամբիփ
Եւ կը հարցնան . մինա բառու թիրան մարտ ու
«Ուրէ մեզի խոստուցուած խաղաղութիւնը,
«Ու մեր ոսկորները ե՞րբ պիտի հանդիչն» ,
Եւ կը ճշկունան Քրիստոսի դէմ, մատուցուած անդամուն
իրենց տառապանքներուն համար «վերջ» ցրած
աղաղակելով :

*

Համարդան չեն ջառարձքը
Տիգրիսի հարաւային ամերուն վրաց զարդ
Քաղղէացի հովիւները
Բացօդեայ կ'անցընէին իրենց գիշերները եւ-
լազանքի ,

Մեռեալ ծովուն արեւմտեան կողմը
Երկիր մը կայ կենդանի .
Ուր հին Նեղոսը կը նորոգուի ամէն տարի
Նեղոսի հովիտներուն մէջ չարքաշ ժողո-
վուրդը մը հայուսն
Փրկութեան կը սպասէր յուսակառոց , բայսատ ան
Ու եղան մարդիկ ատոնց մէջէն , մազգան զի ան
Որ Նեղոսի ջուրերուն մէջ նայելով ձրև չու Ա
Գուշակութիւններ կ'ընէին , այսիցան դև ան
Եւ աստղերուն ալ նայելով անհամեն զի ան
Բաղդէացի հովիւներուն տեսածները կը սեցի
հաստատէին :

Եղիպտոսի մէջ մարգարէները
Նեղոսի ջուրը կը նայէին , միաւուշ մանդայ
Եւ Բաբելաստանի հովիւները
Աստղերը դիտելով
իրենց ահսածներուն վրայ երկեր կը յօ-
րինէին .

«Ահա ամպի պէս կ'ելլէ ,
Ու Անոր կառքը մրրիկի պէս է ,
«Սրճիւներէն արագ են Անոր երիվարները» .
Ու կը տեսնէին հրեղէն անձ մը
Որ աստղէ աստղ կը ճամբորդէր :

* * *

Ո՞վ յիմար ժողովուրդներ ,
Ո՞վ կարծամիտ հաւատացեալներ ,
Այդ երկնադունդի ճամբորդը ,
Եւ աստղերու այցելուն ,
Որմէ ձեր խաղաղութիւնը կը սպասէք .
Եւ ձեր ոսկորներուն հանդիսար կը խնդրէք .
Դեռ ինքը կուուի մէջ է ,
Եւ ինքը խաղաղութեան կը կարօտի :

* * *

Երկնքի մէջ Հօրը աջ կողմը նստած է .
— Կը պատուասիրուի Անիկա .
Ու կը հանդչի Անիկա : Հրեշտակները կ'եր-
գեն .

Եւ հրեշտակներուն երգը՝ յաղթութեան
երգը չէ .
Անոնք խրախոյս կ'երգին և ճառեր կը
կարդան .
Պատերազմի ու շփոթութեան
Նախընթաց օրուան երգը կ'երգին անոնք .
Եւ յաղթանակի օրուան նախատօնակը կը
պատրաստեն :

Եւ Ան՝ որուն կառքը մրրիկի պէս է ,
Գեռ իր ճամբորդի հագուստովը
Եւ իր արիւնաներկ ցուպը ձեռքը
Բաղմած է աթոռի մը վրայ ,
Զօր իրեն փոխ տուած են :
Ու Անիկա դեռ իր յաղթանակի պսակը
չունի ,
Ու իր արքայորդու գահը չունի :
Եւ Անիկա «Սքրա՛ , Հայր» կ'աղաղակէ .
Քիչ մըն ալ միջոց իննդրելով հանգիստի :

Ու կ'ուզէք որ Անիկա ձեզմով զբաղի ,
Երբ այնքան ուրիշ գործեր ունի կատա-
րելու :

Այնչափ ուրիշ երկիրներ կան .
—Եւ անոնց բնակչութիւնները թիւ չունին ,
Եւ այդ բնակչութիւնները չար են .
Մեր երկրին արարածներուն չափ չար են :
Ու Ենովացին Որդին կը ճամբորդէ աստղէ
աստղ .

Ու համաստեղութենէ համաստեղութիւն
կ'ամցնի
Արծիւներէն արագ երիվարներով ,
ինչպէս տեսած էին
Տիգրիսի աւազանին հովիւները
Ու Եգիպտացի տեսանողները :

Եւ ուր որ կ'երթայ ան քարոզելու .
Հոն կը խաչեն զինքը , կը չարչարեն զին .
Ու զինքը հոն կը մեռցնեն :
Եւ ասիկա երկար շրջան մըն է
Որ գեռ պիտի տեսէ թիւր դարեր . թիզոփի
Եւ Սպառուծոյ Որդին հաղարաքազա
Տան հաղար անգամ պիտի խաչուի , ին չ'ո
Մինչեւ որ վարժուի :

Ու խաչն ալ դառնայ անօգուտ
— Օ՛չ , մարդիկ տառ'ր ալ կարող են .
Ո՛վ երկրին բնակիչները ,
Տանջուած ազգերեւ արիւնլուա'յ ժողովուրդներ .
Դուք ձեռք անուեցէք .
Կոռուցէք իրեն պէս .
Մինչեւ ա'յն ժամանակը
Երբ էմմանուէլ իր Սուրբ Գործը աւարտած ,
իր այցելութիւններէն կը դառնայ Երկիր ,
Արդարութիւն լնելու անիրաւուած ժողովուրդներուն :

1902

Աստուծոյ խորհուրդներն այնքան անքննելի , ծրագրերն այնքան հսկայ են ու մանրադիտականօրէն հեռու որ հեշտութեամբ պիտի որոշէր ոչ միայն մեղի պէս փոքրիկ ժողովուրդի մը բնացնջումը — իբր սրբագրութիւն հին կարգագրութիւնն մը —
ո'չ միայն երկրագնդիս պէս փոչի մը պիտի անհետացնէր , այլեւ բոլորովին նոր

սիեզերքի մը ստեղծագործութիւնը բոսէի
մը մէջ ծրագրել պիտի ուզէր : Մե՞նք ին-
չու կը պատռտուինք . վոխանակ ապա-
գապէս համակերպելու «օրինեալ ըլլայ իր
կամքը» : — Կը պատռտուինք , որովհետեւ
միտին մէջ ջիղ կայ , հոգիին մէջ զգացում .
սրտին մէջ սէր Երկինքն է միայն պա-
րապ :

Աշխարհ փեթակ մըն է : Մեղուները
ուր որ ալ երթան , ինչ որ ալ ընեն , ըսեն ,
խորհին , խօսին , ո՞ր ուզութեամբ ալ որ
շարժին , մէկ նպատակ միայն ունին—մեղր
պատրաստել . և կը պատրաստեն , իսկ
մարդինկ . ո՞վ կրնայ պատասխանել . բայց
միայն ես . — արիւնախառն արցունք :

«Ամէն բան ճիշտ է» : Այս եղած է իմ
մէկ վճիռս զոր արձակած եմ 13 տարե-
կան հասակիս , երբ մտածումներով պա-
շարուած , իրերն ու դէպքերը քննելով

զբաղած դպրոցէն առւն կ'երթայի : Այսօր
16 տարիներ անցած են . միշտ նոյն մտա-
ծումը կը անկուի մտքիս մէջ . ամէն բան
ճիշտ է . այսինքն ամէն բան է , ճիշտ ինչ-
պէս որ բնականորէն պէտք էր ըլլալ իրը
արդիւնքը սկզբնապատճառի , մեզի շատ
անդամ մութ , անծանօթ : Աշխարհի վրայ
չկայ բան մը , էակ , իր ; նիւթ , դէպք ,
եւլն . եւլն . որ զարմանքս դրաւէին . պա-
ղարեամբ կը զիտեմ ու կը կրկնեմ . «ու-
րիշ կերպ չէր կրնար ըլլալ» :

1902 Կրանքիտէ առ կոթողները կը կործանին և
իրենց ներքեւ հանգչող պանձերը կը կոր-
սընցմեն անցիշտակ . դիւրամաշ թուղթն
իր վրայ կրածը կ'անմահացնէ : Այս է կ'ե-
րեւայ պատճառը որ թուրքը զէնքէն աւե-
լի թուղթէն կը սոսկայ : Երբ մեր առնե-
րը կը խուզարկուէին , ի՞նչ էր ընդհանրա-
պէս փնտռածնին , կամ ձեռքերնին անցա-

ծը, եթէ ոչ գիրք ու թուղթ, թուղթ ու
գիրք,—երազուն ժողովրդի մը խորհրդա-
նշանները—և հազիւ երմեք զմելի մը . . .
Վախցնելը ծեծելէն աղէկ է ըստր ևն
մեր պապերը, և նոր սերունդն ալ դեռ
շարունակելով հաւատաւ այդ հին վարդա-
պետթեան թղթով կը վախցնէ, դէսքով
պատժելու տեղ . . .

1900

զբաժնի նմանութեան չի մարդում
պրայ ունի մուր ամա պման բնի ըլտան
ունիունը մեզում գրամի ծան ուղագի
ուրեմն նույնաք մընթար չէ մարդում

զբաժնի նմանութեան մարդում
պրայ ունի քամն մաղ ապաւուրան
օմանը զի խուսու ու բուժ մասօհն ույան
զբաժնի նմանութեան չի մարդում

զբաժնի նմանութեան մարդում
պրայ ունի նմանութեան չի մարդում
օմանը զի խուսու ու բուժ մասօհն ույան
զբաժնի նմանութեան մարդում
պրայ ունի նմանութեան չի մարդում

առ նրան, նրան ու զայր ու ան, ու
արդիուս չի պայխան մարդում— այդ
. . . ցն զիմեր զմայ մարդ և զըմանայ
մը զՄԵՐ ՏԵԿ ԸՆԴՀԱՅ ԱՄԵՐՋՈՒՅԻ
ունի յս մարդում զայ և զիմանայ զայ
առջայ բայց ուստի առաջ առաջ առաջ առաջ
յանցն է առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ

Ախատինի մէջ մենի ունինի մեր տեղ,
Բայց ընդ երկիր անու ցուի մեր ցեղը,
Փերրատրաւած վարդի բերեն զերիվեր
Ցանկարի չէ կաղնոյն կառչած բաղեր:

Հողագնում մենի ո նէինի մեր տեղը.
Թալլուեցաւ, բա'ն չմնաց մեր զեղը.
Բոյուր աշխարհ խաղ ու պարով կը նրանի,
Մեռելնեռու մէջ ցոյց կուտան մեր տեղը . . .

Ազգերու մէջ ունինի մենի մեր տեղ,
Սեր խաջազոնն, մեր լայնային աղեղը
Հիւանդութիւնն, վեր զարկեր են մեզ հիմա,
Ո՞վ պիտի տայ մեր ցաւ եռուն առը-դեղը:

Գոնէ շիրմաց մէջ մենի չունինի մեր տեղը,
Մեր զերեզման սիրտն օտարին խանաման,

Սիրսն օսարին. դուրսէն բրոած գերեզման,
Ուր մարե է Արդարութեան կանքեղը:

«Օ՛ դու ի ու նիյտ երկինքի՝ մէջ ձեր տեղը,
«Այս աշխարհի հարամ է ձեզ զուր տեղը.
«Կը նրկրտիք տեղ ընել ձեր ոտերուն.
«Այս՝ երկինց լոկ ժառանգ է անմեղը...»

Պատմութեան մէջ, այս՝, ունին մեր տեղը,
Մարդկութեան մէջ անազին է մեր դերը.
Թէակէտ լրեց մեզ երկնաւոք մեր Տէրը,
Ու սրով ինկան որաներուն մշտեղը...
Բայց պատմութեան մէջ պիտի տա՞ն մեր տեղը;

1902

ԹԱՓՈՒՐ

Երկիւղածութեամբ ու դողդղալով
Ներս մտայ սենեակէն. —
—Պարզ, անչուք խցիկ մըն է, —
Մահճակալը դրուած էր իր տեղը:

Առջի օր երբ զինքը տեսայ
Այնքան հիւծած, մաշած էր
Որ հազիւ կարելի կ'ըլլար իր գոյութիւնը
նշմարել
Մահճին մէջ, վերմակին տակ:

Այն օրը արդէն յուսահատական էր վի-
ճակը,
Օրհասսականի մր աչքերը ունէր,
Շըթունքներն որ . . . , կծկուած էին:

դամակի բառու թիվներու ըստ պատճեն ու
Մնրադիր գացի մահին մօտ մէջմասն՝
Մէկդի ըրի վերմակը, անտեսու ոչց մածրան
Մահինը թափուր էր, ու մայնախաղու

* *

Շանթահար եղայ. զն երազոցի պահանձու զն
Սեւ յուսահատութիւն մը պատեց զիս,
Միայնութիւն ու լուսութիւն զիս կ'ահա-
բեկէին.

Մահուան ահաւոր ներկայութիւնը կը տես-

Մահուան գարշելի հոտը կ'առնէին զուն

Հոն առարկաները կը խօսէին ինձի. ժայռ

Պատէն կախուած պատուերներ,

Ու քանի մը անսկթեւեթ զարդեր. զգան

Զոր ինք շտկած էր իր ձեռքով :

Հոն, անծածկոց սեղանի մը վրայ,

Դրիչ մը և թուղթեր կալին ու սցմիզուն

— Ամէնքնալ սգաւոր — ամենդ ու նազմ

Եւ այդ թուղթերէն մէկուն վրայ,

իմ անունս գրուած էր, կիսատ :

Եւ տիսուր, բայց երջանիկ պատկերներ

կ'անցնէին աշքիս առջեւէն քայլ դժբակու
Բաղձանքիս համաձայն հանուն ից գրի և
իրականութիւն պիտի գտնէին անոնք օր

մը :

Կը տեսնէի վիրաբոյժ մը :

Քահանայ մը, անոր քով,

Երրորդ ըլլալով իմ սիրելի մտերիմս,

Որ հոն ներկայ պիտի ըլլար այն ժամուն :

Վայ զի զմայն նույն զուանա մատուն Ս

Եւ վիրաբոյժը

Սուր դանակով մը կը կտրատէր մարմինս,

Նախ կը բանար սիրտս,

Հալած, կտպարատոյն մորթու մէկդի կը

Քաշէր,

Ետքը՝ կողերս իրենց յօլուածներէն կը

քակէր :

Ուզուած զի զէ նախս քակէր :

Ապա զի մարտս սովծանւան ման

Ուկորներս, կրակը նետուած ի և զի շիր

Այրած ու ներմկած ուկորներուակը նմաւ

աղյ մուտին ազգմ նրանին նին, ան

ուսաւիլ, զի նաւողը անուն նի

Բարեկամս կուլար, քահանան կ'աղօթէր,
Եւ հետաքրքիր գլուխը ծուած
Կը նայէր դիակիս վրայ :

Վիրաբոյժը այս ամէնն ըրաւ,
Ետքը, երբ կ'ուզէր մաքրել ներսիդիս,
Զմռանելու համար . . . , խեղճ մարդիկ . . .
Երբ կ'ուզէր մաքրել ներսի դիս
Ոչինչ չէր դաներ . . . թափուր էր :

1895 Ապահար այս ազգու զանա՞մ մարդա
Դժ յուրա ցանուածու : Արդա՞և եարանի
Կա շատ մայնեածու ձր ու պահանար դժրա
ԼՈՒՍԱՆԿԱՐԻՄ ՎՐԱՅ Ապահա
Ովկէանին պէս երբ որ յուզուի քու հո-
գին, յիշէ զիս,

Երբոր խանդրդ կամ թէ ցաւերդ բորբո-
քին, յիշէ զիս,
Եւ սուրբ սրտավ երբ կ'աղօթես երկին-
քին, յիշէ զիս,

ԵՐԳԵՐՈՒՄ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

... Հայրս կօշիկ կը կարէր՝ փոքրիկ-
ներուն համար որ հագնին և դպրատուն
երթան . կիներուն համար որ Լուս-Պա-
տարագ տեսնելու փութան : Երիտասարդ-
ներուն համար կօշիկ չէր կարեր ան, Եր-
կիւղած Մարդը, խղճմտանք ընելով՝ չէր
ուզեր պատճառք ու դիւրութիւն տալ որ
անոնք իր դիմացկուն կօշիկները հագնելով
սարերն անցնին, քարերն անցնին ու դա-
րիպ-դուրպէթ լինան :

Օր մը օտարական երիտասարդ մը ե-
կաւ, տրտում դէմքով, սիրտը կոտրած,
վզիկը ծուռ, ձեռքին նիզակավերջ ցուպը
գետինը գամեց, և անթիկունք աթուակի
մը վրայ դանդաղօրէն նստելով հեւք
մը քաշեց և հարցուց.

— Դիմացկուն կօշիկներ ունիս, սիրա-
կանս վինտուելու ելեր եմ, սարերն անցնիկ,

քարեխն անցնիլ կ'ուզեմ ու դիմացկուն
կօշիկներու պէտք ունիմ։

Հօրս միակուր ընկուզենի կոճղ-սե-
ղանին դիմացը նստած զիրք կը կարդասի
ևս, ու հայրս մտիկ կ'ընէր։ Երբ ճամբոր-
դին այս խօսքերը լսեցի, ջղղերս կարտե-
ցան, ու ձեռքերս թուլցան. գիրքը ձեռ-
քէս ինկաւ, կաթիլ մ'արցունք ալ աչքէս։
Սյն ատեն հայրս հարցուց. «Երկթէ կօշիկ-
ներ շինէմ», «Զէ» պատասխանեց հիւան-
դը. «Պողպատէ կ'ուզես.» «Ո՛չ» : «Ուրեմն
ընտրե՞ս նիւթը» : «Ապերախաներու ձրե-
սին կաշիէն» պատասխանեց թշուպոը եւ
ալ բան ըրսաւ։ մարտի դր զդմ զու

Հայրս, խորունկացուակյութեամբ մը
ըմբռներով երիտասարդին նիւթւանդութեան
առափճանիր, դարձաւ ինձի և ըսաւ։
«Գրէ՝ զաւակս, գրէ աս պատմու-
թիւնն ալ, ուզ բանին մը աձածուկ չմաս
թող։»

մարթանի ու ներութ ըմբռն անձան
ունի գործ գործութ զուտածն ողած
իսրայէլ քը այս Սույն ՔՄԱՍ ԿԸ ԽՕՍԻ
ազգանահ զզմ զդուն ի թիւն սպառ առ ան-
ժամանի ապարդէ զան առաջ ուր միջ առ առ առ զզոյի մայրեցի սպառ ուն ան
անցքա բա գուշուն նետէ՝ աս բժաւոր հայելիդ, ինչո՞ւ
միջոք չմիթին» տղեղնաս ինքիր աշբերուդ։ Յոռետես
մայրէ զամանաւ ըլլակէչես մախնար (*):
մազքին» այս մա սպառ ի համարութ ցը
անցքեալլ դիտակաէ, անոր մէջէն ա-
ռա պատմն կը դիտեմ։ Հին դժբաղդութիւն-
ները կը վազեն կուգան ու ներկայի վը-
ցն պատմակներուն խառնուելով յորդաշուր կը
մասն հոսին կանցնին կերթան ապառնիս ընդ
մէջէնուր, երազներուս Եղիսաբեան դաշ-
տերը կաւերեն կը քանդեն, կանցնին կեր-
թան գերեզմանիս վրայէ։ Զիս դժբաղդ
ընող ցաւերը ինձմէ ետքն ալ պիտի մնան
կենդանի։

(*) Տե՛ս մեր բամբական գործը երբ լրս տեսնէ։

Եւ դուք, որ մահկանացուներ էք, ի՞նչպէս պիտի կրնաք չափել մեծութիւնը վիշտիս զոր Արարիչն անսահման է առեղծեր ու հոգուս մէջ ամփոփիեր։ Երազումթէ արթնութեան, դէզագէզ ծրագիրներու պատրաստութեամբ գործելու մէջ դանդաղեցայ։ Իղձերուս ահազնութեանը տակը ընկճուած՝ ա՛լ վհատեցայ բան մը կարենալ ընելու եռամնդներէն։ Անօթի երրեք չմնացի, բայց հոգիս սովէ կը տանջուի։ Հոգիով աղքատն եմ եւ։ Ու միշտ կը կողոպտուիմ։ Պիտի տրուի՝ ինծի երկինքի արքայութիւնը. ինծի՝ հոգիով աղքատիս։ Ինծի՝ որ երկրաւոր արքայութեամբ ալ պիտի շատանայի ու տայի զայն մօրէ մերկ հայրենիքիս։

* *

Զիս չճանչցողները կ'ըսեն. «Ահա մէկը որ ծնելուն զղջացեր է և մեռնելէ կը վախնայ»։ Աւագ Ուրբաթ օր ծնած հոգիս այդ Օրուան Մեծ հյորհուրդին ցաւերն

ունի։ Համեմարն ու Հաւատացեալը միայն պիտի կարենան որակել, ըմբռնել զանի։ Զարմանք, որ կեանքի պէս սուղ ու խորհրդ աւոր պարապ մը կը զբաղեցնենք կտոր մը «պտուղի ու ցորենի և զինիի և ձէթի» համար ճգնելով։

Ցիմարացե՛ր էք որ մեղուին սոյնը վայտ կը խոթէ՛ք, կամ վառօդի դէզին վրայ կը նետէք ձեռ սպառած գլանիկին հրաշէկ մնացորդը «քէֆ հասցնելու» համար, կը բարեհամիք հետաքրքրութիւն երկաթէ կամքիս խարտուքովը աղամանդի կտորուանք վնատուելով անոր մէջ, Ու ճիշտ ամանակին կը համնիք, Երբ հին բարեկամներ յոդնած են արդէն ու տաղտկացած անվերջանալի լացերէս, կոկիծներէս հառաջներէս։ Յուսալներէս, հաւատքներէս, կամքերէս ու ջանքերէս՝ յուսահատած։ Կշտացած են սէրէս, աղաղակներէս, կոչերէս ու իղձերէս։ Եւ յիշատակներովս՝ սարսափանար։

* *

Խառնաշփոթ գլուխս՝ կարեվէր հողիիս
հետ հաստատեցին անմարմին ոսկերու-
եաց : «Հասարակաց կարծիք» ըսուած սայ-
լին վրայ դրին և «ժողովրդի դատաստան»
անուն անիւներով չորս կողմ կը գլուրեն,
դէպի վճատութեան մեռելական քա-
ղաքները կը քաշեն : Մաերիմներս ուղեցին
զիս պաշտպանել . ու չարախօններուա շր-
թունքը կտրեցին : Եւ ահա՛ , այդ բերան-
ները աւելի մեծցած ու լայն բացուած էին
իմ վրայ : Յիսուս սորվեցուց . Չարիքը չու-
րիքով չի՛ դարմանուիր : Ով կեցեր է
մտածելու իր հասուցած վնասին մեծու-
թիւնը , կամ իր բարեգործութեան անսակը
որոշեր :

*

Ճիկերս անքննելի էին , ու թառանչքս
անըմբոննելի : Ուղեցի երկինքին չափ բարձ-
րանալ , չյաջողեցայ . այն ատեն երկինքն
ինձի չափ խոնարհեցուցի : Ուղեցի Սոտու-
ծոյ մը պէս մեծնալ որովհետեւ արտօն-

ուած էի չկարողացայ . այն ատեն զԱյն
ինձի չափ պզափկցուցի , ու ա՛լ հաւատքն
չի մնաց այդքան խոնարհ երկինքի մը
փառքերուն վրայ , ու ինձի չափ ամիացն
մեծ Գերագոյն Եակին վրայ : Եւ ասոնց
հայհայութիւն մը ըլլալը զիտեմ : Երբ սթա-
փեցայ մոռալկումներէն , ուղացի որ շաման-
դաղ մըն էի , յավա մը : արեւուն լոյսին
մէջ փայլու փոշիի Կտորը մը , և հրձուա-
գին յոյս մը ծագեցաւ մէջս , — գոյութիւնը
ինձմէ անհունապէս մեծ պատարիսամատու
Եակի մը :

* * *

Հպարտ ենք որ մեր Բնաշխարհը առջ
նաբար առկացեր է Զրենեղեղին , և ատոր
համար Ծիրանիով մը պսակուեր : Այդ գօ-
տիին երանգն է որ դեռ կը ցոլայ մեր աշ-
խահին շուրջ բրոլրափքը : Զէ՞ք հասկնար :
Ու պէտք է հաւատանք որ , որ մըն ալ ,
եթէ առկայ նոյն այդ երկիրը Արեան հե-
ղեղին՝ նորէն պատկ մը պիտի զրկուի : Եր
զլուխին : Սյապէս պիտի տեւէ խաղը տան .

Հանք ու պսակ, կետնք ու մահ, փորձութիւն ու վարձատրութիւն պիտի գլորին իրարու ետեւէ: Եւ կ'ըսենք. աշխարհը կը դառնայ, ժամանակը կը դործէ: Կը շինէ ու կը քակէ, կը քակէ ու կը շինէ- մարդոց ոսկորներովք: Ամէն զլիսէ ձայն մը պիտի ելնէ, «ամէն մարդ ինք իր մարտիրոսը պիտի լայ». միշտ՝ տիմարաբար ուրանալով միւսին իր եղբայրը, միւսին իր քոյրն ըլլալը: Ամէն զզուած պիտի նզովէ կամ պապանձի: Ամէն կուշտիոր պիտի չարնայ կամ աղօթէ: Մէկ ձեռքով ոսկի պիտի հանէ գրպանէն անառակ կնոջ մը տայ, մուսովը՝ արծաթ և տէրտէրին տիքը դնէ: Մուրացկանին ալ պիտի մրմուայ. «Աստուած տայ»: Աղքատին ճշմարիտ լաժինը:

*
* *

Տգեղ կիներ մօտեցան ինծի ու երջանիկ էին զիս սիրելով: Գեղանիները հայւեներու դէմն անցած երեսնին կը խաչակնքէին և մերկ կուրծքերնին կը ծեծէին:

Պատրուած ու լքուած հոգիներուն խորհուրդ տոփի բարձրանալ արձամարհանքի լուսները — աշխարհէն քաշուելով՝ որոնց վրայ անցած սէրերը կը ձիւնեն. և ինքնուսփոխման արեւը լուսապայծառ կը ճառապէջէ ձմնունական ցուրտ արեւու մը պէս: Լոյսը ցուրտ է: Մեղքը՝ չերմին: Այդ բարձրութիւններէն կը տեմնեն անոնք, «որ իրենց արցունքի կոհակներուն վրայէ կընկըզմին տնհաստատ զբօսամակոյիները անհաւատարիմ սիրողներուն, որոնք ոսկի թեւճակներով թղթէ նաւակներ կը վարեն:

*
* *

Յառաջ, միշտ առաջ կը գոռան ինծի: Ես կը հարցնեմ. ուր, դէպի ուր: Հրտապիտը որ յանդիման կանգնած միշտ պատասխան մը ունի տալու, կ'ըսէ... Դէպի գերեզման: Ի՞նչ կ'ուզես, ոսկի՞, ա՛ռ, առքեզի ոսկի կ'ըսեն ինծի: կ'առնեմ ու վրան կը նայիմ: Խնդալս կը բռնէ: Սո կ'ըլլայ պատասխան: Ուրիշ ինչ, կի՞ն մը, սիրող մը. ա՛ռ քեզի սիրող մը կ'ըսեն ինծի զար-

մանալի առատաձեռնութեամբ ։ Եւ կը
քաշուին իրենց վարագոլիներուն ևսեւը,
անկէ մեզ դիմելու ։ Վրան կը նայիմ լացո
կը բռնէ ։ Ան չէ, առ չէ, հապա ի՞նչ է
ցաւդ, կը հարցնեն ինծի վերջապէս որբա-
մբուծոծ ։ Կը պատասխանեմ ։ «Հրաշագեղ
աղջիկ մը կը սիրէի Սրդարութիւն անուն .
Սրծիւները զանի լեռը տարին . ես կուլամ,
շարունակ կուլամ» ։ «Դուն յիմարացեր իս»,
կը յանդիմանեն զիս . կար ժամանակ մը,
երբ Սրդարութիւնը սիրա ըրած երկիր ի-
շած էր, ու չհամարձակելով տեղ մը հաս-
տատուիլ ամենուրեք կը թափառէր . օր
մըն ալ բռնեցին զինքը ու Խաչի մը գա-
մեցին, յետոյ թաղեցին երկրին ծոցը, ան-
կեց ալ ելաւ ան ու երկինք թռաւ . Սեւ
ամպերու ետեւ պահուած կը մնայ մինչեւ
ցայսօր ։ Երբ այս խօսքերն ըսմն, չկրցայ
չհամոզուիլ որ Սրդարութիւնը իր տեսակ-
ներն ու սեռերը ունի :

* * *

Մանուկ մը տեսայ որ երգելով վիա-
զոցները ամսիոյթ կը թափառէր, յետոյ
ձեռքը ձայնին հետ բարձրացնելով սկսաւ
պուալ վազով ա: Բայց կողմը,
հապա՝ այս ո՛չ այդքան արագ, հապա
քիչ մը դանդաղ և ոչ պի միւս կողմը» :
Ամպը իր ճամբան կը շարունակէր անուա-
նան : Ճակատազրիս կը «հրամայիմ իղձեր
կը յօրինեմ, Երգի թեւերով օդին մէջ կը
թոցնիմ զանոնք : Հրացանս ուսու զարկի ու
խիտ անտառը ելաց նորաթեւ երգս որսա-
լու : Սրծակեցի հրազէնս . արձագանքը
խելդուեցաւ բռնկած անտառին ճարճա-
տիւններուն մէջ զաման զի անտառը բանկած
էր . և ես կը վառէի իմ վտանգած բոցե-
րովս : Երգս կեանքիս հետ մոխիր եղաւ .
բողոքս թնդիւնին հետ, անհասկանալի կո-
րբնչեցաւ : Խանդեռանդս բոցերուս պէս
մարեցան, Եւ հարցուցի . Այսքան խորունկ
զզացումներ զիս տաճշելով համար տուիր .
և ինչու լեցուցիր կենդանի գլուխս ան-
կենդան տարերքներով :

* * *

Մշտկ մը և քրհանսայ մը տուէք ինծի
հիներ հազած : Առաջինը ինծի համար
ցորենահատ մշակէ . երկրորդին հետ եր-
թանք փառարանութիւն մասու ցանելու
Պարգնաւատուին տունը : Ու երբ համի
Ժամանակը , մէկը դարձեալ իտող փորէ եր-
կիրը և միւսը առանձին աղօթէ , գլուխ մը
Աւետարան կարդայ վրաս . ու դառնալով
հողադորձին հարցնէ . «Եթէ ոչ համն ցո-
րենոյ . . .» : Ի՞նչ պէտք են ինծի մնծ քա-
ղաքները սեւ ու մութ , զոր սակագնդողին
մրցակիցներն են հիմներ : Ինծի առառ
լոյս տուէք , և անդաղտնիք կեանքը
տուէք դաշտերուն : Արարիզը՝ արեւը լու-
սինը և աստղերը տուեր է : Մարդիկ կըսեն ,
«Արեւդ , լուսինդ , աստղերդ քեզի ըլլայ»
և պատրաստելով մուխ ու ծուխ , կր ծած-
կեն արեւեին , լուսինին և աստղերուն ե-
րեսը : Ապա մութ տեղեր քաշուած , խո-
շոր ու եղեռնաւոր կամարներու տակ կը
սկսին նոր լոյսեր ստեղծել : Եւ կը մռնչեն .
«Ժողովուրդներ , մենք աստուածներ ե-
ղանք . հնագանդեցէք մեղի» : Եւ ասոնք

պատասխան կուտան երկիւղածութեամբ
ու կրսեն . «Երէք մեզի հետ ինչպէս որ
կուզէք ահա արեւը , աստղերը , և լուսինը
խաւարեցան ու մութին մէջ կարուսինք
մեր ճամբան» : Այն ատեն բարձր տեղերէն
ծափահարութիւններ կը գոռան . ինդու-
թեան թնդանօթներ կարձակուին : Ամ-
բովէն մաս մը կը վիրաւորուի կամ կը
սպաննուի : Երբ ապշած , հիասթափ ամ-
բովը կը քրթմնչէ , վերէն սպառնական
քնթունոցով կը պատասխաննեն . «Զամանա-
լու բան չկայ . բնական էր» :

* * *

Աստղերէն լոյսի վտակներ հոսեցան և
արփիագեաը կաղմնեցին : Արփիագեատին ա-
փունքներուն վրայ բիւրք բիւրուց ծալիկ-
ներու Ծիր մը ծլեցաւ : Եւ այդ ծաղկունք
զիշերական դշխոյլն կամթովը մնան , պայ-
ծառայն : Հայուհին ցանկացաւ : Մինչեւ
ամուսնութիւն կոյս մնաց , ու հարսանալէն
նաքը՝ կուսամայր : Այնքան մաքուր է
նէ : Ո՞ր Եւրոպէացին պիտի քաջասրտէր

ըսելու . «Իմ մօրս պէս մայր չի կայ և չի
կրնար գտնուիլ» Ավ չի զիտեր որ իր
մայրն անցած է այսօրաւան իր անցած
աղտոտ ու սանրաբամնուական ճամբանե-
րէն : Ի՞նչպէս կրնամ ատոնց աղօթաբանը
երթալ : Երբ կը հարցնեն . Դուն ժամ չե՞ն
երթար : ո՞չ , կը պատասխանեմ , կուզեմ
ստիպել աղօթենկալը որ զիս իմ հօրս եր-
կիրք դարձնէ ու գոնեայ ցոյց տայ մեր
սիրելեաց զերեղմաները : Կուզեմ երթառ
այն եկեղեցին ուր «Բանն մարմին եղեալ ,
բնակեցաւ ի մեզ» . «Բանը» - Շարական-
ները , զոր մեր հայրերը սորվեցուցին և
զոր մեր զաւակները , աւազ չպիտի սորվին ,
նժդեհ ինկած կամ սրակուո՞ր :

* * *

Իր բոլոր գործերն աւարտած էին :
Որդին՝ աջ կողմը քիչ մը ետեւ կեցած հը-
րամանի կրսպասէր : «Ի՞նչ կըսես , հարցուց
յանկործ մտածկու լուութենէ մը ետքը :
Ի՞նչ կըսես , մեր պատկերին համեմատ
մարդ ալ ստեղծել կուզեմ» Որդին ժամ-

կացաւ , ամիողը մարմնովը կը դողար .
ծունկերը կմուտեցան , և , գալարակոյտի
մը վրայ նստեցաւ անմրմունջ : Լեզուն
ըռնուած էր : Իրեն ժառանգակիցի մը երե-
ւան գալը չէր զինքը սարսափեցնողը , ո՞չ :
Սն ատկէ վախ չունէր . ոչ ոք պիտի յա-
ջողէր հասնիլ այդ իրաւունքին : Այս իսկ
էր իր սրտի սեղմումին պատճառը : Ոչ ալ
իր կրելիք չարչախնչուուն հեռազգա-
ցումը կահարեկէր զինք : Հարցումը եր-
բորդուեցաւ . «Ի՞նչ կըսես» : «Եղիշին կամք
Քոյ եղաւ Սնոր երկուու ու յուսահատա-
կուն սրտասիսնը , որուն արձագանդը
մինչեւ Լային-Գիշերը դեռ կը լսուէր . «Ե-
ղիշին կամք Քոյ» . Մի՛ տիրիք , պատառ-
խանեց Հայրը . ատիկա պիտի ըլլայ միջ-
նորդը կամ միջնակարգը վերը անարատ
մնացածներուն , ու վարը անդունդ թա-
փածներուն մէջտեղ : Ո՞չ , ասիկա ըլլայ
Խառնուրդ մը , անոր սերունդը Խառնա-
գունդ մը , ճակատի նախամարտիկ գուն-
դը , վերը անապական մնացածներուն և
վարը գեհեան գլորածներուն յաւիտենա-

կան կոխւին մէջ» :— Սարսափելի՛ խառնուրդ, ահեղ ճակատամարտ յաւիտենական :

Քանի մը մեռելակապուտներ բահառութիչ առած գնացեր էին ժամանակին գերեզմանը փորելու : Ու չկրցան գանել անոր ոսկերոտին : Կոյր-խլուրդի գետնուղիի մը պէս խորշ մը բայցուած էր ու, մոլոր ոողալով գնացած կորառուած էր երկրի ալքերում : Ապա ջուրի կերպարանք առած ուրիշ տեղերէ դուրս կելլէր թարմ ու երիտասարդացած . և կը հոսէր, կը հոսէր գետի մը պէս, ու կերթար Մեր երկրին ամէն կողմերը կայցելէր, մերթ դորգուալով անեղափրփուր, մերթ ալ հանդարտ ու խաղաղ : Մեծ-Դետին եղերքն ի վար գլխիկոր ու քայլամոլոր կերթայի : Ճամբուս վրայ, ուր շոշաբձակ արեւը իր լուսատու և վերածնիչ լոյսը կը հեղեղէր, հին ծառ մը կար մնձիրան և կորաքամակի : Հազվիւ շունչ կելլէր բերանէն այդ գառամ ծերունիին, որ աւելի երիտասարդ ծառե-

բուն պատմութիւն մը կընէր . «Ծատ դարեր առաջ, կըսէր, հին ժամանակը մէկը միւսին ետեւէ բունաւորներ արշաւեցին մեր երկրը : Ատոնք՝ ոչ երկրի մարդուն կը խնայէին, ոչ երկընուցը թռչունքին : Աչ լեռանը գաղանին առջեւ կը սոսկային, ոչ զետնուցը կանչին կը մնդքնային : Ան ատենները, մեր մնծունանքը — լուս իջնէ գերեղմանին — կ'ըսէին մեզի . «ծռեցէք, զաւկներ, ծռեցէք, ատ հզօր մարդուն որ բազում զօրութեամբ ելեր կուգայ» Երկինք, գետինք կը սասանէր անոնց առջեւ և քար քարի վրայ չէր մնար : Աս քաղքին ժողովուրդը ան ստենները կ'ելլեր ու բան ու ըրիչը ուսը զարկած կը դիմաւուրէր իշխանը : Նախ պատմուճաններով մինչեւ լեռներուն անդիի կողմը, օրերով ճամբայ, արշաւանքի առաջնորդին անցնելիք ճամբաները կը փուցքէր, ու ետքը մինչեւ գետինք խոնարհութիւն ընելով կ'ըսէր . «Ծատ ապրի թագաւորը . թողհրաման ընէ իր անցած տեղերը մշակենք ու ծաղիկներ ցանենք իր ստքերուն տակ .

ու իր ձիերուն անցնելիք դաշտօրայքը
կոմանչներով զարդարենք» : ԶԵՇ, կը պա-
տասխանէր բռնաւորը, իմ մարզիկո ձեր
դիտակներով պիտի յարդարեն ուղիս» : Եւ
երբ որեւուն լոյսը կը խափանէր թափուած
անհաշիւ արինին գոլորշիքէն, մհծաւորը
կը հրամայէր որ մինչևւ իրինկուն ինկած-
ներու տչքերը փորեն և ձեռքինուն մատ-
ուըները կտրելով անկեն անոնց մէջ ու
մոմի տեղ վառեն : Եւ իրինկունը, երբ
մոմերն հատնին, զոհերուն բրիչներովն ու
բահերովը պեղեն անոնց իսկ գերեզմանը :

Այս գետը, ինձմէ ալ ծեր, վկայ է բասած-
ներուս, լեզու ելլէր ու ինչեր պիտի պատ-
մէ՛ր» : Աս ըստ ու ծերունի ծառը . քա-
մակէն զոտքելով ջուրին մէջ ինկաւ : Երի-
տասարդները տչքերնին լայն բացած ապ-
շած մնացին ու գերիւս մը կը ցնցէր ի-
րենց նորահասաւատ ջիղերը . . . :

Եւ իրարու երես կը նայէին տնիսօս և
խոհաւանիջ : Յանկարծ ջուրին երեսը ձու-
կերով ծածկուեցաւ : Ջուրերուն տակէն
մտիկ ըրեր էին անոնք ծերին պատմու-

թիւնը և համբերութիւննին հատած դուրս
կ'ելլիին և վրէժ կը գոռացին : Ամայու-
թիւն ովուալ վերջին բանակալը մոռցերէր
ձուկերուն դպէնու և ընդհակառակն ան-
դիտակալար զանոնք սնուցեր : Խողմիւնչը
զիտակացար զանոնք սնուցեր :

1902 թվ . մէջ վերջուր միջացրա միջանձնա-
նալուն մուղեցից ալշցն ոչ դիմանող ցը
տուն մասնացուն և մեղուկ ցրեցու արմա-
տ ցնեն բանաւ մեթու խոյնութ ցրեցու
ողաւ ցարթացից ան մահուի ցնե միուն-
ու մուղեցից մուղեցու միջաւած մզմենն
ցանարդուք բայ բանաւ մերժու ցրողման
մասոց և արքի ցնե ու մեծանի ցուուք ովք
առար գոտիք զմէօն ու վայր արև ու առայ-
ծաց ցրած ~~ՀԱՅՈՒԹԵՐ~~ առաջ ով և այ նե-
ցին ւային ցնե մեղանի խոյնութ մերժու
ցան նարաց միու մզմաց ցրութեաւասու-
թի ուղեցն ով ոյ ուղեցն ու մզման նար

և ուղեցն մեջուն ով անց անցուք : Ա
ռան զանց մէջուն ծոցքիւնն : Խոյնուածուն
մերժու մուցման ու արգաւուքն : Խոյնը
առնուայք մեջուն ցանեան մէջ զնու ընուն

Եկայի մանկունք հալածականք նորահառէ,
Զիա՞րդ վարին անդ կուռհասկէ.
Լերինք հապարք բզգետափամբք բարձրաբերձ
Ա՞նդ եթ դեռ այնի երկնահիերձ:

Եւ լայնանիս վաճաց զայգոյն ասացէք,
Է՞ ուր պարատ եւ յուռքի.
Քանի՞ մըշակս, մատաղ հովիւս անդ տեսէք,
Քանի՞ ի զործ գերանիի:

Այլ իմ անցին եւ փոխեցան վարս յալիս
Վատեցին աչք իմ յարտօռ,
Տարայի վտակն եւ խառնեցէք անդ յԱլիս
Որ ներկեցաւըն բռուր:

Երբայի անդրէն, որդիի, յերկիրդ այդ այրեաց
Յաշաւարին որբոց, յանձկալիդ
Ի գերեզմանն երբայի մօրն իմ եւ ի լաց
Բներէք ինձ ափ մի հող քաց:

Ապա ի հոդ եւ զիս, որդիի, իջուցէք,
Հողին այն մի ափ խառնելով
Անիւնոցն իմ, անդրէն յաշաւարն մեր դարձէք
Մինչ մանուկն էլ խաջկորով:

Անդ այրույն հէզ՝ ծրայիս, որդին՝ պատմուհան
Ըսկոփանաց ներեքել.

S. U. Ը. Գ. Ի. Բ. Ն.

Եկայի առ իս եւ բերէք բան աւետաց
Եւ ասացէք, զիա՞րդ զնան
Ի ձորամէզ զեք եւ առուք հայրենեաց.
Առէք ծաղկունս ինձ զունեան:

Ամս իմ անցին եւ փոխեցան վարս յալիս
Վատեցին աչք իմ յարտօռ,
Տարայի վտակն եւ խառնեցէք անդ յԱլիս
Որ ներկեցաւըն բռուր:

Երդոս, ծաղիկ, կամ տունկ զննեայ ազագուն
Մայրազումէն տուք ինձ ցոյց
Համբուրեցից տիեզծ ըրբամբն իմ անզոյն
Սեռայց յայնժամ անտրունչ:

Եկայի, մանկունք, երգեցէք Երգս հայրենի,
Հսկոփանաց բարձէք ձայն,
Ուլոց նապկաց զուսումն ՚ի սար Դավթայի
Մրմունչն աղբեց բիւրական:

Յամ ձեզ երդնուի, երբայք իցե՞ք դաւաճան
Հատանել մօրդ յուսոց թել:

Ա Յ Թ Ե Տ Ի Մ Զ Ե Վ Բ Ի Շ
Նրծեմ անկեալ ան ընդ երկնի է խաւարին
Անցին աւաւրս անրսփոփ.
Ահա բզգամ, աշխա ի լաւսոց խաւաշին
Դիմ ի շիրթմ զիս ամփոփ

Ապա երբայթ անու, չըռմմ

Այլ մարդ անձ եղանակարան
Այլ լուարու քիմուսի բանն իմ մի եւս զաւ
— Արդիկ, լա՞ւ է բիւր անզամ
Մեռանի ժան թէ կալ ի կեան՝ թէ չ'ետոն
Երկինք լոձեր բրնիկ Ցուն
Բզջայասան վեհանուն

1902 ամիսը դրանց զայդա բժարասա զայդ
զայդ ցն ոչ վեմց միջացյան առանձնելի զայ
: զայդ զայասար մարիցանցար ունք
սժադր, յամեն զարս և մը ու զարմ»
: միջին զայասար նաման ցըղը դր զայ
զայասյա լիդրան մանդն զայդր
զայդր լմաց մմայն ուժանքամազաց զայմանք
զայդր, մայունց միջանց զայմարցար ու
զայդր ու զայասար զայդ նշառանաւ

Հայութակոր Ֆաջը Արտօն լուս նուց
Հայութակոր քայ առ լուս մասանց

ՔԻՉ ՄԸ ՀԱՆԳԻՄ

Անձն անդ Վայր ու բաց անձ խարօս մմանդը
. մասայած մաւասու նըթեն
մարտասի զայդ անձը նարդ անմ
գրմին ույր ներդի գ Անմ

Անոնց համար որ պիտի սիրէին

խանգաղատանքով յիշել թէ իրենք
նար ուն մի նվազան բայուս նամակը նույնը
մանուկ եղած են
նարծն անդ է անդ և նաւ ըմառան
մաս թմբոյ ունըր նմզին
մասմանի նառաւաձրը

«Ինչ ասպարէկ պիտի լընդզրկես, եր-
բոր մեծնաս» հարցուցին ինչի օր մը երբ
դեռ դպրոցական պատանի էի :

«Բայց ես չե՞մ ուզեր մեծնալ, որպէս
զի միշտ դպրոցը մնամ» պառացի խոկոյն :

Ցորչափ մերթին մարդիկ աշխարհի
կեանքը շարունակութիւնն ընել դպրոցի
ու դպրոցականի երջանիկ օրերուն, պիտի
յամառիմ մնալ դպրոցը, առանց ուզելու

սորվեցնել փոքրիկներուն թէ ի՞նչպէս
«մեծնալ մարդ ըլլալու են», վասն զի.
«Լայ անոնց, որոնց ձեռքով կուգայ դայ-
թակղութիւնը ...»

Inutilité de la poésie,
A quoi bon la rime!

V. HUGO

L'Adjectif est l'ennemi du substantif.

VOLTAIRE

ՊԱՊԱ ի՞նչ կ'ընէ Դերեշվանէն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Զիւց ու կուգայ, ու կ'երբայ,
Նպանակներն են փոխուեր,
Հայն ու պատկի, ու կ'ելլայ
Վարուաստերն են փոխուեր:

Բակերուն մէջ հաւ չի կայ, ու
Գառնուկ չկայ, ուլ չկայ.
Ճախարակներն են լրուեր,
Գրզող, մանող կին չկայ:

Ֆապրիխաներ են բացուեր,
Խուսից երեսն են բացուեր.
Սռափիթի ապէելու
Ազատութիւնն է կորչեր:

Քարօղչներ ժամր չեն,
Ժամ զբայրու կամաչեն.
Փողոցներն մէջ պոռան,
Իրեւ մի ծակ պօռազան:

Թատրոններ են բացուե
Ժամ զրն սյու կը փնտուեմ.
ՄԵԿ տիրացու մէկ տէր
Հազիւ թէ հնի նշանակ:

Ենջու այդպէս կ'ողբաս, պա՛պ,
Հին դարք անցան հապլըտապ,
«Անապօքիրը լիսեց ձեւ, զայտարք
Ա'լինչ գօծինն ենք բառեր:
առար պդիքան զիմն որան
«Ան» աղօքիրը լիսեց մե՛ր, առարաք
Թուրքին զլուխը խելք բերաւ,
Կայսած շաղցին ջուր բերաւ լր
Ուրքի մե՛ր խելք չառնելով:
ոսի ո՛ նշանու ուստան ո՛ ման
1909 առաջար շիրոյն նունեմ ման

Դա առաջ դաս նվաճնան նախան բառամ
առաջ բաժնաւար նմ յո ո՛
արամ նմոն սիր ունեմ ու
ազաք ժառ մմ նողմի ուսմի

Դա զմաւար թ նմ թիւտ ամ
առաջ զմաւար թ թ ուրան ո՛
նմոյին զմումտ եզարման յա
պարուր պարոյ իսպան ման ունի

Յա առաջ թ թ նմ թիւտ ամ
ինուն պարոյ թ թ նմ թիւտ ամ
առաջ զմաւար թ թ ուրան ո՛
ՅՈՅՈ ույրուն

Յա առաջ թ թ նմ թիւտ ամ
թ թ առաջ պարոյ թ թ նմ թիւտ ամ
պատճառուն նացման յա թիւտ ամ
Տղակոր թեանս, Զատկի առևուն ամ
Ժամէն եւած կողայինն ուսն.
Հայր մեզի հաւկիր կուտար
Կարմիր ներմակ երփեանկար: մայ
ուսուց յաս զար նմ թիւտ ամ
կը պազեինին մեր մօր մեռներ ճամլատ
Եւ ինն ալ մեզ կը համբուրէր.
Ցունն էր մահուր, արեւն էր վայ,
Ամէն դէմեռմ ժրսիս պայծառ:

Աւա՛դ սակայն մեռաւ իմ մայր
Եւ ոչ ու եմ զաւակաց հայր,
Ու ինձի պէս հանի՛ հազար
Անտէ ինկած են օսար վայր:

Յաւալին այն է, պատահի,
Որ հազիւ յէ կը պատահի
Թէ հանդիսախմ անոնց մէկուն
ինձի հնան յախով լեցուն:

Զի ևս յուսամ թէ մօս օր մը
Պիտի փլչի այն բարձր որմի,
Ու կը բաժնէ զիս իմ եւկրւա,
Մանօքնեւս ծիծաղերւս:

Ու երբ մեզի՞ զաս, պա՛տաճի,
Սոււրբ Զատիկը ժեռմաւուել,
Կարմիր հաւկիթ պիտ՝ տամ եեզի,
Չըլլայ սակայն հացցես ինձի
«Ո՞վ, ինչո՞վ է զունաւուել . . . :»

1906

լուսնաց այդ շինուածառու մասնաւուան
կառուու, մէջնախն գնամանաւ շրմբրցաւ
մի ուզարմազ զառուար զրանք է և ևառա
շինուա հիմն պատ կը կը առաջաւագիւնուաւ
մէջ զառնուածար մասնաւ մասնաւ զառն
աւ, ու ուզարմազ զրանք է մասնաւան մէջ ու
առաջաւագ զառն առաջաւագ մասնաւ մէջ ու
ուզարմազ զառն առաջաւագ մասնաւ մէջ ու
մասնաւ մէջ ու ուզարմազ զառն առայս
մայ զարմար զառն առայս առ յարմիւն դո
ւառն ու մասնաւ մէջ այս մասնաւ առայս
մասնաւ զառն առայս առ յարմիւն առայս
մասնաւ զառն առ յարմիւն առ յարմիւն առ
մասնաւ զառն առ յարմիւն առ յարմիւն առ

Հ Ր Ա Շ Ա Լ Ի Ւ Օ Ր Ե Բ

Հրաշալի՛ օրեր:

Աստուածածնի տօնը երբ մօտենար,
խաղողները հասուննալ կ'սկսէին, եռուղեւ-
ուում մէ՛ ծայր կուտար բարեպաշտ ըն-
տամնիքներու մէջ. ու մնծ տօնի նախըն-
թաց շարթուն հրաման կ'ելէր Մայր Եկե-
ղեցին իստիկելու:

Եւ ահա, պահոցի չորեքշաբթին, առ-
տուն կանուխ ու լստաւոր կիներ, ճկուրլուն
երեխաներ, սրտաբեկ աղջկունք դոյլ ու
քարւաթ ձեռքերնին, կ'իշնէին եկեղեցին
որ երկիվեղկ ու մնծածաւալ դռները լայն
բարեպատճեն կը կլլէր իր մէջ: Ժամ-
բացած հասնողը կը կլլէր իր մէջ: Ժամ-
բացած կը կլլէր լարած կը կենային:
Ժողովուրդը ջուր կը կրէր յորդաջուր ու
երգայորդոր աղբիւրներէն, կիները կը շը-

փէին տախտակամածը և պատերը՝ այնքան
բարձրութեան վրայ զորդան չուժերնին եւ
հասակին կ'նըթէր հասնելու:

Աստուած պապուկը թոյլ կուտար այդ
օրը որ ուղածնուռն պէս վազվոտեն, պո-
ռան, աշխատին Ռուերը կէսօր ըլլար մա-
ղերով կը բերուէին խաղող, պանիր ու
հաց, զորս նպանկուպոն առաջու՞նէ օրէ-
նելով կ'աճեցնէր, եւ մեր բանուորք կուռ-
ու կուշա վերստին կ'սկսին չափելու եւ
շփելու: Հրաշալին օրեր ունաւած մէջ
շամառու մանզորը ու մեջու շնչու
շմաբա ուն ննատափ ու ուն մաղաւած ըլլար
զաքարմագ նմանդոյ զի մամու նուիս ու

շնչու շնչի նի ունմ ննօյք նումոյ նմէց
մաղաւած ոզքանց ուսած շնչի մէջ
ու այս ոզքարմարու ու ուն զաքս ու ըլլար
զաքարմար մի խումմուց ու զի խումմաց

զմանամաս թի նմօյլ զի շնչ բիգումած
բուզորտ մարտրման քնչ մտած քը ըլլար
զմանամար առըն զ լո ն չը արած քած քը ըլլար
չափինա թբնմ գիբու ու մրամ զնմինու Ա

մազմէա զզօնար մ զնանամանաման մէջի
ու նիշողմեւ ՀԱՅ Բ Ի Կ Ս ունի աշխայոց
ու այսաւու զշեցի ի մէջ միշտասակ

բա զառար կա Ա պատար ճաւուսամ
որս մէտալիքայ մէր մատծութը ու զջո
ան զալլ զալլ զու Ա պատար ամ մաս
Հին օրեր միտս կրկան ցնծումով զու ի խորդ
եր մեր երկին մէշ կ'ապրէին միատին.
ինչ փոյք թէ կեանբն էր ոդեղակ. նոն զորոն
Ու առա ուշ սաւաննէին մեր չորս դին:
ա արդիայ միբու մ պատուի ու այսաւու ու այսաւու ու

Հին օրեռուն, օրե՛ր եղան սնվատանչ,
Օրե՛ր, ցթին ու զողբոշման յուսահատ.
Բայց շարական, երգ ու խայտանք մեր ականչ
Ու սիրեն յանախ կը լընուին խանդակաք:

Հին օրեռուն զիտէմ, հայր իմ, ինչ օրեր,
Օ՛հ, ինչ ցաւեր չխաւեցիր բազմազան.
Բայց նու սիրտ լայն էր, նոզիդ ալորկեր,
Ցաւեռով լի ու խունկերով մի սեղան:

Խանութիւն մէշ կը յիւմէմ եեզ սառնատանչ,
Ու ժաման մէշ եռանդազին աղօրող,
Եթէկու տեղ, հայր, ի ոց ն օրելու խաջանչ.
Մարմինի հացն ու հոզիի հացն անփող:

Հին օրերու յոյսերդ այսօր չիրացա՞ն.
Հսէ՛, հա՛յր իմ, յոյսերդ եղա՞ն ցիրուցան.
— Ամենենի՛ն, աղէ՛ փա՛ռք բու երկինքին
Երգէ՛ սաղմոսդ. ասուածքնկալ երգերդ իին:

Հարսութիւն չի դիզեցիր մեզի դուն.
Եւ հրաւովով ապրեցուցեր ընտանիկն.
Բայց չեմ մոռնար խաւածներդ իին օրերուն.
Մուշերդ, երգերդ ու խրամիրդ եռանդուն:

Մի՛ մոռնար դուն ալ նոր օրերս այս աղուոր,
Որ բէպէս սեւ վասն Հայրենեաց սպակիր,
Այլ յոյսերով զեռուն, զեղուն, ճնորհաւոր
Կը խոսանան լլալ ինչ որ յաւսացիր:

1899

Հայոցանձը մորդ քայլութ ուժուան ինչ
Հայուանը մորդ ամսութ անդամութ ինչ
Հայուանը մորդ անդամութ անդամութ
ԺԱՄԱՆԱԿԱԿԱՑՈՒՅԹ

ԺԱՄԱՆԱԿԱԿԱՑՈՒՅԹ

Հայու պահուածութ ու նոյնական

Հայուանը առաջաւութ ու հայուանը ու

Հայուանը մորդ առաջաւութ ու հայուանը ու

Այս իշխուն երբ որ պառկիր,

Մըրածելու բան մը չումի՞ք,

Թէ՛ ոյս օրը զոր անցուցիք

Մարդիկ ձեզմէ

Դու մ անոնց էտ,

Արդեօ, իրա՞ւ, զոն մընացի՞ւ:

Վաղն աւաւոս երբ արքնեան

Խնչ է ձեր պարտեն, աղնի՛ւ սրդամ.

Ամբողջ օրը պիտի խաղա՞ր,

Թէ՛ նախ վաստակ,

Ետքն երգ, կատակ,

Պիտ ըլլան ձեր օրացուցակ:

Ու երբ մեծնախ, դուք, պատանի՞ք

Խնչ ընելու միտեր ունիր,

Գիտէ՞ք, քէ ոչ, — Քիչ մը երկին

Քիչ մ'ալ ձեր զանի

Ու հրզօք կամք

Պիտի գրծեն կեանի ուղին:

Բայց չը մոռնամ, օր մի՛ երբ մասի
Գայ ու գէտէ քթջեղ, «ա՞ն, վա՞ն»
Օգուտ չունին բրնաւ երեխ
Գէտէ է բակէ.
Թէ պատրաս էֆ.

Կատաւ ած էլ ձեր պատրն անան:

1898

Հանճար է մզմիջդմ : Հ մայրած
Ախաւոյ և մզմիջաս մզմիջդմ
: մարտ զի շամաւ միման
: մարտ զի , մարտ զի , մարտ զի

Այժմ ուշար զեղրաստից
, մայրած , ծննդր , ծախս զայն ու զզդ
, ծննդր զի , ծննդր , ծննդր մասար զի
, մայրած զի լուսի ցմայր , զզմրու զի արան
: ծննդր զի միայն զի : Ազայ զի

հանճար ու մայրած
, հանճար զըսազամ
: մայր զի գոտի զաղմիշմ
: մայր զի զաղմիշմ
: մայր զի զաղմիշմ
, ու , մայր չմար զի միլսաւ զաղմիշմ
: չմար զի միլսաւ զի չմար զի

ման զամ ին ու մաս նաև յշ բան
մայրած առ քեզը մեր ու բան
մայրած առ քեզը մեր ու բան
գ Ա Ր Ո Ւ Ե Ն

Ա բառաւաբ չն
մամա մետար ու նա նամամ

Գարուն է : Երկինքն է պայծառ :
Գիշերն ասաղերն ու լուսին
Յորեկն արեւը կը շողան :
կը շողան, կը շողան, կը շողան :

Երկրագործը դաշտ կելէ
Բրիչ ու խոփ սրած , յզկած , փայլուն .
Կը պատկի չորս կողմ , կը մաքրէ , կը դիտէ ,
Ապա իր հողերը , որոնց վրայ կը գուրզուրայ ,
կը վարէ , կը վարէ , կը վարէ :

Դարբնոցը կերթառ ,
Աշկերտը փառք կը փչէ ,
Հնոցը կը բորբոքի .
Երկաթը կը տաքնայ .
Վարպետը սալին կը դնէ զայն , ու ,
կը ծեծէ , կը ծեծէ , կը ծեծէ :

Թռչուններուն ուրախութեան չափ չկայ .
 Կը ճռուղին այնքան չուտ ու սուր
 Ու չես գիտեր թէ
 Իրմաց երդն է արագ՝ թէ զգացումը .
 Աւ քու սիրտդ կը բացուի .
 Կը հրձուի՛ , կը հրձուի՛ , կը հրձուի՛ :

Երբ արեւուն ճառագայթը զաղջ
 Կիշնայ օրօրոցի մանկան այտերուն
 Մայրը ուրախութենէն վղձկած
 Կը մօտենայ երեսային ու զանի
 Կը պագնէ , կը պագնէ , կը պագնէ :

 Դվլ կեանք , ովկ գաղտնիք անքննելի ,
 Ուսկէց եկար և ուր կը վերջանաս . . .
 Ջարմանք . . . օհ , միշտ եղիր :

Ամէն տեղ կեանք , ամէնուր շարժում ,
 Եռուղիում , զոր մենք կոյիւ կը կոչենք
 Եւ , կապչինք , կապչինք , կապչինք :



Անկեան մը մէջ հեռաւոր ես մի պուրակ
 տնկեցի ,
 Ուր պաղատու ծառոց հետ վարդի թուփեր
 բուծեցի .
 Վաթսուն դարուց վորձառու-աշխարհ եկած
 ասսն անդամ ,
 Խմաստութիւն սեպեցի չդնել Եւա , ո՛չ
 Ադամ . . .

ԱՇԽԲԻԳԻՍ ԲԱՆԵՐԸ

ՅԱՅԱՀԸ

Ի՞մ աշետես քափեցան առաս ցոյերն արցունիք ,
 Զարմանեմ , անոնց դեմին է որ ժրափիք կը ծրադիլ :

Ես սեպեցի այս պուրակ ,
 Անոնք նստան ուրիմ տակ :
 Ես կը լայլեմ Ազատութիւն ,
 Անոնք եղան նսմատակ . . .



Ի Մ Հ Ա Գ Ս

Տեղատափը կ'իջնէ,
Խմ հո՞գս է:
Քամին ծովը կը ձաղիէ,
Խմ հո՞գս է:

Փոքորիկը կը զռայ,
Խմ հո՞գս է.
Աս կ'երգէ ան կը պռայ,
Խմ հո՞գս է:

Բայց երբ ծոյլ եմ կամ անփոյր,
Խմ հո՞գս է.
Երբու չարե կան անգուր,
Խմ հո՞գս է:

Բայց երբ մարդիկ կան տրդէս,
Խմ հո՞գս է.
Երբ միշտե կան զառնայէս
Խմ հո՞գս է:

1900

ԳԱՐԱՆԱՄՈՒՏԸ

Թուշտեները օղին մէջ պահ օքննիցին՝ և
Կ'ինեն արազ ենեւէց. Պահուածու առ հանդ
Ծաղկութիւն ու դալարին,
Ամե՞ն կողմ պատանին. Համար աման

Երկիննը ա՛ւ պարզուեցաւ.
Բնուր ասուերով ծաղկեցաւ.
Աստղութիւն ու դալարին,
Ամե՞ն կողմ, պատանին.

Մանուկն մեծցեր է, անլախս
Այլ եւս չէ մօր թեւեն կախ,
Ամե՞ն դի նոր կեսնի.
Աշխատին, խայտսի:

1905

Հոդ ու մեղք կը ծռմռկեն մեր երեսը,
Մեր աշունը կը հասնի,
Զմեռը կ'ըլլանք մենք դժնողակ, տպան,
Այլ այսօր, երգենք, դարունէ, երգենք,
(ընկերնեք . . . :

1904

Զ'ալսրինք, ե'զբարք, չ'ալսրինք,
Քանի դեռ արեւը կը շողաց,
Քանի դեռ բարեկամ մը կը ժպտի,

Չ'վհատինք տղաք, չ'վհատինք,
Պատանի ենք դեռ նորածիլ,
Վայելենք կեանքը, բնութիւնը,
Մանկութեան բարիքը վայելենք,

Հրճուինք եղբարք, հրճուինք,
Մեզի յուսացողներ կան,
Սպասողներ կան մեր նեցուկին,

Ժապտինք, այո՛ տղաք երգենք
Մեր ժպիտ արեւնէ մեր դժբաղդ մեծերուն,
Ամպը չուտավ կը ծածկէ մեր դէմքն ալ,

Ա. Ղ. Ք Ա. Տ Ի Ն Գ Ա Ն Զ Բ

Հ Յ Ո Ւ Թ Ե Ը

Ո՞վ չի շիներ Սպանիական դղեակներ.—
Կը կադնէ զայնս իր քաղլքին մէջ կամ գիւղին:

Ննջած պահուն, ցորեկին,
Գեղջուկն յենած իր բահին,
Բոպէ մը կը հաւատայ
Թէ գեղջերէց պիտ' ըլլայ,

Պարզ գրադիր մը նախարար,
Խեղճ դերձակ մըն ալ Տէր-Հայր.

Չըկայ յետին ոչ մէկ զինուոր
Որ չըկարծէ զինք լիազօր :

Այսպէս աղքատին յոյսն երկարաձիգ
Հարստութիւնը կ'ըլլայ իր անձիգ :

Ազատ քարզ. Ֆրանս.

Ն Ժ Գ Ե Հ

Կ'ըլլայ ատեն որ բզձեզ կը պատեմ,
Ատեն ալ կ'ըլլայ որ սասիկ կ'ատեմ,
Ով հեռաւոր զեղեցկարիւն.
Ով սրբազն նովիսք, բարձունք:

Գերանրաց ճիզեր կը բախեմ անկեղծ,
Միսեն ու զգացմունեն կը պանեմ անեղծ.
Գալ կ'ուզեմ ձեզ արտորնօֆ,
Գույք կը մնամ անողոյ:


Զուարք մանկութիւնս որ կորուսեր եմ,
Կը հաւատամ թէ հոս այիսի զսենմ.
Բայց կը վախնամ թէ միայն
Տեսնեմ ժխուր զերեզման:

Ալ սուրբ եմ ինձի նաեւ գերեզման,
Եւ փրլիլլըրկած տու պապենական:
Ո՛խ, ես ինչո՞ւ հեռացայ,
Միւս Դրախտէն դուրս կ'ողբայ:

կացէ՛ք, հոն կացէք, այ բարեկամներ,
Ուկի ալ բյան, կարծր են հոս սրտեր.
Ձեր մասրիկին քերին տակ
Եղ ու մեղր է իիշ վաստակ:

1900

Յանձնուած ուս զն պատաճառ
Դասուուր օմազգայական ուսուցչութիւն
Անձնուած ուս վայս նուուն
Յանձնուած ուս ուրիշութիւն
Յանձնուած ուս ամսութիւն
Յանձնուած ուս ամսութիւն
Յանձնուած ուս ուրիշութիւն
Յանձնուած ուս ամսութիւն
Յանձնուած ուս ուրիշութիւն
Յանձնուած ուս ուրիշութիւն
Յանձնուած ուս ամսութիւն



Առաջտած ուս մասքի ոց ընալ
Վաստած ուս մասքայի մառ
Հայուած ուս ամսութիւն ամսութիւն
Յանձնուած ուս մասքայի մառ
Յանձնուած ուս ամսութիւն ամսութիւն
Յանձնուած ուս մասքի ոց ընալ
Հայուած ուս ամսութիւն ամսութիւն
Յանձնուած ուս ամսութիւն ամսութիւն
Յանձնուած ուս մասքի ոց ընալ
Յանձնուած ուս ամսութիւն ամսութիւն

ԽՐԱՏՆԵՐ ԱՈ ՀԱՅԿԱԿ

Աշխարհի մէջ այս չարութեան

Ուր մարդկութիւն,
Միշ մտադիր կերպարանէ:
Դաւ նենզութիւն.

Դուն ալ կ'ապրիս եւ պիտ' անիս
Իրեւ մէկ մարդ
Ու պարտիքներ անհուն ունիս
Ու ամէն մարդ:

Բայց քէ մինակ եռ' ուժերուդ

Պուն վատահիս,
Տասն անգամէն զիսցիր որ ուր
Պիտ' սայրափրս:

Հսեմ ուրեմն որ Հայր մ'ունիս

Գլխուդ վերեւ,
Ու ամէն օր, ամէն ամիս
Մազգէ արեւ:

Բարւոյն վրայ ինչպէս չարին,
Օ՞հ, անխիր:
Անա ա'յդ Հօր, Երկնաւորին,
Գնա անձանձիր:

«Տէ՛ր», աղօք, ամանուկ եմ ես,
«Տկար, անզօր
«Ծնորհիդ տուր ինձ առաւապէս,
«Գիշեր եւ օր:

«Ցոյց տուր ինձի ու դիդ ճամբան
«Արայութեան,
«Եւ գորացուր սիրտս ու բազսկ,
«Այսօր փափուկ:

«Օրնեն ծնողիս ու պահպանէ
«Մեզ փորձանեն.
«Եւ, օգնութեան յարապատիր
«Ազգիս հասլ'ր»

Ամեն առեւ եւ լրիկուն
Այսպէս անա
Աղօքիդ ըրէ հաջ, աներկուն,
Ու միշ յուսա»:

Սիրէ դասերդ ու դասաթուդ,
Գայրոց ու ծամ.
Մի՛ ցացներ սիրտն ընկերներուդ:
Ժիր յարածամ»

Այսօրուան զործրդ մի՛ բողուր
Ո՛չ մէկ աւուր,
Զի վաղուան ալ միշ զործ մը կայ,
Այսօրս վըկայ:

Գիրք ու գրիչ բզզոււութեամբ
Գործածէ դուն,
Գործածէ փող խնայութեամբ.
Եւ մաերութիւն

Ասելդ չելիէ, է կարեւուր,
Զի բժաւուր
Զեռք ու հազոււս են զզուելին,
Ո՞լ պատանի:

Աշխատութիւնը կատարէ
Խրդնի մրտօֆ,
Ո՛չ ակամայ, ո՛չ արտոնօֆ
Անապարէ:

Չըլլոյ բրնաւ որ նեզուտիս,
Միայն ջանա՛
Կատարել ինչ որ կը պարեխ
Այսօր, իլ'մա:

Միրէ Ասուածդդ, Հայր ու Մայրիկ
Ազգրդ սիրէ.

Միրէ ածիսահի, բղոր մարդիկի.
Ասուած սէր է:

1888
Գևառ Հայոց առաջարկութեան առջև
Յանձնաւուած դժու հանձն մաս մնան
Ու քանի արքական առաջարկութեան առջև մնան

առաջ Հայոց առաջարկութեան առջ, որո այս ան
մնան շնչ մաս հայութիւն առաջարկ ցւասու
րացնց աւունս համարաց ու ան ավելորդ
առար ցւո ձի մաս առ անց ու մահաց
առաջ սաքդա՞ ցւո ո՞ւ օնցանն ցւ իւռամ
մատթառիւացաւածարդ Անդ օնցանն առ առ
գուց Ան ավելորդ ցւո ո՞ւ սանց ցւոն

Առաջ օնցանն առաջարկութեան առաջարկութեան
Առաջ օնցանն առաջարկութեան առաջարկութեան

Ա.ՆՄՈՈՒ.Ա.ՆԱԼԻ ՕՐԵՐ

ՀԱՅՈՒՅՈՒՆ

... Երջանիկ, սրբակրօն հայրս, լուսինիայի պէս փայլուն երեսօք, չքնաղ ժպիտով ցնծուն, ժմատղեղ, անմնղ աչքերը կիսափակ, երկաթի աշխատութեամբ մրոտ ու ճամփոտած ձեռքերը սեկէ գոգոնցին տակ պահած դէպի Աստուածամօր եկեղեցին կ'ուղղուէք:

Խեզձ հայրիկս: Քիչ մը ուշ մնացած էր այդ օրը, եթէ «տէվէճիներու» գալուստը բարի-յաջողութիւն մըն էր իրեն գործին, միւս կողմանէ սակայն դժբաղութութիւն մը եղած էր. վասն զի այդ պատճառով ուշ մնացած էր գալ ներկայ գրտուելու համար Մրցանակաբաշխութեան Հանդէսին, որ Մայր Եկեղեցիին մէջ պիտի կատարուէր:

Հայլս, օրե՛ր առաջ խոստացած էր որ,
եթէ աղուոր զիրքեր իբր մրցանակ ըն-
դունէինք, ընկվածէջով պէքմէղ (ոսուփ
ալիսի հրամցնէր մեղի:

Մենք, երեք եղբայրներ, մրցանակը
ձեռքերնիս, ձլուրլալով, ոստոստելով,
ժամուն վարի դռնէն դէալի հօրս խանու-
թը կ'երթայինք: Ճամբան մեղի պատահե-
ցաւ ան, լուսինկայի պէս զուարթ երե-
սօք, կիսարցունք աչքերով ժմտագեղ-ան-
մեղ, և մենք տղամանուկ ըլլալով հան-
դերձ կը նշմարէինք երջանկութիւնը ճա-
ռագած անոր աչքերուն շուրջը, մէջը,
ներսը:

Երեքս երեք դիհայ անհամբեր հանե-
ցինք մեր մրցանակները և փողոցին մէջ
իսկ ցոյց կուտայինք: Մեծ եղբայրս ընդու-
նած էր «Խնդիր միութեան Հայոց»ը, զոր
մինչեւ այսօր ալ կը նկատէ իր միակ գան-
ձը, իր կուռքը զոր կը պաշտէ: Ի՞նձի ար-
ւած էին «Գուլիէլմոս Թէլ»ը, որուն վրաս
թողուցած տալաւորութիւնը այսօր աւելի
քան եղբէք մողական է: Մինչ սղալի եր-

րորդ եղբայրնիս ծերունակառ, ծիրանա-
վառ եպիսկոպոսին իսկ ձեռքէն ընդուներ
էր շաքարեղէններ, ու անոր շրիւունքին
օրհնութիւնը կը ճառագէր վրան:

Այս և այսպիսի օրեր, երկնանսուէր,
անմուանալի՛ օրներ, մեր հայրը կուգար
եկեղեցի ու անկիւն մը քաշուած «իր
հրեշտակները» դիտելու աղօժքը կ'ընէր:

1898

ԳԻՏՑԱԾ ԸՆԼԱՔ



Միւս պատանի՞ պիտի մընաք,
Մ՛կ' կարծէք:
Այո՛, դու՞ք ալ պիտի մեծնաք,
Լաւ գիտցէք:

Միւս հաջառո՞ղ պիտի մընաք. —
Ինչո՞ւ չէ.

Առաջուբեան յարզն որ զիտնաք,
Սյնապէս չէ՞.

Միւս գեղանի՞ պիտի մընաք,
Նը կարծէք,
Եթէ ըլլաք չար, անառակ.
—Ո՞չ երբէք:

Գույք որ կ'ըսէք ձեր հայրերէն
Պիտի անցնիք.
Ձեր զակունք ալ ձեզու կ'անցնին,
Զը խարու ի՛՛:



ՀԱՍԿՆԱՆՔ



Առուն եկաւ, բակրան հողմ ու անձրեւ,
Ամայն ետեւ պանեց իր լոյսը արեւ.
Մօս է ձմեռ, ձմւն, փորորիկը մօս են.
Բայց մեր յոսերը մի՞րէ միայն հոս են:

Ձմեռէն ես է որ կուզայ հետ զարուն,
Առանց ձմռան կը սպասուի լաւ օրեռուն,
Առանց նիզի, երժինքի եւ արցունքի,
Կրնա՞նք հասնիլ զանձի, փառի, բարձունքի:

Առանց վիշտի կեանքն ի՞նչ հանոյք պիտ' ազդէր.
Արի չէ՛ ան որ չի նանչնար վետին դեր.
Նեղութիւններն են պարարտիչ աղբն արտին,
Արցունք, երժինք մեղմացնեն հար մեր սրտին:



ԵՐԿՈՒ ՕՐ ՄԻԱՅՆ

Մեղմ հովն որ զարնան զեփիւռն է անուշ
Աւեան մէջ, աւա՛ղ, մահուան ռունցն է ցուրտ.
Կը բափին թերքեր վարդին, մրնայ փոււշ:

Այսպէս ալ անա պատանւոյն խրախի
Երգերն ու պարեր, երբ որ ծերանայ
Դանդամունք կ'ըլլան. ոչ հւս է ուրսի:
Քանի որ կեանքն է ցաւալից ու հէֆ
Ա՛խ ինչո՞ւ ապրիլ, կ'աղաչեմ ըսէք:
Օր մ'ուրսի չեղայ եւ ոչ օր մը սէզ:

— «Բայց կեանքի պայման վիշտն է, սիրե՛լիս»,
Բնակ ինձ ներսէս ձայն մը մոզական,
«Քիչ մը մատոնակ, տակ կը զրլիս»:
«Ի ցուրտ գերեզման»:

1894

ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ

Գիրմերս առած թեւիս տակ,
Դպրոց կ'երամ ես շիտահ,
Մրմնչելով «Կամքի եղիցին»
Մերը կը դիմեմ եկեղեցին:

Գործ անյաջող երբ երբայ,
Կ'րսեմ, «Ասուա՛ծ իմ, մեղա՛յ».
Գործ յաջող թէ անյաջող,
Կ'րսեմ «կամքը բոդ ըլլայ»:

Բոլոր ուժովս կ'աշխատիմ.
Գործին սիրով կը փարիմ.
Առողջ ըլլամ կամ նիւսանդ,
Կը կրկնեմ «կամքը, Տէ՛ր իմ»:

Բայց երբ յիշեմ ննուաւոր,
Իմ Հայրենիք վիրաւոր.
Սիրու կ'ըլլայ տակնուվայ,
Աղօքելու կը մոռնայ . . .

1906



ՊՈՊՆԵՐ

Ոչ ո՛է չեմ վախնար ես,
Քայց միմայց ինքինքնէս,
Չորիք կ'ընէ՞ս դուն ինձի,
Դիցիր գլխուդ կը մաղուի:

Եթէ ոռու սերմանեմ,
Միբէ ցորե՞ն կը քաղեմ:
Եթէ ցանեմ փուշ, տատասկ,
Հունձնս չ'լիլար խաղող հասկ:

Հարիւր տարի ապրեցայ,
Վաս յոււշերէս կը սոսկամ:
Սզնիւ գործոյս կը մինայ,
Լոկ յիւատակն աճքառամ:

Ազնիւ տղամ, բարեկիրք —
Մեծահոգի, ժրաշան,
Մերողամիւ, Լայնասիրտ —
Սհա ա'յսպէս պէտք է' լլան:

1903.

ՕԸԸ ՀՅԱ ԾՈՒՅԹ

ԹՈՉՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Խրդ. Դաւ

«Դուն որ րզմեզ զարդարես
Նորափետուր զեղատես,
Տէ՛ր, հազուեցուր որբեր ալ,
Հերի՛ք տանջանի, հերի՛ք լալ:

«Կապոյս ծոլուն մէջ երկնից
Լողայ արեւ երմալից.
Ծառերն հազուին զոյզզոյն
Ուր մեեք շինենք սիրոյ բան:

«— Տեսէք լեզու են ելեր,
Ծործոր, ծմակ, սար ու լեռ,
Կ'երգեն երզը վլրակին
Կարկաշասան խընդազին:

«Ու երք հովեր նուազեն,
Հաստարես ծառ, մատաղ տունկ,
Թեւերին լիւր կը պարեն
Ծաղկունք ձօնեն իրենց խունկ:—

«Այլ բնութիւն զըրառաւ
Դէպ ի լեռ, ծով, անասուն,
Ինչու բիւր նայ Արքերուն
Հանդէայ այսպէս կաս ծըլաս:

« Արի՛, Խոյեր, տուս Երան,
Ճն՛տ, բարձերէն անլասն:
Նախիրէն զոր տարաւ . . . Խուրդ
Քաղենն զոնէ քիչ մը բուրդ:

«Կամ հրկիզուած արտերէն
Ժողվնեն պաղունձ մը ցորեն,
Ու բերենք տան սոլատանջ
Հայ աղջրկան մերկալանջ:

«Գոնէ մեր նին փեթքուող
Փետրիկներով ու բուրգով
Խօսի շինենք տաք, կակուդ
Քարայրներու մէջ փութով!»

Ու բռչնիկներ խմբովին
Ելան լնել նրուախաղ,
Ճո՞ւր տեղ հատիկ վիճուեցին,

Ու չի ցտան գեղմն, աւա՞դ,
Ոչ ալ կանգուն մէկ խորայր.
Ամայութիւն ամեն վայր:

ԵՐԱԽՏԱԳԷՏ

Սենեակիս լուսամուտէն
Սրեւը ներս կը թափանցէ,
կը հրձուիմ, երջանիկ եմ:

Յանկարծ դուռը կը բայցուի
Փոքրիկ, աղուոր քուրիկս
Ներս կը մանէ լիակնութում:

Կը շուարիմ, կը շփոթիմ:
Ո՞րը թողում, որո՞ւն վազեմ.—
Արեէն քրո՞ջս, թէ ոչ քոյրէս արեին.

Երկնառաք պարգևներ են ասոնք.
Գիտնանք յարգը ու վայելենք զուարթ:
Արեւը մարմինս կը ջեռնու,
Քոյրս կը համբուրես
Սիրտս անով կը ջեռնու :

Յամաք հաց մըն է կերակուրս
Որուն համար չարաչար կ'աշխատիմ.

Զբաղմանցս ծանրութիւնը
կը մոռցնէ թէ հացս է ցամաք :

Միւամիտներ, ասի քիչ բարեք է .
Փուշն իր վարդերն ունի,
եթէ վարդն ունի իր փուշերը .
Դժբաղդութեանց քով յոյսը կայ .
Ու մեր կարծը, խոտէ անկողինն է
Որ ամենէն աւելի առողջ կը պահէ մեզ :

Պիսի գա՞ն, աղաքնե՞ր, պիտի գան, աղ-
ջիկներ
Օրերը, օրերը վայելքի ու բարձրութեան,
Ա՛լ հոգս չեմ ըներ այս օրը
Որ ցաւերով լեցուն է :

Այսօր կը տոկամ վաղուան յոյսերով .
Եւ ես դիտեմ թէ վաղը իմս է,
Վասնդի աշխատեցայ անոր համար .
Եւ աշխատութիւնը միշտ պէտք է վար-
կը վարձատրուի, ո՞չ այլոց, այլ մեր իսկ
1900 ճեռքով :

ՀԻՄԱ ԶԵՐ ՄԻՏՔԷՆ Զ'ԱՆՑՆԵՐ

Տղա՛ք ե՛ս ալ ճեր տարիքն ունեցած
եմ ժամանակաւ, ես ալ տղայ եղած եմ,
ու բնաւ չէի մտածեր որ ինձի համար աշ-
խատողներ կան, չէի մտածեր նոյն իսկ
հօրս ու մօրս քաշած նեղութեանց վրայ,
չէի մտածեր ինձմէ մնծ եղբայրներուս
ինձի համար կրած աշխատութեանց, չէի
տեսներ քոյրերուս սէրը, Պէտք է խոս-
տովանիլ, սակայն, որ ոչ թէ չէի՛ ուզեր
տեսնել, զգալ, ու չնորհակալ ըլլալ . այլ
մտքէս չէ՛ր անցներ որ խորհիլ պարտաւոր
էի :

Բայց այսօր, երբ միտք գործածելու
կարող եմ ու կը գործածեմ, կը տեսնեմ
թէ հօրմէս ու մօրմէս զատ, եղբայր ու
քոյրերէս անդին դեռ ո՛րքան մարդիկ,
այս՝ մարդիկ որ իմ վարժապետ ալ չեն

ու կը խորհին իմ մասիս, իմ պէտքերս
ու կարօտութիւններս իրենց մտածութեան
մշտական առարկան են ըրած:

Իմ սիրելի ուսուցիչներս, զորս սիրով
հօր տեղ դրած էի, ո՞րքան տառապած
են ինձի համար: Երանի ձեզի եթէ դուք
ալ օրհնուած էք այնպիսի դաստիարակ-
ներով: Այո՛, այդ անշահախնդիր, քաջա-
վաստակ մարդիկը, ծախած են իրենց քու-
նը, իրենց հանգիստը ուրացած են միշտ
մտածելով մեր դասերուն վրայ մնզմէ
աւելի, ու շատ անդամ սակայն դժբաղ-
դաբար անհաղանդութիւն ու վիրաւո-
րանք ընդունած մեր կողմէ:

Սնոնք տարիքնին առած մարդիկ էին,
չափահաս երիտասարդներ, բայց ո՞րքան
հաճոյք կ'զգային մեզի հետ զրօննելու զի-
շանելով երբ ժուռ գալ երթայինք: Ու
կրնամ նոյն իսկ ըսել թէ, մեզ, իրենց ա-
շակերտները, իրենց գաւակէն աւելի սի-
րած ու գուրգուրացած են մեր վրայ:

Բայց բոլորն աս չէ. Դեռ ուրիշներ
կան, դարձեալ մեզի համար տքնող աղօ-

թող, երազող, աշխատող: Այդ անձերէն
շատերը մենք չենք ճանչնար, մենք չենք
իսկ տեսած: Մանուկներու թերթի մը
խմբագիրներն ամոնցմէ են, որ հանգիստ
ու հաց ուբացած կը մտածեն թէ ինչ կեր-
պով կրնան ձեր սիրու ազնուացնել, ձեր
միտքը կրթել, ձեղ բազուկներն աշխա-
տութեան վարժեցնել. ու ձեզի մանչցնել
ձեր Աստուածն ու ձեր հայրենիքը:

Օր մը, երբ երիտասարդ ըլլաք, ու
սորվիք աւելի լաւ մտածել. աւելի որոշ
դուք ինքերու պիտի տեսնէք թէ հովտաց
շուշանին պէս միայն արեւով ու անձե-
ւով աճած չէք, այլ ինամոտ ձեռքեր
մշակած ու տածած են ձեզ:

Հիմա ուրեմն կը հրաւիրեմ ձեղ չա'
պատանիք, ձեր մտքերը գործածել ձեր
օրլստօրեայ պարտականութիւնները աւելի
որոշ տեսնելու և գործադրելու համար:



ԶՈՐԱԺՈՂՈՎ

...Պատկերը՝ զոր կրօնքը հնարեց,
Եւ Անոր երկրաւոր հանգրուաններուն
Ներսու ու դուրսը քանդակեց,
Այսօր Գիտութեան մը պէս իրական
Թեւեր առած եթերին մէջ կը շրջի:

Ահա մայրս, ահա եղբայրս.

Մօրս աջը եղբօրս ձախէն բռնած
Լուսեղէն թռուցիկ զգեստներով
Օդեղէն ոլորտներուն մէջ կը սա-
ւառնին

Պսակ ու պահպանակ հիւսելով
Իրենց նժղեհն ու մոլորած սիրելոյն:

Արեւու և կանանչներու աշխարհին
Աղաւնիներու լուսափողփող լնոնէն թռեր
Եւ մեր կողմերը այցելութեան ևն ելեր:
Գիշերն հետա ննջարանս կը մտնին
Հոն անքուն մինչեւ առտու
Պահապան հրեշտակներս կ'ըլլան:

Յորեկը, սեղանիս վերև աջէս ու ձախէս
Ուսերս ի վար հակած իրենց գլուխը
Կը հսկեն դրածիս, կը ժատին, կը տիսրին
Կը սրբագրեն:

Եւ կըսմն. զգո՞յշ ո՞վ մեր սիրելին, և ար-
թո՞ւն.

Մենք Աստուծոյ մասունքն ենք հիմա
Եւ կերթանք ընդունիլ մեր ժառանգու-
թիւնը.

Եթերին մէջէն սաւառնաթեւ.

Ու եթէ դեռ չենք հասած

Մեր Աւետեաց երկիրները

Այն պատճառաւ է որ՝ չատ անդամ.

Ետ կը դառնանք դէպի ի երկիր
Եւ կուգանք սխալներդ ցոյց տալու քեզի,
Քայլերդ ուղղելու . «Ի յուշ» կոչելու
Ցաւամոլոր հոգիդ որ կը վաղանջէ . . .

«Գիտե՞ս» ըսին օր մը ինծի ,
Երբ լեռներն ի վեր կ'երթայի
Մաքուր օդին հետ Աստուծոյ մտքերը
չնչելու
«Գիտե՞ս , մինչեւ հոս ալ կ'ընկերա-
նանք քեզի
«Գլխուդ վերեւէն սաւառնաթեւ
«Եւ յետոյ ա'լ ապահով չկորսուելուդ
«Հոս ծաղիկներու եւ թռչնոց հետ
ընակակից ,
«Կ'երթանք վերսկսիլ մեր թոխքը
վերասլաց
«Դէպի աստղերն հեռաւոր :»

«Գլնա ըսէ՝ անսնց՝ որ աստղերուն բարձ-
րութեանը վրայ
«Հիանալու կը զիջանին

«Իրենց մնամիտ հպարտաւթեամբ ,
«Եւ կը հաւատան թէ իրենք պիտի փայլին
յաւէտ
«Մինչեւ իսկ եթէ աստղերը չիջանին . . .
«Բոէ անոնց թէ ինչ են աստղերը . —
«Սնոնք մեռնողներու հոգիները չեն ,
«Սիրականներու աչքերը չեն անոնք ,
«Սնոնք գիշերը՝ լուսաւորող կանթեղներ
չեն ,
«Ոչ ալ արիւնածոր թոքերը
«Հիւծախտաւոր գիշերուան՝ որ լոյսին մէջ
կը մնոնի .
«Այլ աշխարհներ են հրաշագեղ .
«Ու , անարատ կամ զղջասորը մեկնող-
ներուն
«Այդ երկիրներէն մէյմէկ հատ
«Ժառանգութիւն պիտի տրուի
«Իրենց անդէնական բնակութեամբ համար :

«Ու երբ որ անձնիւր աստղ իր տէրն
ունենայ

«Եւ ամէն հողի իր աստղը .
 «Այն ատեն այդ հոգիները
 «Հեծած իրենց ասաղերուն
 «Իբրեւ հսկայ երիշարներու
 «Պիտի հաւաքուին Ծնմահին շուրջը
 «Ու հեծելազօրի տողանցի մը պէս
 «Անոր ևտեւէն պիտի երթան
 «Քանդելու Զարին թագաւորութիւնը
 «Որ արդէն երկար ապրեցաւ :»

1903

ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՈՒԻԽՆ, ԵՒ ՈՉ ԼՈՒՍԻՆ

Թէ ցայգուն գունտ մը լուսեղէն ելլէ
 Շըղարշ ամպի մը ժաղտելով տակէ ,
 Սիրականս է ան և ոչ թէ լուսին
 Որ քունէն կ'ելլէ , աղուորիկ լուին :

Երբ արշալոյսին տեսնէք արուսեակ
 Որ կը սփոք ցող ու շող , աջ , ահեակ
 Այդ սիրականիս աչուին է անի ,
 Զոր հազիւ բանայ , զի դեռ քուն ունի :

Երբ տեսնէք սուրալն երկու ասուպի ,
 Լուսեղէն հետք մը ձրգելով յերկինս ,
 Իմ սիրականիս զոյգ մը նայուածքին
 Ճառագայթներն են որ կը մարմրկին :

Երբ վըտակի մը լըսէք խոխոջիւն ,
 Զուգաձայն երգն է հետ իր դաշնակին .

Իսկ թէ երկինքէն լլաէք որոտիւն

Կարօտցած սրտիս հառաջն է ուժգին :

Թէ ամառուան մէջ երկինք անանձը եւ ,

Կիզիչ արեւալ այրի և յանկարծ

Ամպերը քալեն ծածկը ւի արեւ ,

Անձկոտ աչքերն են արյունքով լեցուած :

Երբ բընութիւնը մերկանայ աշնան ,

Ու տերեւները ծառոց թափթը վիլին ,

Անոնց մէջ տեսնէք վարդ մ'աղուոր
գունեան ,

Աւերակ սրտիս է այն դարդ կուին :

Իսկ թէ ձմբան մէջ տեսնէք մէկ սեւ քար

Ձիւնապատ դաշտի մը մէջ միս մինակ ,

Այդ քարի կշտին թուզի մը վայրահամ

Որ ճիւղերէն ցող թափէ մերթ ընդ մերթ ,

Իմ կուին է ան մաշած ու նիհար

Որ մահը կուլայ՝ դողդոջ դալկահար :

1897

Արեւը մարը կը մտնէ , ես ալ անկողին .
աչքերս վերջալոյսի կարմիրն ունին : Առաջ
այս կվլայ վերջապէս . ու բիբերուս վրայ
աըշալոյսի ցողը կը հանգչի :

* * *

Երբոր կը հառաջէի , երգել սորվեցայ .
Երգը ոչ այլինչ էր , եթէ ոչ սփոփանք :
Երգերս առհասարակ արձակ են և արձակ -
ներս համարձակ . սեթեւեթներէ մերկ .
անինամ ու անփաթաթ մնացած վէրքերու
պէս :

Ով ճանապարհի անցորդներ , ձեր զը -
լուխները թող չարժին ոխակալութեամբ ,
այլ միմիայն սիրտերը . . . :

ՀՅ ՀՅ ՀՅ ՀՅ ՀՅ

Եւ քաղեցին լիաբուռն սերմանածը ուրիշի :

ՍԻՐՏ ՊԱՂԵՑՆՈՂ ԽՕՍՔԵՐ

ՈՐՈՄՆԵՐԸ

Ուսկից փայլը սա մարդոց որ լոյսի հետ
կը չփոթուի,
ինչո՞ւ կը փառաբանուին քանի որ խաչ
չեն հանուած :

Յառաջլնթաց բարձրավիդ սա մօրուքները
խոշոր
ինչո՞ւ, ինչո՞ւ կը պաշտուին քանի որ չեն
լսկ սիրած :

Անձն իրենց լոկ գերցուցին, բաղնիքի մէջ
ալ չոռմի,
Գինարբութեամբ շուայտացան որ փորերնին
չթոռմի :

Մեծ մեծ ճառեր կարդացին, հայոյեցին
երկինից դէմ,

«Եղբայրութիւն» պոռացին ազգերու մէջ
զանազան
և Որդին հօր դէմ զինեցին : «Կինն է քած,
մայրը՝ գաղան»

Սորվեցուցին : Եւ ան որ թուրքին սուրէն
մազապուր
Խաղաղ ապրիլ կերազէր, ինկաւ փողոցն
անկենդան
Որտին ցաւէն : «Նորք» ըսին, «թող մեռ-
նին, ի՞նչ փոյթ մեզի,
Գայլին հետ գայլ պէտք է՛ ըլլանք, ազ-
գասէրը թող կորչի.
Կին պէտք է մեզ ու գինի, մէն մի ան-
կիւն փողոցի :»

Տունն արտաքնոց դարձուցին և ժամերը
կըուատուն
կըրիճ ըրին Սըկին որ՝ ա'յնքան ցաւ էր
ըափոփած .

Ու այս մարդիկ դարձեր են ա'յնքան կոյր
և անանկ ցած

Որ կուզեն հաւտադնել թէ ցաւ չո՞նի
գոյութիւն ,
Ոչ ըսփոփանքն տնկաշառ ծաւալցութիւն ,
սուրբ համբոյր
թոլորովին ուրացան , եւ միւռնին ուժ
մաքուր :

Խղճին համար վճռեցին թէ այնքան է
յեղյեղուկ
Որ անոր հըպատակողն է կեղծաւոր կամ
փախուկ :

Ու երբ երկիր շարժեցաւ ըսպառնալեօք
բացուելու ,
Կամ ձոր ու սարբ ծածկեց ամէնակուլ մեծ
հեղեղ
Վախեր տալով կըլանել մարդ , անասուն
ու մըժեղ ,
. . . . Յոյս ապաստան փնտուելու
. . . Այն «քածին» զոր դեռ երէկ տունէն
էին վոնտեր :

Հըրամայած ըլլալով որ ուրիշները մեռ-
նին ,

Դժու Սա շըփացած տղաներն Աստուած ըլլալ
կարծեցին .
Այնիւ Այսպէս , կուզեն իրենք որ չվախնայ Հայն
պաշտառ պատ
Նոր մի Այլ միմիայն իրենցմէ . Ուստաց
ուղացրել
Ով գիտէ թէ այդ «քածեր»՝
չ մաց Զեն ծնունդն այն Քիւրտերուն
Քայլ Որ սարսափի օրերուն
Այս ու Իրենց «որո՞նն» կն ցաներ
Ուստաց Սուրբ կուսանացը մէջ մեր . . .

Պատրիարքական աշխարհ պայման պահանջութեան առաջարկ
1909

Են խոխումնեան ըսթեան ուսուած և զան նաև
ըսթեան ուսուած ուսուած ուսուած ուսուած
ուսուած ուսուած ուսուած ուսուած ուսուած
ուսուած ուսուած ուսուած ուսուած ուսուած

«այսուածն» մատուցուած ուսուած
մշանուած ուսուած ուսուած ուսուած
ուսուած ուսուած ուսուած ուսուած ուսուած

Են զան ուսուած ուսուած ուսուած
ուսուած ուսուած ուսուած ուսուած ուսուած
ուսուած ուսուած ուսուած ուսուած ուսուած

ՄԱՀՈՒԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻ

Երկիր մը կոյ հեռաւոր
 Որմէ հեռու ենք այսօր,
 Մահը միայն կ'ապրի հոն
 Չոհ կրելով բիւրաւոր :

Երկիրներ կան խաբեբայ
 Ուր կը կարծես թէ կեանք կայ,
 Հոն մահն հարիւր ձեռքերով
 Կը տանջէ մարդն անդորով .

Այս , մահն է որ կ'ապրի
 Որպէս զի կեանքը մեռնի ,
 Այնտեղ սուրով գործէ ան,
 Հոս գործիքով այլապահ :

Հոն մարմինը կը տանջուի
 Հոս՝ սիրտն , հոգին ու ըղեղ ,
 Հոն մեռնողը կ'ազատուի ,
 Ու կ'առնեն յոյսդ ալ այստեղ .

Հոս ըզգալէ կը գաղրիս ...
 Լոկ մտածում կը կտրիս ...

1904

ՀԱՏՆՈՒՄ

Քու մէջ, սրբաղան անտառ,

Քու մէջ կ'ուզեմ համրել տառապանքի
օրերս,

Քու մէջ, քու մէջ . քու մէջ :

Դիցուհիներ վերէն կը թարթեն հոն
իրենց հրեղէն աչքերը

Եւ գրաւիչ բացիսիկով մը
Նշանացի կը խօսին քեզի հետ.

Կուզեմ սորվիլ անունդ խօսքը,
Սնոնց ակնարկը հագնիլ :

Քու մէջ, անքական անտառ,

Ուր կերպեն թռչունները,

Ուր ճպուռն իր միօրինակ

Այլ անտաղառով ճոխով
Կը դաշնաւորէ բնութեան երդը,

Քու—բնութեան տաճարիդ մէջ ,

Հոն վայրիկ մը մոռնալ կուզեմ վիշտերս :

Թռչուն մը ըլլալ և զոյգիս հետ բոնիլ
կուզեմ

Բարձր ծառի մը կատարը ,

Նոճիկ մը կատարը գնել կուզեմ բոյնս

Ուր արեւը վերէն զրկէր եր շողը .

Զեփիւռն իր խնկաւէտ բոյը ներշնչէր հոն .

Ու ես անով արբեցած մրափ մը առնէի

Սիրականիս կուրծքին վրայ :

Ազբիւռն ըլլալ կուզեմ ,

Որ կը հոսի ժայռի կողէն ,

Ես ազբիւռը ըլլալ կուզեմ ,

Սնոր անողոք աչքերէն հոսող :

Ու երկար շրջաններ ընել կուզեմ՝ ման-
ուածներուդ մէջ ,

Սողոսկելով մարգերուդ տակէն

Կուզեմ հուսկ ուրեմն հասնիլ ծով :

Խորանէն անունդ .

Խորհուրդէն՝ գաղանիք :

Մութը ըլլալ կուզեմ ես
Եւ թեւերս միջնոլորտիդ վրայ տարածել .
Հակացդ գիշերուան ,
Սիրող սիրտերը թեւերուս տակ թող մանեն ,
Մինչեւ արշալոյսին երեւնալը սիրեն զիրար ,
Եւ երբ լուսաստղը փայլի , սիրելէ յոզնած ,
Թող հանդին բնութեան գորգին վրայ ,
Իրարու փաթթուած , իրարու գիրկ .

Վասն զի , գիտեմ , ինչ դժուարին է :
Սիրող սիրտերուն առանձնութիւնն չգտնել ,
— (Մաշած սիրտերու օթեւանը) —
Եւ ինչ անտամելի ցաւ ,
Կեանքի բուրվառին մէջ խունկի պէս
մխացողներուն ,

Երբ սիրոյ խորանը կը մերժուի իրենց ,
Եւ դուն խորանն ես կոյս ,
Օծուն , խնկուն , բուրուն :

Բայց ոչ , այս ամէնէն ոչ մէկը կուզեմ
ըլլալ .
Պէտք է ըլլամ մատաղ տունկ մը ,
Առուակի մը եղերքը բուսած ,

Ուսկից երբ սիրականս գայ անցնիլ ,
Զեսիիւռը փչէ ու շարժէ զիս ,
Խոնարհեցնէ գլուխս անոր առջեւ ,
Եւ ան կտրելով զիս սրինգ մը չինէ ,
Անով երգէ իր սրտին գաղտնիքները ,
Զոր ինձմէ պահեց . . . մինչեւ վերջը պահեց ,
Դիւթական սրինգ մը՝ ըլլալ կուզեմ :

Այն ատեն սրտէս պիտի խօսիմ իրեն ,
Պիտի ըմբռնել տամ վիշտս
Զոր ատկաւին համկցնել չկարողացայ . —
Վասն զի չուզեց հասկնալ .

Օ՞ն , թող տունկ մը , եղէգն ըլլամ ես ,
Ու թող սրինգ մը չինէ ան ,
Ու երգէ , ինձմով երգէ . . .
Այն ատեն գոնէ համբռուած պիտի ըլլայ
շրթունքս ,

Որ թէպէտ զինքն համբռութեցին
Բայց չփոխարինուեցան :

Ի Ղ Զ Մ Ը

ՇԱՅԹԱՅՑ

Բիւրենը, ոսպն ըլլայի նկարչին, բիւրենը՝ այն բոպէին, երբ անցար անոր դիմացը ու շռայլեցիր ամէնէն գեղնցիկ, ամէնէն թռուցիկ ու քուրուն նայուածքիդ. շռայլեցիր հոն գամարային առջեւ։ Ես փափաքեցայ բիւրենն ըլլալ նկարատունին, և նայուածքիդ մէջէն ծծել հողիդ, երազդ։

1890

բա զոյք ա մասն զի զի զի զի զի զի
զոյք ա մասն զա զա զա զա զա զա զա
զոյք ա մասն զա զա զա զա զա զա զա զա

ԿԵԱՆՔԻ ՅԱՆԿԵՑՊԼ

Թուա՛ւ, թուա՛ւ, թուա՛ւ

Փոքրիկ էի ես, երբ անգամ մը լալով արթնցայ քունէս, հայրս մօտ վազեց, վասն զի մայր չունէի, և համբոյրներով ծածկելով զիս հարցուց ինչո՞ւ կուլայի։ Այն ատեն, հեկեկալով, և կցկառուք բառերով, «Հայրիկ, ըսի, թռչնիկս... թռչնիկս թռա՛ւ, թռա՛ւ, թռա՛ւ»։

«Մի՛ լար, պատասխանեց հայրիկս, ես քեզի ուրիշ մը կը զնեմ», և իրօք ալ գնեց, սակայն չէի զգար անկէ այն հրճուանքը զոր կը վայելէի երազիս թռչնիկը շոյելով, սիրելով։

Տարիներ անցան : Ուսանողական շըրջան մը աւարտեցի , ո՞չ , դեռ չաւարտած՝ հայրս հանեց զիս դպրոցէն , վասն զի չունեւոր էինք : Վարժարանը թողած օրս մեծ , անփոխարինելի բան մը կը կորալոցընէի , անցած էին երջանկութեան օրերը , ուսանող կեանքի հեշտին ժամերն ա՛լ չկային : Մութ էր աշխարհն ինծի համար : Ու ամէն իրիկուն անկողին մտած կուլայի , և քննանալէ առաջ որ նուազում մըն էր , կը հառաջէի . թռա՛ւ , թռա՛ւ , թռա՛ւ :

Ու կամաց կամաց վարժուիլ կը ստիպէին զիս շուկայի անհամ կեանքին , կեանքին՝ ազմկալից , անզգայ , աներազ , և անտանելի՛ էր ան ինծի . ուստի թողուցի օր մը այդ կեանքն ալ և նորոգեցի մանկութիւնս : Հո՞ն , ախ այն ատեն հո՞ն տիրացայ սիրոյ կրակին , ու պաշտումի առարկաս ունեցայ : Այլ հազիւ ոկած էի կայտուել երիտասարդ կեանքի շուրջը :

Իրճուիլ , երջանիկ ըլլալ հազիւ կը գիտնայի , երբ գիցուհիս ելաւ Ոլիմպոս , բազմեցաւ իր գահին վրայ : Ես , աչքս տնկած՝ նայեցայ ետեւէն , ու անիկա սիդալով և անգթօրէն թռա՛ւ , թռա՛ւ , թռա՛ւ :

Հիմա , կը մտածեմ , կը մտածեմ այն օրուան երբ պիտի կընճուոտի ճակատս , այտերուս վարդերը պիտի թօշնին , ու մասկերուս մէջ ճերմակները տակաւ պիտի շատնան . և , ա՛լ մէկը չպիտի սիրէ զիս : Այն ատեն պիտի լամ երազ կեանքը , և տխուր . անմիմիթար , պիտի նախանձիմ իրարու հետ գժտող ու վայրկեանէ մը հաշտուող երեխաներուն : Դպրոցական պատանիին պիտի նախանձիմ որ զիրքերը անութին տակ կերթայ կուգայ ամէն օր : Ու ցամքած արցունքի շիթ մը պիտի գլորի խորշամած այտերէս : Ես պիտի կըկնեմ այն ատեն ալ կեանքի յանկերգը տխուր , թռա՛ւ , թռա՛ւ , թռա՛ւ :

Վարդի անուշ պատրաստեց մայրիկս,
եկուր կեր վարդի անուշը, զոր մայրիկս
եփեց քեղի համար, ոսկի դզալ մը պատ-
րաստած եմ պատիկ բերմանիդ վայել, ե-
կուր կեր վարդի անուշը . ու ես նախանձիմ
ոսկի դզալին, երբոր շրթներդ համբուրէ :

95

Համանուն զի պատե զավդմ , զ մասն
ճամանակ զոր զի քաներան մշակուր մը
Երիտասարդ մը եկաւ երէկ : Կը խնդ-
րէր ինձմէ որ իր սիրականին վրայ երգ մը
գրեմ : Կարծէցի թէ ինծի կառաջարիկէր
որ յիշոցք մը արձակէի . անունդ ու յիշա-
տակդ սրբապղծէի , նմանիդ , հաւասարիդ ,
դուդագեղիդ գոյութեանը հաւատալով :
Մերժեցի : Երիտասարդը հին երգ մը մրմր-
ալով հեռացաւ, առանց երբեք վշտանա-
լու . . . :

1893 Անոնք որ սիրել չգիտեն, չպիտի համբան

ԾՇՅԱՀԱՅ ԹԵՇԾ Տամազովան առ
ա աշխ զի քաներան մազայի զայշ նախա-
միջնաւ

Աթիշան զառապարագ չափա վայան
աթիշան զայ զառապարագ զայ զայ
շառա զի յորը Մայրէ անձ անձ
և շառա բայշան մայրէ անձ համար
նշանական ու ու . . .

ՄԻ Ն Ա Կ

Ժամեր , երկար ժամեր կը մտածեմ ,
եւ դուրսէն ալմուկ մը երբ արթնցնէ
. արթնէ : Քայլ անձ զի յոր զիս ընդուա
Մտածումի քունէս , ու ու անձ զի
Մինակ կը գտնեմ ինքնինքս :
Եր վերջին համբոյրը տուաւ ան . . .
ի ի ի ի ի ի ի ի ի ի գայնէս էր ,
Եր բաժնուեցաւ ինձմէ , լքեց զիս .
Անկէց ի վեր կեանքը սեւ է :

Անոնք որ սիրել չգիտեն, չպիտի համբան
այս տողերը ,
Տարօրինակ պիտի գտնեն ,
Կամ պիտի կարդան սալմոսի մը պէս ու
անցնին :

Անոնք որ դեռ կը սիրեն,
Զպիտի հաւատամն բաժանումի մը ,
Այն սպանող բաժանումին
Որ երկու կեանքերէն մէկը կը մրկէ
Սեփ սեւ կընէ ածուխի պէս :

Իսկ անոնք որ բաժնուած են արդէն ,
Օհ , անոնք միայն պիտի հասկնան զիս
վերջապէս
Ու պիտի համբուրեն այս տողերը
Եւ արցունք թափելով ցաւակից մը գտած
ըլլալու
Սփոփանքը վայելեն . . .
Վասն զի անոնք ալ ինձի պէս մինակ
մնացած են :

Բայց մինակը սփոփանք չունի
Միխթարութիւն չի գտներ մինակը ,
Մինակը գերեզման պիտի դրուի :
Եւ կը դնե՞ն միտ մինակ :

ԵՂԻՒԽԵԱՆ ԴԱՇՏԸ

—*—

Արեւոն ճառագայթները հազիւ ներս կը
թափանցեն հոն , թռչունները կերգեն ի-
րենց անհատնում սիրերգները , վտակները
վազելով չեն յոզնիր , և հովերը շարունակ
կերթան կուգան ծառերուն վերեւէն :

Ծաղիկներ ցանուած են մարգին վրայ ,
երկինքին երեսն ալ սասդեր կը պլազան .
մինչ ցորեկը արեւին մանրամազ ճառա-
գայթները հոս հոն կը գամուին գետնին
վրայ :

Եղնիկները սիրազեղ նայուած քներով
զիրար կը հասկնան և ոստերուն մէջ թրո-
չունները կը սիրութին , թիթեռները հո-
վին տրուած ծիւնահատերու պէս կը պա-
րեն կը ժանեկազարդեն ծառերը , թուփե-
րը , մարգագետինը :

Քաղցրիկ բոյր մը կը խնկաւեաէնսօդը , գլուխ
ծառերու անհատնում շարքը երազդ՝ կեր- խերաւա
կարէ . կը յառաջանաս անտառին մէջ . կեր- զի թան
թա՞ս , կերթա՞ս , ու ամէն տեղու կը գըտ- աւէք
նես միեւնոյն շռայլութիւնը քնութեան և թիցրան
գգուանքի :

Կոյս մը , աղբիւրի մը վերեւ մեզկօրէն այսուց
ընկողմանած է , մազերն հովուն ծփծփուն , պղի
ըսես փունչ մը ըլլար վարդի , շաղով շո-
ղով հասցուած , աս ալ թագուէին է ան- ցի զայ
տառներուն :

Եղիւսեան դաշտին մէջն հա:

1881

Եւ արբեցած հեշտանքովը՝ զոր հոգիիդ առանձ
կը ներարկէ Եղիւսեան դաշտը իր անհատ-
նում վայելքներով , յափրացած՝ երազնե-
րովն անտառին , սրտիդ մէջ փափաք մը
կը ծնի , որ նախապէս կայծ մըն է , որ յե-
տոյ կը հրդեհէ քեզ , ուստի միջոցներ
կը տեղեծես փափաքիդ տիրանալու :

Ծաղիկ մը կառնես մարգին վրայէ , շող
մը՝ արեւին գետին իշած ճաճանչներէն ,

եղնիկի նայուածքը վոլխ կառնես , ու ա-
սոնցմով կը շինես փունջ մը ու ոսկեբա-
ժական ժակուն եղնիկի կաթին մէջն կը մարդ
դնես , նուէր կը տանիս անտառներու միւ-
նաւորիկ թագուէիին , ծունկի կուգաս առշամի սկզ
ջեւը և կը մատուցանես ընծադ , կը պա-
ղատիս որ ընդունի և համբոյր մը տայ :

Երբ չիտար դժոխքին մէջն են : Ենամայութիւն

Եղիւսեան դաշտին դէպի դժոխք համար ուսոց
բոյր մը կայ լոկ , համբոյրի մը մերժումը : Այս խայ

Հրեշտակներն ինչու վար թափեցնն ողձաւաս
երկինքէն : Որովհետեւ Եւա մերժած էր : Երբ
կիմերն հրեշտակ չեն սիրեր : Մանաւանդ
որ Եւա ուղած էր հաւատարիմ մնալ իր
ամուսնոյն ընտան զար ցիօքան ու նացնդուած

1894

մերժած ունցացիս : Խողմազ իւսունակ նուու
գու քայլափ նիւ սպառու միջաւան պայու
նի լու և մշն նոր սկզբան զու հօն զի
զանցնին իւսու բաց Ները լի յու
մասնակտ բայց ամառաւու ուժքուոցը
ըն հայք միջուն ունակ զու միջան
հղուածան ունի միուք ամառաւ զի

Ց Ա Ռ Ի Ր Տ

—*—

Ճիշերով կը ծնի երեխան, կարծես թէ «ցուրտ է աշխարհը» կը պոռայ նախնական բառովը, ճիշով, և մայրն ալ կը ձէ, թերեւս անոր ան ու օն ալ «ցուրտ է» կը նշանակեն «երկունքի ժամուն ցուրտ է կեանքը» :

Ու երեխան կը փաթթեն չորերու մէջ, կը տաքցնեն և վայրկեան մը կը լոէ :

Փոքրիկները կը մաերմանան, անոնց մտերմութիւնն է իրենց սէրը, դպրոցէն ներս ու անկէ դուրս կը սիրեն իրար տաք սիրով. ափսոս սակայն որ երկար չէ այդ կեանքը տաք, չուտ կը հասնի դուրսի կեանքը աժդոյն ցուրտ, և ոսկիով խարուած մարդը դուրսի, անով կը ջանայ տաքցնել կեանքն իր ցուրտ :

Եւ մարդը կը մեռնի. կը սառի մարմինը գերեզմանը շատ աւելի ցուրտ է, ուստի պատանքի մէջ կը փաթթեն, ու կը ջանան տաքցնել գերեզմանի կեանքը ցուրտ :

Ու երիտասարդը տաք արիւն, տաք սիրով կը նդգրէս այդ կեանքը տաք, զոր աւելի կը տաքցնէ իր սիրուհւոյն շունչովն ու գիրինդիսառնումով :

Իսկ սինակին սիրտն է ցուրտ,

Ու լքուածին... մտածունն է ցուրտ...

1894

Տեսած ես փլած չէնք մը. փլչելու վայրկեանին տեսած ես. փոշեղէն ամպ մը կը բարձրանայ օդէն մէջ. լսած ես շոյնդէն ու մխորը փլչող չէնքին, ու կոսրտուող սիւներուն ճայթիւնը ահարեկած են քեզ երեք. Այդ է ահա վիճակս :

Երազներուս չէնքը փլաւ կուրծքիս մէջ երբ դուն ինձմէ բամնուեցար. այդ կոտրտուող սիւներուն ճայթիւնը կողկողանքսէ. իսկ փոշեղէն ամպը սրտէս փըրա-

թող մասնիկներն են . յիշատակն է այդ հովը որ կուրծքէս ամպեր կը բարձրացնէ և աչքերուս վրայ ամպեր կը կազմուին :

Տեսած չե՞ս մարած հրդեհէ մը ետք կանգուն ու վայրահակ մրկած սիւներ . յոյսերս ենայդ մրսու ու խարիսուլ սիւները որոնց վրայ ա'լ հնար չէ երջանկու թեամնորդ դղեակ մը կանգնել :
Հրդեհուած կեանքս ալ ոչինչի չի ծառ ույեր . ու փլատակներուն տակ մնացած կրակի կտորներ դեռ կը թզկան . ամէն անտգամ որ նոր պեղում մը կատարուի շողի ու փոշի կը ցնդին եթերին մէջ . ինչպէս կը ցնդին վերջին մասնիկները խանդավառութեանցս :

Հեղեղին աւերած տեղերէն անցած ես , ամպութիւնը խոնաւ հողերուն ուր ոչ բնակիչ մնացած է ալ , ո'չ բնակութիւն , ոչ արտօրայ :

Այդպէս ըրաւ սիրոյդ երջանիկ ու բուռն հոսանքը , աւերեց կեանքս ու քշեց տա-

րաւ ինչ որ թարմ էր իմ մէջ առոյդ և կորովի . և ինձի խոնաւ աչքեր միայն թուղուց :

Եթէ ուզես , կրնա՛ս նորոգել երազներուս փլած շնչնքը , եթէ կամիս կարող ես նոր ոյժ ու կենդանութիւն պարգեւել հեղեղաքանդ կարման ունիս հրդեհուած հոգիիս , ինչ նորոգու , ինչ վերկենցաղում կիսայրեաց սիւներուն , եթէ ոչ բոլորովին փոխել զանոնք .
Եւ միթէ չե՞ս փօխած արդէն . Զէ՞ս որ ուրիշը կը սիրես :

1895

ամ Յարման մշակուած մարմաք
ըս ուս հայութու ամսով յամանական
է և մայնագան չէ , յո յարաւան մասուց
այսուց
անուն ամսանալով քրոյս առոյ ամսուն
առուց ու օգնակի սկզբան , ոյ մասուց

Զ Ն Զ ՈՒՄ



Հուրը կը ճարակի, բոցերը վեր կը բարձրանան կրակէ լեզուներու պէս. ու մթնոլորտին մէջ թշուառութեան գլուխդոց մը կը նկարեն. փայրիկեանէ մը տունը մոխիր կը դառնայ. երբ ե'տքը համանին ջրհան ու ջրկիր, ի՞նչ օգուտ :

Հեղեղը կը կոխէ, կը քանդէ, կաւերէ տուներ, գիւղեր, քաղաքներ, երբ ե'տքը մտածուի թումբեր կանգնել հոսանքին առջեւ, ի՞նչ օգուտ :

Ախտը կը ծաւալի մարմինին մէջ, չորսդին, ներսէն ու դուրսէն վէրքեր կը պըղպըղան. երբ այս ամէնը կ'ըլլայ ու ե'տքը բժիշկ կը կանչուի, ի՞նչ օգուտ .

Սիրուողը ինքզինքը «սուղ կը ծախէ», սիրահարը կուլայ. կուլայ և կը պաղատի

որ գթայ իրեն, ան կը շարունակէ «սուղ ծախէ» ինքզինքը. և օր մըն ալ սիրահարը կը պաղի, սիրտը կ'ըլլայ յիշատակի գերեզման, անցեալը կը լլայ մոխրակոյտ մը սրտին մէջ, և հովերը՝ որ կեանքին վրայէն ու մէջէն կամցնին կը դառնան շարունակ, կը ցրուեն մոխրին ամէն դի, կամ արցունք անձրեւը որ դէպի սիրտը կը հոսէր և վարդ ու շուշան կը բուսցնէր ժամանակաւ, այսօր կը շաղաղէ այդ անհամաչելի մոխրակոյտը և անով կը բոէ սիրտ գերեզմանին պատհերը, և սիրտը կը քարանայ :

Կուզեմ, դեռ չեմ քարացած, կուզեմ համբուրել զինքը, բայց շրթունքս որ երբեմն այտերուն վրայ կայրէին, կը սառին հիմա։ Ա'չ այն գողարիկ էակը չէ ան, այլ յուշարձան մը պատուական մարմարէ։

Սիրուողը զզչացած է. ի՞նչ օգուտ։ Բայց ի՞նչ կըսեմ, դուք ճանշցած էք սիրական մը՝ որ զզչացած ըլլայ . . . սիրական մը որ զզչալու սախաղուի . . .

սրտեր պիտի յաւելուն . «յաջողութիւն կը
մաղթենք» ու լրագիրն անցուելու միակ
արժանիքս պիտի ըլլայ քեզ սիրական ու-
նենալու :

4894

Սրտի ու մտքի ի՞նչ անօրինակ հան-
դարտութիւն : «Նոգեկառքին մէջ լրագիր
կարդալով ժամանակ անցուցի» զբելու
քաջութիւնը կունենաս . որ խոստովանու-
թիւն մըն է թէ իմ վրայ մտածած չես :
Ուրախ եմ սակայն . լրագիր կարդալու սո-
վորութիւնդ որ մոլութեան կը մօտենայ՝
բարեբաղդութիւն մըն է ինծի համար : Օր
մըն ալ սեածիր մահազդ մը պիտի տես-
նես , ու պիտի հետաքրքրութիւն խմանալու
թէ ո՞ր հռչակ հանած անձն է մեռնողը .
«Անբուժելի հիւանդութեամբ մը կը տա-
ռապէր երկար տաենէ ի վեր գժբաղդ ե-
րիտասարդը» գրուած պիտի ըլլայ հոն ,
«որ այսօր վազէ կերթայ իր երազներուն
հտեւէ» : Ու քանի մը հեղնող լրբացած

անը բանցօնմ չե՞ն կըս ու հողն
դիրայ ԱՌ միջամբը ունենալուն ունենալուն
այնոք պատրաստ բանեն և իրա բայ
շատախուսայ ու առենալով զարդիւնաց
տաշ հանակն հազի ԱՌ Ֆի և մըն մայիս
ու օրբարդայ զբանայ . հայրա ին պատմ
ինձեան ու մասենայրն ու ունենացուի
կը շաբան մես և ունենալու ունենաց
տաշ գույն ու շրանեն ովհանն ու ազն
այսանեան ովհացզպանէ գույն ու ուն-
ենացանի չ սնեն նաևն մազան ու մը
«պրանեն» չ սնեն նաևն մազան ու մը
առանց ովհացզպանէ գույն ու ուն-
ենացանի ովհացզպանէ գույն ու ուն-
ենացանի ովհացզպանէ գույն ու ուն-

ի՞ ՞ ՞ ՞ ՞ ՞ ՞ ՞ ՞

Բոցերուն, ամենածախս բոցերուն յանձնեցի այն ասանեակ մը նամակները դորմեկնած օրդ իսկ իրարու ետեւէ գրած էի, ամէնն ալ վառեցի, ուզեցի աչքովս ահունել թէ ի՞նչպէս կայրի սիրտս կուրծքիս մէջ։ Կամաց կամաց կը կարմիրնային թերթերը նամակներուս, որոնց մէջ դրած էի բովանդակ իղձերս, երազներս, բարախումներս, պատրանքս, զայրոյթս, սէրս, ետքը կը սեւնային ու ա՛լ մօխիր կը դառնային։

Այսպէս, ըսի ուրեմն, ա՛յ, այսպէս կայրի սիրտս կուրծքիս մէջ, երազներս պատրանքի մէջ այսպէս կայրին, յոյսերս անէացումի մէջ կայրին ա՛յսպէս։

Այսպէս, ա՛յ, այսպէս ուրեմն, ըսի,

կայրին իղձերս երեւակայութեանցս մէջ, սէրս այսպէս կայրի հոգուս մէջ, յիշատակներս հառաջանքներու մէջ այսպէս կայրին, ապամնին՝ վախերու մէջ կայրի այսպէս, և հառաջաներս պարապին մէջ քեզմէ հեռու կայրին այսպէս։ անէծք, զայրոյթ, աղաչանք այսպէս կայրին հեղնութեանդ զարհուրելի բոցերուն մէջ։

Եւ խուլ հեծեծանք մը արձակեցի, ալխուր, յիմար, արտասուախառն երգ մը մրմռացի, և բարեւտուքի մը մէջ այրեցի բոլոր մտալլկումներս այրուած նամակներուս մոխիրին քով։

1896

••••••••••••••••

Հ Ա Զ ՈՒ Ժ

Սիրականս , արդեօք երբեմն ինձի կը
մտածե՞ս , երեւակայութեանդ կը պատկե-
րանայ էակ մը որ քեզ այնչափ սիրեց և
որ այսօր քեզմէ հեռու . կրակէ ծովուն
մէջ , հրեղէն ալիքներու վրայ կը տարու-
բերի և ի զ՞ւր կը ջանայ , սալամանտրի
պէս , արցունքներովը մարել զինքը շրջա-
պատող բոցերը , յետոյ օդին մէջէ թռչելով
դալ ոտքիդ տակ մեռնելու : Այսօր առեւ-
լութիւն մը սկսած է բողբոջիլ սրախս մէջ ,
դէպի քեզ , որ՝ նախանձաբեկ , կաշխատիս
իտէալս ջնջել և ինքինքդ դնել տեղը :
Ի՞նչ ուժ .

1896

ՀԻՆ ԳԻՆԻՆ

Զպիտի հիննաս դուն , սիրակա՞նս , և
եթէ հիննաս , աւելի՝ պիտի քաղցրանաս ,
հին գինիի պէս պիտի ըլլաս հոգիիս քիմ-
քերուն : Սիրովդ՝ իրո գինիով հարբեցայ ,
և երբ սէրդ հիննայ , արբեցութիւնս պիտի
զօրանայ , և ևս սիրամոյ մը պիտի ըլլամ ,
երգե՞մ ու երգեմ անդադար : Իմ հատոր-
ներս աւելի մեծադիր պիտի ըլլան , աւելի
շատ բոլոր հին բանաստեղծներէն , այն հա-
տորները՝ որոնց մէջ պիտի նուագեմ սէրդ՝
երբ սիրես . պատրանքս՝ երբ լքես զիս .
մըմունջդ՝ երբ գուրգուրաս . շեկնումդ՝
երբ համբուրեմ . տիպութիւննդ՝ երբ կա-
րօսնաս . հառաջանքս՝ երբ լոես . հոգե-
վարքս՝ երբ բաժանումնիս երկարի : Իմ
երգս գինիին երգը պիտի ըլլայ , սիրոյդ

դիւցազներդութիւնը : Օ՛ դիւցազնդ սիրոյ .
ինչե՛ր , ինչե՛ր կը գրես , ժողովրդական
հին ուխտը կը նորոգես . «Երկաթէ տրեխ-
ներ հազած , կըսես , պիտի երթամ փըն-
տուել քեզ աշխարհքին ծայրերը» , Կարծես
թէ այդ կօշիներովդ փշրեցիր տարակու-
սանքներուս քարակոյտը : Հազա՞ր երնէկ
ինձի և նմաններուս , վասնզի սիրողին
կա՞մ տարտկոյտը պէտք է փոշի դառնայ
կամ հաղարտութիւնը , քանի որ անկարելի
է ձեռք դպցնել անոր սիրոյն :

1897

•••••

ՀԱԼԱԾԱԿԱՆ ԼՈՒՍԻՆԸ

Ազուռը լուսինկայ , երբ դեռ երիտաւ-
սարդ ևս գիշերները մինակ ժուռ գալու-
կելես . և ամպեղէն անտառներուն խո-
րերը կը քաշուիս երբեմն սիրուշտուքդ
պահելու մեր աշքերէն . ու չես գիտեր որ
հետքերուդ վրայէն , ետեւէդ յուշիկ ան-
շուկ կը քալէ գիշերական աստղը իր լըր-
տեններով . ու բոլոր գաղտնիքներուդ կը
տիրանայ : Ելար եթերին մէջ բարձրը ա-
ռանձնացար , աղուռը լուսինկայ . բայց
հո՞ն ալ սիրականներն ազատ չեն հետա-
պնդումներէ . հետապնդում որ գեղեցկու-
թիւնդ կառաւելուն և նազանքդ կը բիւ-
րապատկեն . . . :

1896

•••••

Սիրելի Յ. Ք.

Լսեցի որ դուք ալ ունեցեր էք ձեր
բաժինը Ժամանակիս պահանջած ծանը
հարկերուն մէջ : Կերպ մը անցեալ տարի,
կերպ մըն ալ այս աշուն : Բայց դուք շատ
կարդացած մարդ էք, ջերմ հաւատացեալ
մը եղած էք ինձմէ աւելի . և Եկեղեցւոյ
մէջ երգած էք ուրիշներէն շատ : Ինձմէ
մեծ խօսքեր մի՛ սպասէք, ոչ ալ յան-
դուզն գաղափարներ իբր միսիթարութիւն
ձեր մեծ վիշտերուն : Զեմ կրնար ըսել
«միսիթարուեցէք, որովհետեւ անոնք եր-
կինք դացին», վասնդի երկնքի մարդէն
մեղի ինչ օգուտ : Բայց պիտի յիշեցնեմ
մեր պապիրուն խօսքը թէ ցաւը տուողը
դարմանն ալ հետը կուտայ . օ՞հ չեմ գի-
տեր . ինչու կուտայ կամ ինչպէս և երբ .
ուստի միայն պիտի խնդրեմ որ մոռնաք
եղածը որ եղած է, մոռնաք այդ անցեալը

որ թէպէտեւ դեռ շատ նոր, անցեալ մըն
է սակայն վերջապէս :

Եթէ գիտնալիք Յ. թէ որքան եսա-
պաշտ եմ . ձեզի միսիթարագիր մը գրելով
իմ հսկայ ցաւերս մոռնալ է ձիգս : Մինակ
մնացած էակ մըն եմ . ձեզմէ աւելի մի-
նակ, ցաւագարներու բարեկամ լուսինն
իսկ ամպի տակէն չելլեր հոս, այս երկրին
վերեւ . մաշած գրիչ մըն է սփոփանքս որ
դարձեալ ինձմէ կը սպասէ իր օգնութիւ-
նը, ապա թէ ոչ անձրկած՝ թղթիկի մը
վրայ կը քնանայ ինչպէս յափրացած ծեր
կատու մը : Երբ քիչ մը ուժ գայ վրաս
կ'առնեմ թուղթ մը ու անոր հետ դէմ
գիմաց նստած կը խօսակցիմ . ցաւերս ի-
րեն կը պատմեմ, ան՝ հեգնօրէն, հտափտի
պէս կը կրկնէ զանոնք ինծի : Ասի վերջա-
պէս գութ ունենալ կը թուի . մինչ սիրա-
կանս ամենեւին, Բժիշկս չխօսիլ պատ-
ուիրեց ինծի, ամէն մարդ գիտէ, և ասի
գեղեցիկ պատճառ մը եղած է որ ան
չխօսի ինծի . ինծի մեղքնալ կը ձեւանայ :

Դուք ձեր կրկնապատիկ կորուստներով

դեռ բարեբաղդ էք, վասնզի կուրծքեր-
նուդ վրայ բարախող կուրծք մը ունիք
գգուած ու վիշտերնուդ ունկնդիր ականջ-
ներ. անանկ որ՝ երբ իրիկունը պառկիք,
հետեւեալ առտուն սփոփուած կարթնաաք
որպէս թէ աղօթած ըլլայիք առջի իրիկ-
ուընէ «վաղը՝ այս օրուան ցաւերս մոռ-
ցած թող արթնամ»։ Զէիք գիտեր թե-
րեւս որ սիրուած մը և սիրող մը ունինալ՝
ընդունուած աղօթքի մը արժանանալ է։

Զշեղինք նիւթէն, միտքս ձեզ միսի-
թարել էր, բայց կարծնմ թէ նիւթէն չե-
ղումս իսկ հասցուց զիս նպատակիս։

1895

Ո՞ի՞ կը թԱ.ՓԱ.ՌԻ ՍԵՐԱ

—*—

Եւ սէրս ըստւ. «Դուն հոս՝ կեցիր, ես
երթամ որսալ քեզի սիրականներուն լա-
ւագոյնը, միամօրը, կատարեալը»։ վասն
զի բժիշկներս ամէն կողմէ ձեռք քաշեր,
և իսր վերջին դարման ըսեր էին որ պէտք
է ճաշակեմ սիրականի մը մարմինէն ևւ . . .
արցունքէն։ Այդ օրէն ի վեր սէրս կը թա-
փառի տակաւին։ Եւ ամէն անգամ որ
ձեռքն աղուորիկի մը վրայ կը դնէ, իս-
կոյն իտէալի կը փոխուի ան՝ որ ոչ մսան
ունի ոչ Ա.րցունք . . .

1905



Ո՛Չ Ի Մ ԹԵՒ

—*—

«Ո՞րն է մեծագոյն վիշտղ» հարցուցին
ինձի օ՛ր մը անդորրծ աղջիկներ չարսճճի
քրքիչով մը , և սեռական հետաքրքրու-
թեամբ :

«Երբ բարեկամներս չեն հասկնար զիս»
պատասխանեցի :

«Բարեկամ ալ ունիս դուն» . զարմո-
ցան սրամիտ այդ որսորդները , և կլկւալով
անցան դացին , իրարո՛ւ թեւ մտած :

1900

ՀԱՅԱՍՏԱՆԻ


ԿԱՎԱՐՈՇ ԵՒ ԼՈՒՑՔԻ

—————

Անօթի երեխաներ , հողմէն խաւարին
մէջ վտարուած , կայարաններում ճամբորդ
կը վնասուեն , անոնց լուցքի ծախելու : Երբ
անցորդ չկայ կառքերուն տակ կը մեռնին
և առտուն յարութիւն կառնեն ինքզինք-
նէն ահաբեկ : Ու ատոնք , երբ տակաւ
ճրագնները մարին , կայարանին լամբարները
շիջնուն , ատոնք , կը յամառին մութին
մէջ լոյս ծախելու , սառեցնող ցուրտին մէջ
հուր ծախելու : Եւ իրենք կը նմանին ի-
րենց լուցկիին :

1892

ՀԱԽԱՏԱՐԻՄ ՄԻՆՉԵՒ Ի ՄԱՀ ! !



Վերջալոյսի արեւովը կարմրած ճերմակ
ամպերուն գոյնը ունէր այն աղջկան շըր-
ջազդեստը : Թիթեռնիկի պէս հագուած էր
և կանանչ մարգերուն վրայ կը թռչտէր .
կը հանգչէր , կը փոռուէր թեւատարած ,
կուրծքը դէպ ի երկինք և աչքերը դէպ ի
երազ : Գիտակից էր իր գեղեցկութեանը ,
ու ամբարիչտ կնոջ մը պէս հրապուրիչ ,
դիւթող , հմայող , խենթեցնող : Սեւ սաթի
պէս յօնքեր կը հովանային զոյգ մը սրտա-
գրաւ աչքերուն վերեւ . ու կը պարէր ,
կը ցատկէր , կը խաղար , մազերը կը ցըն-
ցէր , կը փոռուէր , թիթեռնիկի պէս հագ-
ուած , խելքը ամէն տեղ էր , սիրտը մա-
քուր , ու խորունկ , կը ժպտէր , կը խըն-
դար բարձրածայն . կարմիր շրթունքներու

թրթուացումը մոլեգին երիտասարդութիւն
մը կը կանխամատնէր : Անցուորները վան-
դակորմի ճեղքերէն դիտելու կայնեցան
այդ ամպերու աղջիկը , վերջաւ՝ լոյսին յոդ-
նած թիթեռնը . ու ամէն սիրտ միահազոյն
կը բարախէր . այդ կախարդ աղջիկը կա-
լեկոծէր այդ օդեղէն ովկիտանոսը : որուն
մէջ մեր սրտերը կը լողային ,
Ասիկա միա՛կ հուրին չէ՛ր որ այսպէս
վայրկեան մը կը յաջողէր մոռցնել տալ
սիրուհիս . . . :

1901



ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆ ՄՌ

ՅԵՇՈՒ

ԻՐ ՀՐԴԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Աշնան կրկնածաղկումին ամէն կողմ կը
տեսնես դալարաւէտ՝ վայրէջքները սարե-
րու, ընդարձակ դաշտերը գորշ, անգոյն
ու ախտաւոր տերեւներ, որոնց մարմինին
վրայ տակաւ կը ծաւալի հիւծումը և կը
թափի՞ն կը թափին։ Այդ ընդարձակ կա-
նաչ ամայութեան մէջ կը տեսնեմ կարմիր
կէտ մը, վարդ մը բացուած է, որ միակ
վարդն է աշնան, վերջին վարդը տարիին.
ո՞րքան կը նմանի կուրծքիս վրայ բաց-
ուած վէրքին զոր սրտիս զարդը կը կար-
ծէր սիրականս և կը զմայլէր, կը հրճուէր
անով, ու կը խնամէր զայն որպէս զի թարմ
մնայ ու վառ . . . :

Ճակատիս հերքը այտերուս վրայ փո-
խադրուեցան, և դուն անկարող կըլլաս
զիս ճանչնալու, սիրելի՛ աղջիկ։
Ու այտերս ծածկուեցան ճակատիս մա-
զերով՝ երեսիս դալուկը պահելու համար։
ի՞նչ փոյթ թէ անգոյն ճակատս լայնայ,
բարձրանայ։ Ճերմակ ճակատ մը ինչի՞նը-
շան է։

Օ՞հ, իմ գլուխս, սիրելի՛ աղջիկ, ցա-
ւատանջ է, տագնապներ երբ յօյսի ջեր-
մութեամբ շոգիանան, քու սառնութեանդ
կը հպին և ծիւնացած կը թափին գլխուս։
Երբ դեռ պատանի էի, սիրակա՞ն աղ-
ջիկ, սիրեցիր դուն զիս։ խենթի պէս սի-
րեցիր զիս։ Խսկ երբ երկտասարդ եղայ ե՛ս
քեզ սիրեցի։

Ու , երբոք ճակատիս մազերն այտերուս
փոխադրուեցան , յարգեցիր դուն զիս ,
միա՛ն յարգեցիր :

Երբ ծերացայ՝ մեղքցար ինծի , սիրուն
աղջիկ :

Երբ որ լաթերս հիննան աղքատներուն
կուտամ . և անոնք զիս կօրհնեն :

Երբ սէրերդ հինցան մաշեցան ինծի
գրած նամակներուդ հետ , աղքատ մռւ-
րացկան մը եղար ու եկար հին նամակ-
ներդ ետ ուղելու , կուզէիր զանոնք նո-
րահամներու ծախել : Ինչո՞ւ , ինչո՞ւ ասանկ .
որովհետեւ սիրելու տարիքը սրացաւ ան-
ցաւ :

Ո՞վ սիրուն աղջիկ , ըսէ ինծի , հերա-
պատ երես մը , ամօթապարտ երես մըն է ,
սիրուն աղջիկ . մազերով ծածկուած երես
մը անհաւատարիմ մըն է :

Մատղաշ աղջկան մը քօղածածուկ ե-
րեսին պատկերն է ան . երբ մանկամարդ-
աղջկան սիրելին մեռնի , աղջիկն իր երեսը
սեւ քօղ մը չի անցուներ :

Ու երբ որ դուն ալ զիս լքեցիր : առ-
նուշի'կ աղջիկ , երեսս սեւ քողով մը ծած-
կուեցաւ , ու , գլուխս մնաց անպատճա-
պար ...

1900

Անգլիան այն երկիրն է որուն ոտքերուն
ովկիանոսները կը փաթթուին , անդադար
աղաղակելով . «Աշխարհավարէ» . ո՞վ Բրի-
տանիա» : Անգլիացոց զիսաւոր յատկա-
նշաններէն մէկն է հնազանդութիւն . . .

1909



ՍԵՐՈԲ

Թերեւս ելլեմ կախաղան,
Կամ թէ կուրծիս եարաղան
Խքրոնի, սակայն հաջ լնկեր,
Ես կը մեռնիմ բերան երգ:

Լեռներու մէջ հայրենի,
Գրկած հրացան մարթինի
Զանք կրյամ կատղած շանց,
Բայց չե՞նի բռներ հաջաղանց:

Գերեզմանէն ելած մենի
Հայ դիր ցազանց զաւակ ենի,
Հայ գուսան զուր չէ՝ կանչեր
«Ելէք Վարդան, Հայկ, Քաջեր»:

Արշաւանիս մէջ ցանեմ,
Կար կար արիւն, բայց զըծեմ,
Հետ մը – Ռւ դին սրբազան,
Հայրենինի փրկութեան:

Անա կուգան ետեւէս
Անդօ, Պետօ, Արտաչև.
Անա փաղանգ որբեռու,
Որ երեխայք դեռ հերու:

Ահա կուգան շարան, շարան,
Աշերենին վառ նրածորան,
Լեռներու սէ՛ր կուգեն ըլլալ
Վերցացուցած իրծինք ու շալ:

1902

Մատաղ տունկի մը • պէս էի, եմբ
սրտիս վրայ աննշմարելի գիծ մը քաշեցին
սուր դանեակով • տարիքն առած ծառ մը
եղայ, և վէրքս ալ ինծի հետ մեծցաւ,
լայնցաւ: Ինչո՞ւ դարմանալ:

ՃՇՅ ՇՅ ՇՅ ՇՅ ՇՅ ՇՅ

ԱՌԱՋԱՆՆԵՐ

ՇԱՐԺՈՒՄ ԵՒ ԼՈՅՄ

Ով չարաշահ եռապաշտներ, ով անձնասէր ոճրագործներ. դուք էք արգելքը մեր դէպի ի առաջ դիմելու ասհմանուած ժամանակին ու ջանքերուն. և պատճառ էք որ ամէն քայլափոխի կանգ առնենք ու ձեր գործած չարիքներն ու աւերքը դարմանենք. մենք՝ նոր հագուստի և նորաձեւութեանց դերձակ, մեզ հնակարակատներ միայն կընէք, շարունակ փշոտ առապարներու վրայ աղտոտելով ու պատուելով թէ՛ ձեր՝ թէ ուրիշն զգեստները: Քնարերգութիւն և օրհներգ գրել կուզէի, դուք ստիպեցիք որ դեղագիր և աւաղանք երկնեմ: Անակտաններ:

Լոյսը իր մէջ կը պարունակէ ամէն գոյն. արեւապատկեր անուն գործիքը տեսած էք, բաղմաթիւ գոյներու ճառագայթներ են բոլորչի քարդի մը վրայ. եթէ աննշմարելի արագութեամբ գարձնէք, գունաւոր պատկերը ձերմակ կէտի մը պէս կերեւի: Անարատ, սուրբ անհատ չկայ. մի՛ վհատիք, երբ արատաւոր կամ սխալական կեսնք մը ու գործեր կը վարէք, հակառակ որ սուրբ, անթերի ըլլալ ուղած ըլլայիք, մեծ մարդիկ սուրբ չեն ծնիր և արդար մեռնիր. անոնց մեծութիւնը անտեղիտալի կուրին մէջ կը կայանայ, անոնք ալ կը կրեն իրենց մէջ «ամէն գոյն», ու մեր աշքին ձերմակ լոյս միայն կերեւան. որովհետեւ արագ արագ կը

դառնան, կամ ինքնարերաբար և կամ
բաղդին ու բերումներու ձեռքը: Զե՞ն
կենար, չե՞ն կրնար կասիլ, ժամանակ չու-
նին: Պէտք է շարժիլ, լոյս արտադրելու
համար:

1900

Գիտութիւնը կամ գիտակցութիւնը որ
տարեցներուն մէջ առւոյտի պէս կը յարա-
ծի ու կը բաղմածի, կը մաշեցնէ մանկա-
կան հաւատքը, իր մնունդը հաւատքի
գոյութենէն կառնէ, և հաւատքը կը հիւ-
ծի տակաւ: Հաւատքը Մայր-Բնութիւնն է:

Երկաթ-հաւատքին քովէն հեռացուցէք
խարտոց-գիտութիւնը և պիտի ունենաք
անտաշ հաւատացեալը:

Բարեմիտ հաւատացեալները «Անձկա-
միտ» ըլլալու թերութիւնը ունին. «Ան-
ձկամիտ» ըլլալու միջակութիւնը. և «Առաքի-
նի» ըլլալու Առաւելութիւնը: Բայց անոնք

չափազանց սակաւաթիւն են, որովհետեւ
երկաթը պէտք է յղկուի:

1894

Ո՞րքան պատոհած է որ տառապանք-
ներու մէջն տրտնջած ըլլամ Աստուծոյ
զիս ստեղծած ըլլալուն դէմ. ու չեմ մոռ-
ցած սակայն չնորհակալ ըլլալ անոնց որ
փոխադարձաբար Աստուծած մը որ ստեղծեր
ու մեզի ժառանգ թողուցեր են,

1890



Անցեալ օր կոյս մը կրսէր.

«Սուրբի պէս այր չենք սիրեր» :

Դուն ալ կոյս մը կօյսին պէս

Չես սիրեր մեզ ու կրսես. —


«Զեզի տո ի ամէ՛ն զէնք, —

Զաջուռ բազուկ, միքսէ խորհող,

Զէ՛րն լլլան խունկչու որհնէնք.

Կուռեցէ՛ք կամ մրտէ՛ք նող»:

1896



ՍԱԴԱԷԼԻ ԱՂՈԹՔԸ



«Դուն որ մեզ Երկինքէն վար թափեցիր, ու զրկուեր ենք ամէն փառքէ, ո՛վ Ամենասկալ, մխիթարէ մեզ գոնէ դոյզն փոխարինութեամբ մը: Սաեղծէ՛ ու բազմամարդ ըրէ՛ երկիրը, ա՛լ չպիտի նախտնձինք Քեզի, սաեղծէ՛ Դուն, այլ գոնէ արարածոցդ ճակատագիրն յանձնէ մեզի :»

Եւ ողորմած Սատուածս կընդունէր այս առաջինը աղօթքներուն, յորմէհետէ սակայն զզջացած՝ ա՛լ կը մերժէ ամէն ինդիրք: Կըսուի սակայն թէ Սաղաէլն ալ զզջալ սկսած է հիմա՝ տեսնելով ստուարացումը թուոյն զինքը գերազանցող իր աշկերտներուն:

1890

Յ Ա Շ Ա Խ Ա Ն

Երբոր երկու քարեկամ մանուկներ ի-
րարու համդիպին — Հայաստանէն դուրս
ամէն տեղ—կը ժպափին, ասի իրենց բա-
րեւն է : Երկու մեծեր ամէնուրեք բարեւ
կուտան իրարու, ասի իրենց ժպափն է,
որովհետեւ ուրիշ կերպ ժպափիլ չեն կարող :

Մ Ո. Հ Ո Ւ Ա Ն

«Car où il n'y a plus l'espérance, le chant reste»

V. HUGO

Անգութ է կըսեն քեզի համար, ով
մահ, այլեւս չեմ հաւատար. սիրականէ
մը աւելի անգութ կայ երկրի վրայ, եր-
կինքէն աւելի անփոյթ մէ՛կը չկայ տիե-
զերքին մէջ. լքուած ու սիրատանջ սրտէ
մը աւելի թշուա՛ռ չկայ :

Քեզի կը մեղքնամ, մահ, կը մեղ-
քնամ քեզի որ չես հասկցուած ու մա-
տուցած ծառայութիւններդ ամենեւին չեն
գնահատուած. դուն փրկարար ձեռքն ես
աներեւոյթ. գաղտուկ կը մօտենաս ու
կրազին մէջ դամդաղօրէն այրող փայտ

շերտերը դուրս կը քաշես, տանջանքէ ա-
զատելու համար զանի, ու չես երեւար
որպէս զի մեռնողին նախանձոտ բարեկամ-
ները վրադ չյարձակին... առարկելով որ
իրենց սիրելին այդքան շուտ... կազատես
իր տառապանքէն ու կը բողոքեն աչա-
ռութեանդ դէմ:

Եւ ինչպէս որ ես քեզի կը մեղքնամ,
դուն ալ ինծի վրայ գութ ունեցիր և թող
սրտիս բարախումը դադրի, աչքերս չտես-
նեն ալ, հոգիս իր կամքը չունենայ ու
կամքս իղձեր. փակէ՛ շրթունքներս, կըն-
քէ՛ շրթունքներս՝ զզուանքի քինարարու-
թեան փականքով. ա՛լ բառ մը թող չթո-
թովեն, տրտունչ, երդ, հառաչ, ժափիտ
թող չի զկծեն շրթունքս ու այտերս:
Այսո՛, երազի ու իտէալի իսանդերէս ու
մաշումներէս աղատէ զիս. չեմ ուզեր
հրէշ մը ըլլալ, եթէ ըլլամ նոյնիսկ ծա-
ղիկներու աշխարհին մէջ: Հասարակ մար-
դու ու մահկանացուի մը պէս վարուէ
հետո...

Սիրականս եղիր, ու գոնէ դո՞ւն դիրս-

կըդ առ զիս: Յետոյ կամաց կամաց սաս-
տէ փափաքներուս, և պահանջներս զսպէ՛,
ունեցուր զիս յաւէտ. այսո՛, նոյնիսկ եր-
գերս որ շրթունքէս կ'ելլէին ու իմ կեն-
սատու մթնոլորտս կը կազմէին: Կը տես-
նես ահա որ արդէն դադրած եմ ապրելէ՛.
խոյս կուտամ ընկերութենէ և ժխորէ՛:
Հոգիս ոչ եւս է սրտիս մէջ, այլ շոգիի
պէս մարմնոյս ամէն կողմերը տարածուած:
Ամբողջապէս հոգի՝ կարած են: Ու այդ
շոգին շուտով պիտի ցրուի, ծաւալի,
ծրագիրներուս խառնուի:

Թող մարդիկ չդիմանան որ ապրեցայ:
Իմ յիշատակս քու պատճառէ՛լիք ցաւե-
րուն հետ ջնջէ... ծնողքիս սրտէն. եղ-
բայրներս թող չի լան վրաս ու քոյրերս
սուգ չըսնեն: Եւ եթէ ճամբուդ վրայ
երազներուս հանդիպիս, չտեսնելու զա՛րկ,
անցիր: Օհ, թող գոնէ անո՞նք ապրին.
ներէ՛, եթէ անոնց ալ մահը խնդրած էի
ուրիշ անգամ:

ԱՆՑԱՌ ԱՆՑԱԻ ՕՐԵՐԸ

Քաղաքէն դուրս գետափն ի վար,
Որտ մ' ու նէկին նինգ արտալար.
Երբ մայր ինկաւ մահու ան մահին,
Աղբառութիւն իբրու դահին
Եկաւ մըսաւ մերին ամբար:

Քեռի - պապրս, - այր մեծառուն - ,
Ուզեց, զնեց մեր արտն ու տուն.
Բժիշկն առաւ իր բաժինը,
Տէրտէր, ժամկոչ՝ իրեցինը.
Մէնի մնացինք անմայր, անտուն:

Բայց Քեռի - պապս բարի մարդ էր,
Աղբատին հայր, բաղին զարդ էր.
Մեր Հայկական Քաղոց ամսուն
— Երբ արտերուն ցանցն են հասուն
Մէզ իր արտը կը հրաւիրէր:

Կամնասայլին բոլ քանական,
Հաց, բուլինա շարան շարան.
Հոն մշակներ երեաբարաւ,
Կանցու նէկն իրենց ծարաւ,
Մեզ դրնէին կամին վրան:

«Դե՛ն, սրբաներ, դէ՛ն, քրեցէք,
Կամերն արազ, լաւ վարեցէք.
Մի՛, խրէ եզի, օնօ՛նն կը բաւէ.
Ս.շաստեցէք, զործն անբաւ է.
Օ՛ն, սրբաներ, կամերն նեծէ՛ն:

Արեւն Երկնուց լոյս կը բափիւր,
Լոյս ու կրակ արփին բափիւր.
Ս.տն հասկեր կը մրկէին.
Եզին մըսակ ի մրասին
Կ'աշխատէին խաղաղասէր:

Գիտե՞ն սրբակ թէ ի՞նչ է ցաւ,
Երբ բլուրեան զիրկ կ'աշխատին,
Դպրոցին մէջ եւ կամ արտին,
Գիտե՞ն անոնք թէ ի՞նչ է ցաւ.
— Այս՛, զի վողն ննչեց Զարդին:

ՀԱՅ ՈՐԲԻՆ ԱՂԵՐՍԸ

«Զիս ձեր տունը կը նդունի՞՞,
«Ո՞վ բարեսէր բնտանի՞։»
Կը պաղատի լալագին,
Սնէքրնց որք մը մանկիկ։—
Ու օրհնութիւն կը կարդայ։—
«Տէ՛ր ձեզի հազար տայ։»

Երայր ու բոյր՝ չորս հատ են,
Որք մը նացած ջարդերէն։
Բնայիկ, սոված, դռնէ դուռ,
Պողպալով տրում, լուռ։
«Մի՛րս ու նեցէն կը քվայ։
«Մե՛ճ ալ Հայ ենք, Քրիստոնեայ։»

«Թէ որ հացի տեղ բաղարց
«Ուտէի, սովոր տեղ՝ հաղարց,
«Զեր ո՞ւ տեղը կաւելնայ։
«Գուրք ունեցէի մեր վրայ։
«Փողոցներն ենք մը նացեր
«Սնօրի, մերկ եւ անտէր։»

«Հազարնե՛ր կան մեզի պէս,
«Պատերուն տակը նստած,
«Վրգիկնին ծուռ քրիւամած.
«Ըսէ՛ք, խնդրեմ վերշապէս,
«Թէ՛ ձեր սիրը չը տարծի,
«Մեր վերջը ո՛ւր կը հասնի։»

«Աւշարիկ կարծես պատեր մուր,
«Մաւդիկ դարձեր են անգուր.
«Ո՞վ եղբայրներ նեռաւոր,
«Հոս ամենքրս սրգաւոր
«Աշենքնիս ձեզ կը դարձնեն,
«Զեզ ազգակից որբեր ենք։»

«Միքէ ձեր բուն կը տանի՞
«Երբոր մենիկ անկողին.
«Մենին կը մը նա՞նի կենդանի
«Թէ՛ ուռալ լլամ դուք։ Հողին
«Պիտի յանձնեն մեր մարմին
«Վարձի, պատիժ տայ ձեզ երկին։»

«Դուք յեւրոպա երջանիկ
«Կուտէի, կրմագէ, կուսանիկ.
«Ձեր հանյէն դոյզն մաս,
«Պիտի հոգար մեր պակաս։»
«Մի՛ մոռնաք, օ՛ն, Հայ մանկունց
«Մեր նրտին վէրբն է խորունկ։»

«Երազնուդ մէջ չէ՞ տեսնե
«Թափառական Հայ որբեր.
«Փողոցները գալով ման
«Դիմեն շիտակ գերեզման:
«Կզուանիէ զուրկ խեղն ենք մենք.
«Յոյս տուէք որ լըուած չենք:

«Շուտով, երբ մենք ալ մեծնանի,
«Զենք խրնայեր նիզ ու ջանի,
«Կօզնենի մենք ալ մեր կարզին,
Սրգաւորին, տրնանկին:
«Ցիւեցէ՞ր, Հայ պատանին
«Զեր եղբայրներն անտանին:

1900



ՄԵԿ ՊԱՇՉԻԿԻԴ ՓՈԽԱՐԱՆ

Ես չեմ ուտեր՝ մեզի կուտամ,
Պատառիկ մը չոր նացրս.
Տաւերս ինձի, բայց թէ խնդամ,
Ուրախութիւնս մեզ կուտամ:

Ես չեմ ուզեր հանգիս մահին,
Փոյք չեմ ըներ սօրակէզ
Աւազը, չոր տախտակ կամ լիին,
Անկողնիկս կուտամ մեզ:

Ես չեմ խմեր զինի կամ զուր,
Ունեցածըս կուտամ մեզ.
Թէ չունենամ, սրբում տրխուր,
Գիշեր ցորեկ կուլամ ես:

Եւ արգունիս հաւաքելով
Արեւին տակ կը դնեմ
Աղին ինձի զուս պահելով
Շողին ժողվեմ կուտամ մեզ:

Թէ ծովերը իրենց խորժէն
Անհատնում զանձ դուրս նետեն,
Զեմ պահեր ինձ նոյն խսկ նիւլէն
Ամէնը մէկ կուտամ նեղ:

Թէ օր մըն ալ Կեսար ըլլամ,
Նարոլէնն ահարկու,
Եւրոպայի տէրը դառնամ՝
Ամբողջովին նեղ կուտամ:

Ծովէ ի ծովլ թէ որ տրչին
Իմ քիւր նաւերն ու նաւաստին,
Եւ Ասիոյ կայսրն ըլլամ՝
Հինտիսրանը նեղ կուտամ:

Օդապատկէ տորմիդ մ' հոկայ
Եթերին մէջ թէ ման գայ,
Սատղերն ողջոյն վարդեռու պէս
Փութշ կը կապեմ կուտամ նեղ:

Իսկ թէ ըլլամ պուէս անզին
Վկիքօր Հիւկօ, Լամարքին,
Միւս նու վրայ երգ կը գրեմ
Խելքը, միտքը կուտամ նեղ:


Բոլոր աշխարհս կուտամ նեղի
Մէկ պաշխիկիդ փոխարէն,
Բայց Հայաստան թէ տան ինձի,
Կէ՛սը միայն կուտամ նեղ:

1895



ՀԱՅ ԱՂՋԿԱՅ ԵՐԳ

(ԶԱՆ ԳԻՒԼԻՒՄ)



Ես նազելի աղջիկ եմ,
Հայ գիւղացի աղջիկ եմ,
Խնկիլիղին, Ֆըրէնկին
Խելքը ծոցէս կը հանեմ:

Ես սեւաչուի աղջիկ եմ,
Վարդ այսերով աղջիկ եմ,
Խճի նայող կտրինին,
Խելքը գլխէն կը հանեմ:

Հասակս աղուոր, աղուոր ծիծ,
Սիրը մահուր՝ սէս ամբիծ.
Մատուլմերս են հիւներու,
Մընած եմ ես սիրելու:

Երբ պէտք ըլլայ՝ կը կռուիմ՝
Թէ հարկ ըլլայ՝ կը մեռնիմ.
Մանել զիտեմ, կը մաղեմ,
Կտրինին սիրս կը տաղեմ:


Հօրս նես արս կը վարեմ,
Մօրս նես ժամ կը վազեմ.
Դէմըս ելող կտրինին
Սիրը զերի կը վարեմ:

Արեւակէզ հովիւ եմ,
Ուլ ու զառնուկ կարածեմ.
Խրիկունն ալ տուն դարձիս,
Կաքը մածուն կը կապեմ:

Պղփիկ պարտէզ մը ու նիմ,
Վարդ ու տուշան մէջն ու նիմ,
Գրաս ետեւ ամէն տան
Կտրին սիրող մը ու նիմ:

Երբ ատելիս վրաս զայ,
Աղաչէ կամ բապանայ,
Գիտնայ բող, Տէ՛ր վիլայ,
Հողին վորէն կը հանեմ:

190J



ԼԱՑԷՌՆԱՆ



Աղիքներդ կը գալարին, կասղնտուին .
ու կը ճշես, կը գոռաս, կը վդմնկաս : Ա-
րեւուն հետ կարթննամ, երբ գուն վա-
զուց, կարձ դիշերուան մը հանգիստէն
ետքը, սկսած կըլլաս ողբերդդ զոր պա-
տուհանէս կը լսեմ : Ներս կը խուժէ ան
հեղեղի մը պէս, ու կողողէ բովանդակ
էութիւնս : Օ՞հ, ո՞րքան զովարար է ան և
սփոփիչ վասն զի ցաւակից մըն ես :

Ցաւ մը կը տանջէ աղիքներդ, սիրոյ
հարիւրաձայն երգն ունիս կուրծքիդ տակ,
և ահա կողկողանքս է կը փրթի ու տա-
զերուդ կը խառնուի, սարսուացուցիչ վայ-
նասուն մը կազմելով :

Կը շրջիս դուն փողոցէ փողոց, և դունէ
դուռ ման կուգաս, վիշտերդ պատմելով

անցորդներուն : Երգերդ խորունկէն կը գո-
ռան, երբեմն իշեցնելով երկրաշարժի մը
դղրդիւնները : Երակներուդ մէջ սակայն
արիւնդ վազուց ցամքած է :

Տառապանքդ քեզ բնկճած, անդամա-
լոյժ մ'ըրած են, և գուն անկարող ես քա-
լելու, ուստի բարեսիրտ մարդու մը շա-
լակն ելած կը պեղափոխուիս . Օ՞հ, ո՞չ,
քու վիշտդ շահագործելու միաքը չունի
ան երբեք...

Ամէն զի կը նետես հեծեծանքի կոհակ-
ներ, ու չգտնուիր սիրտ մը որ ազիսոզորմ
լացերովդ շիշխշար... ի բաց առեալ ա-
նոնք որ վարժուած են իրենց նախնեաց
օրերէն : Մազերս կը քստմին, վասն զի,
դեռ գլուխս է վարսագեղ :

Իհծմէ երջանիկ ես գուն սակայն, գի-
տե՞ս : — Գթասիրտ մատղաշ աղջնակներ
կը հաւաքուին շուրջդ և քեզ սփոփելու
համար կը պարեն, կը ցատկեն, կամ տա-
սը փարա կուտան :

Կիներն իրենց բոլոր ունեցածը կուտան :
Եւ ատկէց աւելին չունին :

Ու այդ փոքրիկները քու ցաւդ կը
մեղմացնեն, վասն զի դեռ չէ հասած ի-
բենց ալ լալու ժամանակը :

Դն'հ, հառաջէ ու կոծէ, և ամէն օր
լուսամուտիս առջեւ եկուր, երբ արեւն
ելէ . ու ես երգերդ պիտի հիւրընկալեմ .
դարձուր թիկունքդ լոյսին ու ջերմու-
թեան . այլ մաշած կուրծքդ ցոյց տուր
ինձի . ու ես անոր մէջ՝ իբրեւ հայելիի՝
դիտեմ սրտիս պատկերը :

Օ՞հ, սիրտս զոր ոչ ոք շահագործեց . . .
Որքան կը նմանի քեզի . . .

1894

ԴԱՅԱՐԱԿԱՆ

ԺԱՄԱՅՈՅՑՆԵՐԸ

Զքոտի առարկայ մը, ո՛րդ մը խրուեր
է կողս, և իր սուր, մանրիկ ատամներով
կեանքս կը մաշեցնէ . իր սլաքներովը նե-
տահար կը սպաննէ կը թափէ քանի մը
աւուր կեանքս րոպէները :

Ո՞խ, դուն գրպանիս ժամացոյցը, որ
երեսդ ցուցնելու չես համարձակիր, որ
ցուրտէն վատարար կերկնչիս, որ մուշ-
տակը մուշտակին վրայէ հագեր ես և ժիր
ու ժիր տաքուկ խցիկիդ մէջ կը գործես,
կը կրծես կեանքս ծառին արմատը . և,
միս մինակդ կը հեգնես կարողութիւնն ու
զօրութիւնը արփիին ու ցողին, զեփիւսին
ու հողին — ուժեր անիմանալի որ կեանքը
կը սնուցանեն —, գալարուն ներքինովդ
«տաքցուած օձին» կը նմանիս դուն :

Մանրերկրորդի մը գործ էր ջախջաւ-
խել քեզ ու ընթացքդ կասեցնել յաւիտե-
նապէս . բայց միթէ կայ մարդ մը , որ
չմնուցանէր ո՞րդ մը իր ներսիդին , չփայ-
փայէր դանի , չգուբեռուբար անոր վրայ .
չախորժէր անկէ , ու մինչեւ իսկ չկապէք
զայն իրեն ոսկի շղթայով :

*
* *

Կեանքիս կտաւին վրայ , ո՞վ ժամա-
չափդ մենաստանիս , աղուոր պատկերներ
կը նկարագործես զոյգ մը ասեղներովդ
ոսկեայ : Դուն , արի , խոչոր , համարձա-
կօրէն կանդնած սեղանիս վրայ . կը դար-
ձնես անիւներդ անդադար և բոպէներուս
թելերովը՝ ճօճանակիդ կկոցմամբ՝ կտաւ
կը գործես . ու նեղը անոր վրայ աղուոր
ծաղիկներ , երաղուն պատկերներ կասեղ-
նագործես : Դուն շղթայ ունիս , բայց չոս
զիջանիր անով քեզի կապել կաշկանդելու
որ և է կեանք :

Դուն երբեմն իսկ այնքան արի ես որ
երկնահներձ աշտարակիներուն կատարը կը
բարձրանաս , և արհամարհնելով փոթորիկն
ու շանթ կը գործես Ժիր ամէն ի Ժիր և
օրինակ կը հանդիսանաս այլոց : Դուն չես
ախորժիր քարոզելէ , այլ միայն գործէ :

Այո՛ , կապիկներ ենք մենք մարդիկս ,
ու դուն լսու գիտենս ատի . կապիկներ որ
խրատէն չենք առնուիր , որ խօսքէն չենք
աղդուիր , և անդգալաբար , անդիտակցա-
բար օրինակէ միայն կառաջնորդուինք : Ո՞վ
մեր ջախջախուած հպարտութիւնը . . .

Դուն ալ սակայն մթնոլորտին օդը կը
չնչես , քու վիշապի ոնդունքովը կը սպա-
մես զանի արագ , մեր օրերը կարձելով :
Վերջ տալու համար ոմանց անդուսապ հա-
ճոյիցը , այլոց անտանելի ցաւերուն :

Քու համարձակութիւնդ ալ սակայն
զերծ չէ կեղծաւորութենէ , աւազ :

Այլ հազար , բիւր մեղայ . դուն կեղծ-
ծաւոր չես . մե՛նք ենք կոյր :

Եւ եթէ դուն թնդանօթ ունիս ու
անցեալը կը ոմբակոծես , ու անոր մահա-

զանգը կը հնչեցնես, միեւնոյն ատեն կու-
տաս նշանը նոր կեանքի և նոր յոյսերու :
Օ՞ն, գործէ՛ ո՛վ ժամանակ և գործել
սորվեցուր, նոյն խոկ փոթորիկի ատեն :
Բաբէ՛, շրջանաձեւ ընթացքդ սակայն
սիրտս կը ճնշէ, վասն զի կը յիշեցնէ այն
երկիրները, ուր յառաջդիմութիւնը կլոր
գիծի մը վրայ կը կատարուի, վերստին
դառնալու համար հոն ուրկէ մեկնած էին :
Եւ կրասս .—

«Ահա այդպէս, հոտ էիք հոտ կը դառ-
նաք. ինչպէս որ հող էիք հող պիտի դառ-
նաք» :

1909



ԽԵԼՆ Ո՞Վ Է՞Ր



«Աս տղան խել է» ըսկն միարերան
շուրջս գտնուող հիւրերն ու մերոնք :

— «Ինչո՞ւ չես ժպտիր, ինչո՞ւ չես խօ-
սիր խնդար, աղուո՛ր, աղուոր. դուն
տղայ չես, մէյ մը սա մէկալներուն վրայ
նայէ : Նորէն ո՞ր «մանածըդէ չէ փոխուեր» ,
կամ «նշանածդէ է մեռեր» :

Լոիկ և տիտոր, սպաւորի մը մելաւ-
մաղձութեամբը շուռ տուի աչքերս թախ-
ծալից և պատապիսանեցի յանդիմանական
ու դառն շնչտերով .—

«Եթէ ժպտիմ պիտի մեռցնեն զիս . հ-
րէկ անանկ կը սպաւոնային ինծի փողոցին
մէջ . եթէ խօսիմ՝ պիտի խաչեն. նայեցէք
սա պատկերին ::»

Աւ ցոյց տուի պատէն կախուած խաչելութեան պատկեր մը , ուր արիւնոտ շերտեր վար կը կախուէն Յիսուսի կողերէն . և որուն վրայ Յուդայի դէմքը տւրուած , պատըստուած էր մեր մանկական վրէմինդիր մատուբներուն ցասկոտ ճըզմումներով :

«Ուսկի՞ց ալ սորվեր ես այդ խօսքերը . ո՞վ կը դնէ գլուխիդ մէջ ատանկ վախերը :

Ե՞ս ալ չեմ գիտեր , ո՞վ դրած էր զըլիս իս մէջ այդ հասուն վախերը . թերեւս մեր չնչած մընոլորտը՝ ինքնիսկ :

Դթասիրտ հայրս որդեսէր , խսկոյն եւաւ նստած տեղէն , վար առաւ՝ գրեթէ բարիութեամբ՝ խաչելութեան պատկերը և մնտուկի մը մէջ փակեց :

Պատուելով նետելու քաջութիւնը չունէր ան . երկիւղած մարդը , որ երբեք չէր մոռնար թէ

Դատաստան կայ դալոց ,

Պատասխան կայ տալոց :

«Տեսէք , տեսէք պոռացի խսկոյն , զԱնի խաչելէն չգոհացած , հիմա ալ ելեր պատկերը կը հալածէք :»

* * *

Սյն ատեն մայրս գնաց իր Սնտուկը , բացաւ զայն , որմէ խսկոյն ծաւալեցաւ սննեակին մէջ քաղցրիկ բուրմունքն ամբոսական իր հարսնութեան հին օրերուն , բոյրը ինձորի և նուռի :

Այս' , ինձորի և նուռի , որովհետեւ Հայաստանի մէջ անուշահոտ իւղերը անծանօթ են , և ծաղիկն ու միրզը իրենց բնական վիճակին մէջ կը գործածուին , և ատոնց բոյրն ու բանաստեղծութիւնը մարդս կը գինովցնեն , կըդգիխեն :

Ատի այն սնտուկն է ուր կոյսին երազները կը քնանան կամ կարգասաւորին . Հայ ընտանիքին սրբութեան խորհրդանշանն է . Սրբութեան Սրբոցը Հայ մօր , մանաւանդ հարսնութեան թարմ օրերուն : Նուիրագործուած են և խնկածէտ այդ-

գանձերը ծալ ծալ և սրբամաքուր։ Երբ
հարսր լեզու չունի, իր «մունճ» օրերուն,
ամէն իշխանութիւն ունի այդ Արքայու-
թեան բանալին վրայ։

Բայց աւազ, կուգայ ժամանակը երբ
հարսին միջութիւնը կը լուծուի տակաւ,
և միեւոյն համեմատութեամբ այդ խոր-
հրդապահ բանալին կը կորսնցնէ իր ան-
մատչելի յատկութիւնը, ու օր մըն ալ
պատէն կախուած կը գտնես զայն, կամ
ոյոյն խել մնտուկին վրայ անպաշտօն։ Սըն-
առուկին մէջէն հետզհետէ կը պակսի միր-
գերու տեսակին հետ և թիւը։ այնպէս որ
ա՛լ ոչ ոք կը հետաքրքրուի անոլ ու ի-
րաբու հետ խորհրդաւոր փափառկներ փո-
խանակող մանուկները, այլեւս միտքէ խել
չեն անցներ մնտուկին մօտէն անցնիլ։ և
այս վերջինս կը դառնայ Կ'ըլլայ հնագոյն
առարկաներէն մէկը, կարասի մը։ իր
կրթնած որմին մէկ մասը . . . Ու նոր
հարսր իր ուշադրութիւնը կը դարձնէ իր
ծշմարիտ գանձերուն, — զաւակներուն։
Բանալին կը նետուի հին գամերուն ամա-

նը. մնտուկին կափարիչը բաց կը մնայ,
երբեմն ալ կոտրած։

Մայրս գնաց իր մնտուկը, բացաւ
զայն, գրաբառ, կաշեկազմ և ոսկեզօծ
պատկերազարդ խոչոր Աստուածաշունչի
հատոր մը հանեց, զոր իր հօրմէն օժիտ
բերած էր։ Բացաւ այն էջը ուր իր ամե-
նասիրելի պատկերը կը քնանար։ — «Թոյլ
տուք մանկուոյդ գալ առ իս»։

Առանց խզճահարութեան, առանց ա-
մուսնու կամ կերորջ վախից ազդուելու,
այդ անկեզու ու նկարագրով կրկնապէս
ուժով կինը, պատռեց հանեց էջը զգու-
շութեամբ։ Ետքը գնաց փայտնոցին կից
պահարանը, փնտուց գտաւ հին գամերու
ամանը և չորս գամեր ընտրեց։ Բայց չգտաւ
մուրճ։ վասն զի, ո՞ր դերձակն է որ իր
վրան-գլուխը երբեք կարկտած ըլլայ։ ո՞ր
քահանան է ան որ ծշմարիտ հաւատացեալ
մը ըլլար։ և գարբինն ինչո՞ւ պիտի կաղ-
մէր բացառութիւն։

Բայց մայրս շուշարող կնիկ չէր, թէ-
պէտեւ կարդալ գրել չդիտնար Ալխոնդիրը

կը դառնար զաւակի մը սիրոյն շուրջը :
Հանեց ազ ոտքին կօշիկը, երեսը խաչա-
կընքեց և կօշիկին կրունկովը սկսաւ դա-
մել պատկերը պատին :

Ու երբ կը դամէր, խեղճ կինը, մատ-
ուցներուն արիւնովը ներկեց այդ պատ-
կերը ուր Յիսուս կը ժպտի — բան մը որ
ապա շատ սուզի նստաւ իրեն — և մա-
նուկները՝ ապչած, ոմանք իրարու կը նա-
յին, ուրիշներ Յիսուսի որ զիրենք կօրհնէ :

Այո՛, մատանցն արիւնովը ներկեց այդ
վսեմ պատկերը զոր հայրն իրեն օժիտ
տուեր էր, և, անոր գլխաւոր դէմքին
պէս ամուսին մը իր աղջկան, ու փոքրիկ-
ներուն պէս մանչ ու աղջիկ թոռներ ալ
իրեն համար երազեր :

Եւ իր բաղձանքը կատարուած էր :
Եւ բոլորն այս չէ դեռ :

Հակառակ արիւնող մատուրներուն
մայրս կը շարունակէր դամել, մինչեւ որ,
այդ՝ այսպէս առած՝ դարտւոր կօշիկին
կրունկը փրթելով վար ինկաւ ցլիկն ելած
գուլպաներէն դուրս թափող ոտքի մատե-

բուն վրայ, դանոնք ալ իրենց կարգին
ճղմելով արիւնաների :

Մայրիկիս անուշի՛ դէմքին ծամածուու-
թիւնները երբ նշմարեցի, համբերութիւնս
հատած աղաղակեցի : —

«Բերէ՛ք, բերէ՛ք սա առջի պատկերը
ու նորէն իր տեղը կախեցէք . Հայուն տա-
նը խաչելութեա՞ն պատկեր միայն կը վայե-
լէ . . .»

Խեւը ո՞վ էր :

1910



Տ Ա. Ի Ւ Ղ Բ

— առ գույն —

« Մենք երկըրին աղիքներն ենք պողպատէ .
 « Երկրին՝ որուն ծալքերուն տակ
 « Հայրերուդ հարքը կը ննջեն անյարիր .
 « Անոնց հոգիքն եղան քրորէ , ոմանք գեւ .
 « Մէկն ունի իր ովսաննան ,
 « Փառք ի բարձրունս Աստուծոյն .
 « Միւսը՝ նղովքն իր անդօր .
 « Աջակողմեան մեր թելերով կը լսես
 « Դուն երգն անոնց թեթեւսօլիկ , և կամ
 լուրջ

« Ու եղերգը մայրերուն :
 « Եւ կը կրկնենք մեր լարերով ձախկողմի
 « Հառաջները բամբ ու թաւ ...
 « Կամ երազներ հինաւուրց :
 « Կուզե՞ս որ բաց խօսինք քեզի

— « Աղիքներն ինք արդէն մոռցուած
 նախնիքիդ :

« Դղեակները օդակառոյց մեր իղձերուն
 « Բանոդ եղան հուսկ և դերեզման ոտքերնուս
 տակ :

« Ու ձախակողմը մեր պատկերն է ձախիդ
 — « Սրտիդ խորունիկ , զգայուն . —
 « Որ այծերուն հետ կայտառ
 « Դատապարտուած է զգացման հուրերուն » :

Այսպէս ըսին ինծի լարերը տաւիդին ,

— Աղիքները Հաբելներուն՝

Որոնց վրէմն է անկոյծ

Եւ այսօր

Կուսական նուրբ հրապոյրով

Հիւանդի մը պէս պառկած

Գթութիւնս կը հայցին .

Վաճառական մը անըզգայ

Ցայտուն փորով և հաստ վիզ

Անտարեր ու լիրք ժայիտով կը ծախէր

Զգացումներն իր նախնեաց .

— Աղիքները հողակունտին :

Ամէն անգամ որ կանցնէի
Վաճառատանն առջեւէ,
Յուցափնդկում պատին կրթնած տաւիլս
Նայուածքով մը ողորմուկ
Կը պաղատէր որ փրկեմ զիսք, ու կըսէր.

« Ա՛ռ զիս, տա՛ր զիս մենաստանդ
« Ու այցելուքդ երբ մեխին
« Եւ փողոցները լուռ են,
« Ու աղօթքըդ ըրած ետ,
« Գիրկդ առ զիս, կամթէ ու փայփայէ.
« Հարիւր բերնով պատմեմքեզիներդաշնակ
« Թէ ի՞նչ կընեն հին մարմիններն հողին
տակ.

— « Անոնք մահը կանիծեն
« Մահն որ ստէպ կը վնտուէին
« Եւ ոուան իրենց այսպէս ահա կը յայտ-
նուի:
« Զի ծաղիկին թէպէտ արմատն են բռնած
« Թերթերն իրենք չեն տեսներ . . .
« (Քանի՞, աւա՛զ, կան այսպէս
« Ոտքի վրայ մեռելներ

« Որ աշխարհիս հրաշակերտ
« Մքանչելիքը չեն տեսներ.
« Եւ կապրին իրը դագաղի մէջ .)

« Անոնց հոգին դեռ կապրի
« Մէջն ոսկերաց մեր ցամաք . . .
« Հոգեհարցուկ մը չես դուն
« Որ խցկիդ մէջ մինաւոր
« Ոլոռն քրտինք կը թափես
« Իմանալու համար սկիզբն անքննին
« Եւ կատարածն որ չի դար . . .
« Ցորչափ կապրիս սորվէ թէ
« Պարտուոր ես քիրտն թափել և արցունք:
— « Զի զրօսանքն արտօսք ունին անբաժան
« Աշխատութիւնը՝ ժըպիտ . —
« Աստծու օրհնէնքն օրէնքն է,
« Զոր դուք անէծք կը կարծէք.
« Վաղուան վայելքը երկնող
« Տաւազանքին պէս սերենեան.
« Աւ երբ մեռնիս,
« Եւ աղիսներդ իրենց կարգին
« Լարերն ըլլան քընարի մը ապազայ,
« Որդիներդ ու զաւկըներուդ որդիքը

« Պիտի ողբան անոնցմով
 « Երազներդ որ չիրացան, — չե՞ն իրանար :
 « Եւ երգն այսպէս արտասուրքէն անբաժան
 « Պիտի տեւէ յաւիտիան .
 « Բայց երբ դադրիս երգելէ
 « Թրթըռացումէ ալ մենք,
 « Ժանդեր կուգան երևւան
 « Սոսկում ազդող և զայրոյթ .
 « Վասնզի մենք անցեալին
 « Արիւները ունինք մեր մէջ չորացած
 « Որ կերեւան կամաց կամաց ,
 « Երգոր երգերը դադրին ...

« Մեր փափուկ քրոջ, սա ջութակին լու-
 րերն ալ
 « Աղիքներն են գառներուն
 « Որ խլուելով իրենց մօրը ստինքէն ,
 « Մորթուեցան սառնօրէն ,
 « Սեղանին վրայ ինչոյքի ...
 « Ու եղներուն ակօսավար
 « Որ հեզօրէն և անդուլ
 « Հաց տուին քեզ և զինի ,
 « Ապա խալանդ վարեցան . . .

« Նժոյգներուն փրփրերախ
 « Որ իմաստուն գլուխն իրենց անզեհեր
 « Սանձի տուին անբարբառ . . .
 « Ու ջութակիս այս լարերով կը ներեն
 « Դահիճներուն իրենց վատ
 « (Որոնց աղիքն էր պողպատ)
 « Պաղատելով հեծեծագին որ գոնէ
 « Թո՛յլ տրուի
 « Իրենց թոռանց թոռներուն
 « Երթալ մեռնիլ խաղաղիկ
 « Հովիտին մէջ եղերքը
 « Գիտակներուն կենդանի . . .

(Խօսքը մեր մէջ, գիտցիր որ
 Աղերմն ասոնց պիտ' ընդունուի .
 Զի մարդն երգով ա՛լ աղնուացած
 Ելեկտրութեամբ ու շոգիով գօրա-
 ցած . . .)

« Իսկ աղիքները այն մանկանց ստնտի
 « Որ դեռ երէկ մորթուեցան
 « Մաղերուն հետ—սեւ մետաքս նուրբ ,
 « (Մեւ, զի սուդը անոնց պիտի չմուցուի)

« Քըսանըհինգ կոյսերուն »^(*),
 « Տիրամօր սուրբ ձեռքերովը
 « Ճախարակին վրայ արեւուն
 « Մեծ քընարի մը գիսաւոր
 « Պիտի ըլլան թելերն անման
 « Որո՞ք ապա
 « Լոկ վիրաւոր մատուշներովը Յիսուսի
 « Պիտի թրթուան,
 « Գովասանքը իր վկայից յիսուն բիւր.
 « Ու Սադաէլն ամօթահար, գլխիկոր
 « Պիտի դառնայ սանդարամէտան անդնդա-

խոր

« Լալու բոցերն արցունքի
 « Զը յագեցուած կիրքերուն
 « Եւ պարտութեանն ահաւոր »

(*) [Կիլիկեան աղէտքներուն ժամանակ (1909 մարտ), այս քանանինզը որպէսզի իրենց ռաւափթին մէջ չթուլանան] մազերնին իրարու կապեցին և բոցերուն մէց միատեղ ողջակէզ եղան: Զէ՛ պարոններ, ո՛չ Հորիսիմեանց պատմութիւնը մասնաւորապէս, ո՛չ ալ մեր Ազգ. Պատմութիւնը ընդհանրապէս, չեն կրնար լէժանաներ եղած ըլլալ:

Զարթուցի ես այն ատեն
 Քնացող լարերը ջութակին ալ,
 Որ ըսին.
 « Մի՛ վրդովեր մեր հանդիսաքը,
 « Զոր ա՛լ գտած ենք վերջապէս
 « Մի՛ լացներ մեղ, վասնդի
 « Թէպէտ մեռանք մենք կանուխ
 « Չեն ծերացած մեր ցաւեր,
 « Մի՛ լացներ մեղ, վասնդի
 « Լացընողները կուլան . . .» :

Դուրս նայեցայ ես այն ատեն
 Պատուհանիս բաց փեղկերէն
 Մըսախոն. ցայդն ա՛յնքան խաւար
 Եր որ երկինքն ա՛լ աւելի
 Պայծառափայլ կը շողչողար:

Գիշերն երբ որ երկրիս վրայ
 Մարդ, անասուն կը հանգչին
 Երեսն երկինից կը գործեն ու կը շարժին
 Հաւատարիմ իրենց տրուած պաշտօնին
 Կենդանակերպք հնադանդ:

Զուկն ի Զրհոսին կը կայտոէր ուրախ
 Զրհոսը կոռոգէր ծաղկունքն երկինքին
 Արջ ու Սոխւծ ելեր էին
 Փնտըւելու լայներախ
 Իրենց մնունդը - Խոյ մը կամ Այծեղիւր .
 Օձն ելեր էր խաբելու Կոյսն երկնածեմ,
 Աղեղնաւորն էր լարեր նետն Օձին դէմ .
 Ցուլն երկինքին կը հերկէր լայն արօրներ .
 Մինչ յարդգողը՝ լոյսը չեկած
 Գլուխն առեր կը փախէր .
 Ու ծանրութիւնը գիշերուան
 Կը չափէր Կշիռն անսասան .
 Աղջամուղջին կառնէր տարան . . .

Այսպէս ահա դաշնակութիւնն
 Արարջութեան կը քաղէր
 Դաշնակցութեամբն արարածին
 Մինչ հեռուէն լոյսն յամրաբար
 Այլ և անվրդով կը յառաջանար . . .

Տաւիդս արդէն լուած էր
 Կը տիրէր խոր լուսութիւն
 Որմէ յանկարծ սթափեցայ

Երգերովը աքաղաղին , —
 Կոկորդալիր կաւետէր ան նոր Առաւօտ
 Առաւօտ՝ զոր իր բոյնէն փակ
 Չէր տեսներ ան տակաւին . բայց . . .
 Կիմանար :

1910





ՅԱԼԵԼՈՒԱԾԱԿԱՆ ՄԱՍ ՄԸ

«Պատը փլած օրը կելէ փոշին» կըսէ
հայկական առած մը : Աւելի պատշաճ ու
պատեհ բանաձեւ մը չպիտի կրնայինք ըն-
տրել իբր բացարութիւն մնը յետազայ
էջերուն հրատարակման :

Ծնած եմ 1872ին Սերաստիոյ քաղա-
քին մէջ : Հայրա՛ հայրերուն պատուակա-
նագոյններէն մին՝ Խաչատուր Գարապա-
ճապեան, աղքատիկ արհեստաւոր մը եր-
բեք չէ վհատած մնդ եկեղեցակը և ու-
սումնապաշտ ընելու իր ջանքերուն մէջ :
Ուստի և չբաւականանալով դպրոցին մէջ

մեր ստացած ուսումնէն և դաստիարակու-
թենէն, շատ անգամ մնդ իր շուրջը կը
հաւաքէր և կը կարդար Ազգային Պատ-
մութիւն, Աւետարան, Գուլիելմոս թէլ և
Միանարեանի Քնար Հայկականին հետ
Մամուրեանի հիանալի «Գիտելիք և պար-
տիք տղոց»ը :

Մեր տան մէկ յարկաբաժնին մէջ բնա-
կող այրի հօրաքրոջս զաւակներուն (որոնց
կրթութեան հոգն ալ կերպով մը ինք
ստանձնած էր) հետ մենք երեք եղբայր-
ներս, երիցագոյնն հազիւ 12 տարեկան,
«Վարդանանց պատերազմը» կը ներկայա-
ցնէնք մեր բնակած սենեակին մէջ մեղ
այցելող հիւրերու ի պատիւ . ես տասը
տարեկան հաղիւ ըլլալու էի, մէկ երկու
տարի ետք մեր կարդացած գիրքերուն
թիւին վրայ կաւելնար նաեւ Բուրաստան
Մանկանցը : Այս համառօտ մանրամասնու-
թիւնները կը գրեմ, թուած ըլլալու հա-
մար ներշնչարաններս : Այսքան երկար յա-
ռաջաբան, ասանկ ողորմելի գրքի մը հա-
մար . Աստուած իմ : Բայց շարունակենք :

Տամնուկէս տարեկան էին երբ Գուլի-

Էլմոս Թէլի ընթերցումը զիս այնքան կը յուզէր որ՝ կարտասուէի, որովհետեւ ինձի այնպէս կը թուէր թէ այդ հերոսները Հայեր էին և Հայաստանի համար կը գործուէրն այդ դիւցաղնութիւնները . ճիշդինպէս որ հաւատացած էի թէ Քրիստոս և Սուաքեալները Հայեր էին : Օ՞, դուն մանկային բանդագուշանք . օ՞, դուն անմեղ զառանցանք, Երկիւղածութեամբ կը ծնրադրեմ առջեւդ, վասնդի դուն Մարդկութեան Մեծ Ապագային Կորիգն ունիս մաքուր միտքիդ ու վճիտ աչքերուդ մէջ, և ոչինչ կերազես որ հեռապատկերի մը մանրանկարը չըլլայ :

Օրեր ետքը Սրուանձտեանցի «Վանայ Այգեստանքը» կը մղէր զիս այս Երկուքին խառնուրդին նման պատմութիւնն մը յօրինելու : «Գրելու» կանուխ տենջս, զիս մերթ ահաբեկող, մերթ յուզող երազներու մէջ մոլորցնող երեւակայութիւնս, աւազ, կը մնային անսառաջնորդ, եւ առանց ասպարէզի, դպրոցները յաճախ կը փակուէին :

գասատուներ կը փոխուէին . ու կարդաւու գիրք ոչ կարելի էր գտնել ոչ ալ գըտնելէ ետքը բնարել կամ նոյն իսկ հասկնալ :

Աւ օր մըն ալ բնազդէ ու խղձերէ առաջնորդուած սկայ գրելու փորձեր ընել, յաճախ ոտանուար մը, երբեմն այս կամ այն երդին (Մոյր Արքաքափ . Հայ Ապրինք ևն.), բնուարձակումը և անոնց խառնել իմ գգայսւմներս :

Այսպէս մբռաեցի աւելի քան 4-500 էջ 1882էն 1890 . այսինքն 10էն 18 տարեկան հատուկիս : Դապնկերներէս ունանք ոտանուարներու իրենց հաւաքածուներու աւետրակին մէջ անցնելու պատիւր կ'ընէին ինձի, բան մը որ երբեք, երբեք օր մը փորձած չէ զիս շվանալու : «Խառալիիներէս ումանք ալ, որ ձեւքով տպագիր գրելու մասնուար ճարտարութիւնն մը ունէին իմ ազայական երկերս փառակազմ աւերակներու մէջ գրելով ինձի իրենց «Քերթոգ» ընկերոջ կը նուիրէին :

1886ի Կալանդին առթիւ գրած մէկ ոտանուար արամախօսութիւնն զար ընկեր

բոջ մը հետ պէտք էր արտասանէինք . ար-
դէն համբաւս կըսաւեղձէր ու կը նուիրա-
գործէր . պէտք էր քանի մը օրինակ զրե-
լով նուիրել Առաջնորդ . Արքեպիսկոպոս
ծերունիին, Աւուուննական Խորհրդոյ Ատե-
նապետին և այլոց : Ասէկա իրենց քաջա-
լերելու եղանակն էր :

Արուեստագէտ հին դասընկեր մը, հա-
զիւ 16 տարեկան գծած էր մեծապէր պատ-
կեր մը Վարդանանց պատերազմին . ինձի
նուիրեց . խսկոյն զրեցի ոտանաւոր մը իրը
200 տող նոյն նիւթին վրայ և փակցուցի
նոյն պատկերին չորս կողմերը իրը շրջա-
նակ : Այդ երգիս ներշնչողն է եղած Ալի-
շանի «Պլառուն Աւարայրին» :

Այս մանրամասնութիւնները պէտք է
որ փրկեմ իրենց զուարճալիութենէն ան-
միջապէս պատմելով բուն ըսելիքս ,

Որ ահաւասիկ :

Տասերկու տարի առաջ — երկու տարի
Անդլիս ապրելէ եսքը — Վառնա կ'երթայի ,
Սեբաստիայէն հոն դաղթած ընտանիքս
տեսնելու . երէց եղբայրս , մեծագոյն պաշտ-

պանս ու գուրգուրացողը ձևագիրներուս
վրայ, պատմեց ինձի, սեղանին վերեւ,
հետեւեալը . —

«Երբ գուն Պոլսոյ Կեդրոնական բանան
էիր, 1895ի ցոյցէն ետք, մեր տունը խու-
զարկուեցաւ . գետինները փորեցին ու
թաղուած տեղէն հանեցին բոլոր «ֆասսա-
կար գիրքեր և ձեւագիրներ»դ . կրնաս ե-
րեւակայել մեր կրած սարսափը : Մէկ եր-
կու օր մնեք մահուան ու կեանքի մէջ ծով
ծով քրտինք ու արցունք թափեցինք .
ձեռագիրներուղ քննութիւնը յանձնուեր էր
թարգման Թէյֆիկ էֆէնտիին , (թուրքա-
ցած Հայ վարժապետ մը դուրսէն եկած)
երիկուն մը , կէս զիշերին մօտ , հայրս իր
տունը հրաւիրեց և ահա ինչ որ ըսած է
իրեն «Հիացումս այնքան մեծ է որքան
անհաւատալի սա ձեր հանդարս երեւոյ-
թով , այլ կրակէ տողեր սքանչելապէս ար-
ուեստակերտող զաւակին գրածներուն վրայ,
պիտի վտանգեմ ինքինքս ու փրկեմ ձեր
«գանձերը» եթէ խոստանաք պահպանել ,
և ձեռքէ չհանել , կրնաք հաւատալ ան-

կեղծութեանս անով որ, մինչդեռ թուղթերը արդէն իմ տրամադրութեանս տակ են, փոխանակ անմնցմէ որ և է նվաթական կամ բարոյական շահեր քաղելու ձեզի կը դարձնիմ վերստին, պահելով մի միայն քանի մը անմիտ գրքեր. կը կրկնիմ հոգ տորէք տառնց :»

3-4 տարի բարեկամներ տրխաբար պահապաներ են փոխն ի փոխ և անո 1902ին կըստանած նամակ մը, բոցարձակապէս արցունքով զրուած, թէ «այրուած են բուրառադիրներդ վատանելի և անվտխոր ձեռադամինիք» :

Այս հարուածը ինձի համար դեռ կը մնայ անբուժելի, և այս յետագայ էջերով տրուած քանի մը կտորները որ միտքս մնացածներէն են, կերպնում որ երբեք բաւական չեն ցոյց տալու կորուած ամբողջութեան արքանիքը :

Մեր նպատակէն դուրս ըլլալով անարձէք ու համեստ կեանքի մը ոլատագութիւնը զրել հոս, (պատճութիւն՝ զոր օր մը տեսքակի ձեւով հրատարակելու իրաւունքը

պիտի տանք ինքզինքնուս) սաշափի միայն ըսեմ հոս որ 1887ին ուսուցիչ եղած եմ. 88ին դպրոցէն ելած գործի մտած. 93ին Պոլիս Կեղրսնական վարժարանը աշակերտած, (հինգ տարի շուկայի մարդ մնալէ ետք) և 96ին Գ. դասարանէն աւարտա. կոն Սնգլիա ինկած եմ. ուր ցարդ կը մնամ. իր ուսուցիչ Յ-4 Եւրոպական լեզուներու՝ Սնգլիական վարժարաններու մէջ :

94էն ի վեր, «Ծաղիկյի և երեւելք»ի, «Բլուզանդիմն»ի, «Սուրհանդակյի», «Անահիտ»ի, «Արտէմիա»ի, «Շարժում»ի, «Բանասէր»ի են. են. անգլ. թերթերու մէջ գրած եմ յօդուածներ, քմերպներ, վէպիկներ, քերթուածներ, թարգմանութիւններ, նամակներ են. ստորագրութիւններս են եղած լի. Ամբատ, Ամբատ — Ա. Խոսրով, և այլ և այլ անուններ. իսկ հսկ կը ճանչցուիմ իրեւ Արմէն Արտօնց, այս վերջինիս կնքանայր եղած է համակրելին լ. Բաշալեան. 1894ին «Հայրենիք»ի մէջ գրած մէկ յօդուածիս տոիթով :

Վերջին խօսք մըն ալ : Բացի մեր վերեւ յիշած մէկ երկու երկար ոտանաւոր-ներէն մնացեալներուն և ոչ մէկուն համար 10 վայրկեանէն աւելի աշխատած եմ

Նոյն իսկ այսօր, երբ որ և է քերթուած մը, պատմուածք կամ յօդուած մը գրեմ, հազիւ երբեք ժամանակ կը գտնեմ գոնէ 2-3 անգամ կարդալու և գրեթէ առաջին գրչէս ելածը նոյնութեամբ . մէկ քանի աննշան սրբագրութիւններէ ետքը, կը զրկեմ մամուլին : Ասի սարսափելի է . արուեստակիցներ միայն կարող են ըմբռն նել այդ եղեռնին մեծութիւնը . Բայց ի՞նչ անել . . . գողցուած ժամանակի փշրանք-ներով այսքան միայն կարելի է յաջողիլ :

Դարձեալ . քիչ մը վերը կ'ըսէինք թէ իրաւունք պիտի տանք ինքիմքնուս հրատարակելու տետրակ մը, իբր պատմութիւնը իրաւցնէ համեստ կեանքի մը . բայց բուն նպատակնիս է հոն փայլեցնել — և ասի արդար ըլլալու համար միայն — ուրիշներ, Հայ և օտար . վասն զի պիտի աշխատինք մերովսանն դնել հոն, հոգեբա-

նութիւնը գտւառի Հայուն, անոր երիտասարդութեան, և անցուցած օրերս՝ Անգլիոյ մէջ . և, թէ՝ ի՞նչպէս զրած եմ, գրածս յետոյ ապրելու համար : Վասն զի այժմէն պէտք է ըսեմ որ պզափկուց նշանաբանս ըրած եմ . . . կամ ապրիլ քարոզածս, կամ քարոզել ապրելէ ետք միայն :

Համոզուած ենք մենք որ այդ հատուրիկին սպասողներ կան, թերեւս . . . կարդալէ ետքն ալ յուսախսաբ ըլլալու համար միայն . . . Ամէն պարագայի մէջ պէտք է հրատարակուի ան :

ԽՈՍՔԸՆՎ, Խ. Գ.Ա.Ր.Ա.Պ.Մ.Ճ.Ա.Գ.Վ.Ս.Ն.

Աթոլիա 1910



Ա. Բ. Խ Ս Զ Ե

Ծընողքս լողքեզ շատ սիրեցին յաշխարհի
Աւանցին ինձ պաշտել ըդքեզ յաշխարհի.

1883 — (24—30 տոյ) բոլոր սովեր կը
վերջանամ միակերպ:

Սըվա՛զ եմ Սըվա՛զ գու անտէր Սըվա՛զ
զիտութիւնն մեզմէ խօյս տայ վազ ի վաշ.
Դըստերքը չուտո, մանկունքու անօինի.
Չունին իրենց մէջ զարդացման ոզի:
(10 քառեակ կ'երգուեր) (*)

1886

(*) «Անքուեր». կը նաևակի քէ այդ ուսմաւոր ներ գրած եմ յարմարցնելով բուրժերէն «Ժաղերու» եպանակիներուն, սպակա մը լեցնելու դիտաւու բեսմբ:

Թողէք ու երթում դէպի Հայաստան.

1887 7-8 քառեակ կ'երգուեր)

Լոկ չորս արամբ միտքան
Ազատեցու Պուլկարիան

1885 (12 քառեակ)

Սարերն իջնեմ որ ծաղկօք է զարդարուն
Հոն թշնամւոյն թէ զանեմ հետք չարաշուք
Լուծեմ վրէժա երեսին տամ մուր ու թուք:

1887 (4-5 քառեակ կ'երգուեր)



Զ Մ Ն Ա 8

Եկեք ընկերք ձեղի պատմեմ
Թէ յաշխարհի ի՞նչ մնաց
• • • • • • • • չմնաց

Կաթողիկոս ձարձնաթիր է
Աղքին շահեր մոռցեր է
• • • • • • չմնաց

Պատրիարքն ալ շուարած
Գործերու մէջ անտարբեր
• • • • • • չմնաց :

Դպրոցները երբ այցելեմ
Չորս անկիւններն աչք ածեմ

Ուսման ճաշակ չմնաց :

Արդարութիւն չմնաց :

Համեստութիւն չմնաց :

Կուգայ Զատիկ օ՛ր ցնծութեան
Հանդիսաւոր տարեկան
Զանի յարգով աւանդապահ
Հաւկիթ ներկող չմնաց :

Ամէն կողմէ միշտ հալածանք
Միշտ տառապանք մեր բաժին
Հայու մէջէն իրեն օգնող
Աղքասէր մարդ չմնաց :

•
•
•
•

ԱԼ Ըստելիքու չմնաց :

(18 Քառեակի կ'երգաւէր)

1888

Մեզ ժայռերը ճանկատելով կ'ելլէ վեր
Անփոյթ մարմնոյն պատրւուածքին կարելէր.

(4-5 Քառեակի .)

1893

Ազգեր զի՞ սոնքայք դուք թէ Հայկ արդ չիք.
Նորա տեղ Վարդան, Դեւոնդ քաջարիք
Իշխան ու կրթեն դՀայ Հայրենիք.

(7 Քառեակի .)

1886

Ոչնչութիւն, ի՞նչ ըրիք .— Հոկայ աշխարհ
կանգնեցիք

Ոյր կողէն յափ մի կոշկոռ . իմ այս անձա
ստեղծեցիք .

(8 Քառեակի .)

1885

1. Բառական է այսքան դար
Զի մնանք թուրքին խոնարհ,
«Սրբիք» գոչէ մեղ Աստուած .
«Փըրիկութեան օրն է հասած»
Թարալամ, թարալլա՛ ևն ։

2. Ի Խաչ, ի սուր զինուեցէք
Եւ միշտ անյոլգողդ կացէք

3. Ժամ է, ժամ սուրբ զոռ մարտին
Սուէք սուսեր ու մարթին,
Օ՞ն վաղեցէք վաղեցէք
Հալածեցէք թշնամին,
Թարալամ .

4. Սրամակու նոր յայս դաշտի
Սմէն Հայ պէտք է հաշտի

իր շատ օրեր քէն պահած
Եղողը հետ վշտաղդած :
Թարալլա՛ են .

5. Զեր սրբագան տաճարներն ,
Դպրոցներն ու խորաններն ,
Փրկելով ի պղծութեանց ,
Պաշտեցէք Տէր զօրութեանց . —

6. Տէրն Աստուած որ ի Սինայ
Փրկութեան լուրը կուտայ
Եւ Մասիսի վեհ սարէն
Կը դոչէ «եռ եմ Որէն» .

7. Ես կը հանեմ ի ծովէն
Բոցեղ , քաղցածը սովէն
Բռնաւորին ալ անդութ
Կը քանդեմ գահն արիւնուտ :
(8 քառեակ . կ'երգուէր)

1890

1. Քոյր իմ նաղելի , ո՛ Արմէնուհի
Յայս արեան դաշտին զո՞վ կ'որոնես դու

Կարմրերանգ ամէն դիակոնք կան չորսդիւ .
Կարե՞ն ճանաչել սիրականը քու :

2. Քաջարի եղբայր փըրկութեան մըշակ
Ի՞նչ կը զառանցիս մահուան չուքին տակ
Կեցիր որ գգուեմ գեղուզէշդ հասակ
Ու ճակարդ զընեմ յաղթութեան պըսակ :
(նաք .) Վայ , վայ , վայ ինձի
վայ ինձի եղբայր իմ վայ (կրկ .)

3. Մնխոնջ կը ուեցայ ի կենդանութեան
Մինչեւ որ ինկայ կուում անկենդան .
Իսկ այսմահամէ ձեզ է անկ , քոյր իմ
Ձեզ է անկ փրկել ըզտուն հայրենեան :

8 քառեակ . կ'երգուէր)

1890

1. Ինչո՞ւ հեռացար այդ ամպու օրին(*)
Մաղձոս բընութեանս տալով բուռն
հարուած

(*) «Ամպս օրին» գրուած չէ ոչ յանգի համար ,
ո՞չ ալ նմանողութեամբ այլ իր խսկական իրուրւ-
թւն :

Անիծում եմ քեզ կեանքիդ օրերին
Սիրոյ վիշտերէն չըլլսս աղասուած :

7. Յիշում եմ դաշտը տուներէն հեռու
Եւ մեր յանդիմոն լիսն այն ահարկու
Որուն ըսպիտակ կողերուն վրբաց
Սըրբոյն տաճարը մըղեթ է հիմոց .

9. Երբ դուն զընացիր աշխարհ ամենայն
Մութ անպատճար դարձաւ ինձ
զընասն .

• • • • • • •

• • • • • • •

20. «Գրրիչ»ըս(*) բնիւաւ սրտերու յուղով .
«Բըրիչ»ս ալ ինկու , երկիրը փորող .
Գրրիչ մը տուր ինձ յուղեմ քու սիրտը
Բըրիչ մ'ող՝ փորեմ վաղ իմ տապանը :

(20 քառեակ)

1890



(*) Ակնօրեկուրին և ձեռազիր հատարակի և սիսած
«գրիչ եւ բրիչ» բերքին:

Աւու միասնէնչ ընկերութեանս (*) մաղ-
թերպը .

Տե՛ս , Տէ՛ր , ոչ դադարիմք
Զի ի քէն ակն ունիմք
Արոյ տենչան

Սիրտք մեր զօրհանապազ
Բարեաց քոց անմուազ
• • • • • • •
• • • • • • •

Տե՛ս , Տէ՛ր , զի պատրաստ կան
Սիրտք մեր ընկերական
Ի քէն ինողիկլ
Վերինդ օժմագակութեան
Առ ի յաջողութիւն
Գործոյն քեզ հաճել ոյն
Յորին ուխտեալ

Ի սուրբ սէր հոգի մեր
Բորբոքի նայեաց , Տէ՛ր ,
Տուր զի պայծառ

(*) Տես . «Աւազանէն գերեզման» . անիսիլ

Եղիցին կեանք մեր յաւէտ
Եւ ի Սանդարամէտ
Անկցին որ ունի լսէթ
Հզմէնջ ի սպառ :

(3 համար . կ'երգուի)

1892-3

Մխիթարուէ դու , ո՛վ
Մայր իմ հէդ Հայտատան ,
Որդիքու զինուելով
Գունդագունդ ոտք ելան .

Հօն Վարդան քաջարի
Ոսովին յանդիման
Անվեհեր յոյժ բարի
Զօրքն իր հետ կը խայտան

Կայծականց հետ խաղան
Ի դաշտին շաւարչան
Ռմբակոծ սարսափեն
Հզպարսիկն և իր դեն :

Փիղք պարսից չարսողէմ
Բաղմաթիւ զինեալ են
• • • • •

Աստ Հայրիկ Խրիմեան
Յերակաց ձիշդ Հայկեան
Կըզեր ժ'է և զինուոր
Մեզ Հայոցս Մովսէս նոր

Հուր չունի , սուր չունի
Այլ մի գրիչ որ փայլի
Ու նորա վեհ զրչէն
Յոյս և լոյս կը կաթեն

7-8 քառեակ . կ'երգուի)

1889

1. Դիւզական Հայ աղջիկ սիրուն , ընդէ՞ր
տրտում ա՞ն ,
Կը շրջմողիս լիաներուդ մէջ ազատ ու
անահ .

(նաք.) Դա՛ղըէ լալէ, սիրուն աղջիկ,
խընայէ գեղոյդ,
Մե՛ղք են սեւուկ աչուբներուդ, կար-
միր կարմիր այտերուդ :

4. Յաւած աղջիկը կըսկըծալի արտասու-
քով, ա՞հ,
Խորհրդալի նայուածքներով, տուաւ-
պատասխան

5. Ամէն առառ լուսաբացին պիտի վազեմ
հոս,
Մինչեւ բացուի իմ ալ մահուան արխուր
սեւ իսոր փոս

9. Այսպէս երկու զոհեր տարաւ բիրտ լե-
ռընցին, ա՞հ,
Որոնց սակայն հոգիքն անմեղ թըստան
շեշտ յերկին :

(յարմարցուած թբք. խաղի կ'երգուի)

Զօրապետն Արմէնեան
Հայրիկ Խըրիմեան
Խըրիմեան ալ զընայ (աքառը)
Տիեզերք գիտցան

(նաք.) Մեզ պատերազմ զրկէ
Դէպի շաւարշան
Դրօշներ ծածանենք
Մինչեւ Հայտատան :

Անդ հինգ դարուց վըբէժ
Արեան ի ջրվէժ
ի ջրվէժ լուծելու
Կամաւ պիտ' զոհուինք
• Մեզ պատերազմ ևն :

Բիւր սուր ու ուլաքներ
Պիտի արձակենք
Արձակենք թշնամեաց
Վատուժ բանակիներ :
Մեզ պատերազմ ևն :

Թող Համիսն ու Բիւրտը
Բանակիներ կաղմեն

Կազմեն, մեծ բաղմութեամբ
Մեր վրայ արձակուին
Մեզ պատերազմ ևն . :

Այլ և մենք անվեհեր
Ի խոց կարեվէր
Չըպիտի թուլանանք
Ի նւպատակ մեր
Մեզ պատերազմ ևն . :

Հայ երկրագործի
Բահերն ու խոփը
Խոփը մահուան գործի
Մեր ձեռքում լինի
Մեզ պատերազմ ևն . :

1889

(ամբողջ կերպուի)

Այլ վառաջինն դիպեսցին քայլեց ձերոց
լսութք անհամար
Մի՛ զանգիտեսցեն սիրաք ձեր . . .
(Յ քառկակ, կ'երգուէր)

1890

Մի՛ յուսահատիք, ՞՛զբարք, մի՛ երբեք
Թէպէտեւ ձեր շուրջ բանս ու մահ տեսնէք .
Այդ հալածական դառն վիճակնուղ մէջ
Պիտի շահիք ձեզ պատմութեան մէկ էջ .

Մի՛ յուսահատիք :

(8 կամ 9 տուն կ'երգուի)

1892

Արամողդայ ի գահոյս և յՈլիմպոս միտք
Ճեր թռանին
Գիտեմ կամիք լինել որպէս Մենտոր Տե-
լեմաքայ



Զ Ե Ա Ռ Հ Ե Ջ Ա Կ

Հ Յ Ա Ր Հ Ե Ջ Ա Կ

1. Հնչակ մեր կոյք աչք բացիր
Մեր ճամբաներն հարթեցիր
Մեր անզգաստ թմբութիւն
Մեզ, զերթ խըթան, ազգեցիր
Հնչէ, հնչէ՛, ով Հնչակ
Շառարշանաց յաղթ կոչնակ.
2. Քսիր որ ալ բա՛ւ է ո՞հ,
Էլ չենք լիներ բազգէն դո՞հ
Նա անզութ է ու անկրօն
Իրաւանց մեր դառնանք զո՞հ.
Հնչէ, հնչէ՛, ով Հնչակ
Հնչէ դու շատ ժամանակ.
3. Ժամանակն է, ըսիր մեզ
Իյառլ յերկիր դէղ առ դէղ

Մեծ ու պղտիկ կամնեցիր
Զէնքը ու քաջ սիրտ բաշխեցիր.
Հնչէ, հնչէ՛ ով Հնչակ
Հնչէ : բաշխէ մեզ դնդակ :

7. Հնչակն իրաւ կը խօսի
Իր խօսառւմներ ճշգրիտ են,
Եւ կ'աշխատի որ կտոի
Անմիտութիւն մեր և քէն:
Հնչէ՛, հնչէ՛ ով Հնչակ
Բեզ ենք հրլու, հըպատակ :
8. Համիտի կեզծ, սասայօդ
Եւ անօրէն խօսամունքը
Կը թուլցնեն մեր սիրոց յօդ
Կը կասեն մեր շարժմունքը
Զըլլայ երքեք որ խարսուինք
— Հնչակ, մեր կեանիք քեզ
պարտինք.

(8 վիպիակ. կ'երգուի)

Ազատութեան զոհեր լինիլ կը փափաքինք,
Հայաստան
Որդիներ ենք վեհ դիւցաղանց, վտար այժմ
աստանդական.
Քանի՛ զուարթ է քու երկինք, ո՞վ ցան-
կալիդ Արարատ.
Օ՛հ, քանի՛ հեշտ և կենսատու են հողի ու
ջուրդ անարատ,
Հայրենիք սուրբ աննման, թագուհեաց
մայր հայրենիք,
Փափուկ ոսկերքդ խորտակեցին խու-
ժան սոսի վայրենիք:

Եւ չենք լիներ թշուառ գերի կամ հպատակ
Ազատութեան որդիներ ենք, թէպէտեւ
օտարի
վտարանդի.

Խաչն ի գմբէթ, սուրք ձեռաց մէջ յաղ-
թանակաւ կը փայլին

Տես Տէր տես մեզ, տե՛ս մեր արցունքն,
թափած արիւնքն անմեղուկ
եւ արա՛ այց փոքու հօտիդ, յարո՛ Հայկ
հաստաբազուկ
Իրուու զակար հէգ ծիծեռնիկ արծոյ մագ-
լէն առ քեզ, Տէր,
Կաղաղակենք, Լուր մեր ցաւոց և հեծու-
թեանց դարուց վեր:
Բառ են Տէ՛ր, այսքան չարիք իրեւ
խրատ բառ են Տէ՛ր,
Զունինք կարիք, այլ եւս ժուժել,
այսքան ցաւոց կարելէր:

(Յառան կօրդուի)

1889

• • • • • • • • • • •

ՓԱՄ ՓՈՒՇ ՏՆԵՐԸ

ՎՐԵՒՊԱԿԱՆԵՐ

Եկը քաղաքէն եկան աճյան այն վասմ-
փուշանիր
Խումբ խումբ ուզտեր բեռնաւորած . Ար-
իւնուշտնի՛ր
Ելան դացին , այլ ասէք ուր ,
Ելան դացին սարքելու ջարդ մը ընդհանուր :
(6 քառետի . չերդոիր)

1889



ՎԵՐՋ

Էջ	Տար	Ախալ	Առիթ
6	12	հիմոկ	հիմայ
15	13	էր	է
18	22	որտիս	որտիս
25	14	երկրագունաը	երկնագունաը
27	2	կուրքին	կուռքին
36	11	Ապաստանաւ	սպանդարան
		բան	
43	5	եղերքէն	եղերքէդ
44	11	ձեզի	քեզի
44	15	կեանքը	կեանքս
45	2	ծածկէ	ծակծկէ
57	9	ձուխի	ձուխի
61	4	բանակալ . . .	բանականու-
			թիւնը
98	6	դոնա	դուն

Էջ	Տարի	Ախալ	Ռւդիդ
122	5	եղմէ	մեղմէ
130	17	դիւցազուքն	դիւցազունքն
160	14	մուսովը	միւսովը
177	5	վարուբար-	վարքուբար-
		քերն	քերն
225	5	մայրը	այրը
226	3	անկաչառ	անկաշառ
230	10	անունդ	անոնց
245	15	օդէն	օդին
253	4	ապասնին	ապառնին
272	2	եռապաշտներ	եռապաշտներ
275	8	որ	աւելուդ)
279	5	այլեւս	այլ ես
294	3	լալու	լացնելու
297	14	սպասես	սպառես
301	18	Երբութեան	Երբութիւն
305	9	ետ	եռ

3204 - 3207

ՀՀ Ազգային գրադարան



NL0028852

ՀՀ Ազգային գրադարան



NL0028851

ՀՀ Ազգային գրադարան



NL0028850

ՀՀ Ազգային գրադարան



NL0028849

